

Григорій Михайлович

Григорій Михайлович

1933

г. Уссурі-

059
4 - 13

16 JUN 2008

Արտև Գլուխացնես

Գլուխ
ԱՐԵՅՈՅՑ



1939

հ. ՏԱՐԻ



Երկասիրողին Հասցեն
44, Rue du Commerce , 44
Colombes (Seine) France

Պին 5 Փր. Ֆրանսա, 1¹/₂ շիլին Անգլիա եւ այլուր,
40 սինթ Ամերիկա, Թուրքիա 40 դրուզ:

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԵԱՄԲ ՍՏԱՑՈՒԱԾ ԹԵՐԹ ԵՒ ԳԻ

ԲԵԼԴԻԱ. ԵԽ ՀԱՅԵՐԸ.— Պատմական մատեն
գրական տեսութիւնն ԺԱ. դարից մինչեւ, մեր օր
հայ ժողովրդի՝ բելգիակի հետ ունեցած յարաքեր
թիւններու վրայ, գրեց Ա. ՍԱ.ՌԱԽԵՎՆ, Վիճն
Մլիթ. տալ. 1937: Գրքերն անհոց հեղինակին զատակն
են. խնչպէս բարի զաւակ մը հօր ուրախութիւն եւ պ
ծանը է, նոյն դերն ունին գրքերն ալ: Բելգիա եւ Հա
րը գործին հեղինակը աղնաւական մատենագիր հօր
հրանտանը կ'զգայ եւ աշու բժբռնում գրչիս բայցը
Տեսէք այս գործին սկիզբը Պ. Սարուխանի լուսադ
զոր նու իրած է իբր բարի հայր զակին չընալ զորո
զաւակը լոխն կը մրմնչէ. «Հայրիկ, քու փարոք և
հոչակեմ ամենուն, յի ուն տարիներու տրնութիւններդ
մէրաւոր գործերու, ահա նոր մըն-ալ, բելգիա եւ Հայ
Արդար է որ առ եւս ծաւակի գրասկը հայ շրջանակ
մէջ:

ՀԱՅ ՄԱՐՄՈՒԷ, հասարակական շարաժամեր
վանդակակից, Պուրքէշ, խմբագրապետ Հ. Մկրտ
Չոստորեան, որ եռանդալից՝ գաղութահայութեան
Պատութեան, որ եռանձնած է իբր մամուլով ի նպաստ հայ
բար դեր սունձնած է իբր մամուլով ի նպաստ հայ
կոյսթի եւ անվիատ-կը շաքունակէ զայն, լծուած թ
հանդերձ կարգ մը պատասխանառու գործերու: Ան
մեշտ է անոր բաշալեր ընծայել:

Հասցեն P. M. Bodurian, Frumoasa (Ciuc), Rou
mania.

ՀԱՅԻ ԲԱԴԻՔՏԱԿ Ա. և Բ. հատոր, հեղինակ դար
եալ Հ. Մ. Պատութեան: Այս գործ գրական յաղենանակ

ՍԻՄՈՆ ԳԱՐԱՄԱԶԵԱՆ

ԳՐՊԱՆԻ

ՏԱՐԵՑՈՅՑ

1939

հ. ՏԱՐԻ

Տպագրութիւն
ՏԵՐ-ՅԱԿՈԲԵԱՆ
— Փարիզ —

1-84

12.03.2013

13480

Բ

Գ

ՆՈՒԻՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ

ՀԱՅ. Ս. ԵԿԵՂԵՑԻՂՅՑ
Ս. ԷԶՄԻԱԾԻՆ

Տ. Տ. ՍԱՀԱԿ Բ. ԽԱՊԱՑԵԱՆ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՑ
(Այժմ ի Սուրբա, Անթիւսա)

Տ. ԹՈՐԳՈՄ Ս. ԱՐՔԵՊԻՍԿ. ԳՈՒՇԱԿԵԱ
Պատրիարք Հայոց Երուսաղեմի

Տ. ՄԵՍՐՈՎ. Պ. ԱՐՔԵՊԻՍԿ. ՆԱՐՈՑԵԼ^(c),



ՏԱՐԵՄՈՒՏԸ ԸՆՏ ՆՈՐ ՏՕՄԱՐԻ

Փրկչական բուական	1 Յունիուս 1939
Փոք Ազատիալի ՅԻ Դ-324 2 Ապրիլ	"
Բաւն բուական Հայոց ՏՆԱԱ.—ՏՆԱԲ.	
(4431—32) 19 Օգոստոս	"
Տօմարական բուական Հայոց Ո-ՁՁԲ.—Ո-ՁՁԲ.	
(1388—89) 24 Օւստոս	"
Հրեից բուական 5700 26 Սեպտ.	"
Արաք. Հինրիքի թւկն. 1358 27 Ապրիլ	"
Թրէ. Ելեւմտական թւկն. 1 Յունիս	"

ԸՆՏ ՆՈՐ ՏՕՄԱՐԻ

Տարեգիր	Ճ.
Իննեւտանցերեակ	2
Վերադիր	10
Եօրներեակ	Ա.
Տանուեր	Խոյ

ՀԱՄԱՌՈՏԱԳՐՈՒԹԻՒՆՔ

Լ. տ.	Լատինաց
Յն.	Յունաց

1901-84

ՊՄԱԿԻ ՀԱՄԱՐ ԱՐԳԻԼԵԱԼ ՕՐԵՐ

Հաստ եկեղեցական կանոնի պատկ օրհնելու համար
արդիւեալ օրերն են.

1. Հինգ տաղաւարներու Միեռելոցի օրերը:
2. Ս. Ծննդեան, Անուանակոչութեան, Տեառնընդա-
ռաջի, Աւետման եւ Համբարձման օրերը:
3. Ամբողջ Մեծ պահոց եւ զատկական առաջին ութ
օրերը, այսինքն Բարեկենդանէ մինչեւ Նոր Կիւրակէ:
4. Առաջաւորաց, Վարդավառի, Վերափոխման, Խաչ-
վերացից, Յիսոնակի եւ Ս. Ծննդեան շաբաթապահոց հինգ
օրերը:

Մնացեալ բոլոր օրերու մէջ կարելի է պատկ օրինել:



ՏԱՐԻՒՅՑ ԶՈՐՍ ԵԴԱՆԱԿՆԵՐՈՒ ՏԵԽՈՂՈՒԹԻՒՆԸ

- | | |
|---------------------|---------------------------|
| Գարուն եւ հասարակած | 92 օր, 19 ժամ 58 վայրկեան |
| | կը սկսի Մարտ 21ին |
| Ամառ եւ արեւադարձ | 93 օր, 14 ժամ 54 վայրկեան |
| | կը սկսի Յունիս 13ին |
| Աշուն եւ հասարակած | 89 օր, 18 ժամ 53 վայրկեան |
| | կը սկսի Սեպտ. 23ին |
| Զմեռ եւ արեւադարձ | 89 օր, 19 ժամ 27 վայրկեան |
| | կը սկսի Դեկտ. 22ին |
| | 365 օր 5 ժամ 54 վայրկեան |

ՇԱՐԺԱԿԱՆ ՏՕՆԵՐ

01 ԾՆՆԴԵԱՆ	Ուր. Յուն. 6
Բարեկենդան Առաջ. պահոց	» 29
Ս. Սարգիս	Փետր. 4
ՏԵԱՌՆԲՆԴԱԱԱԱՋ	» 14
Բոն Բարեկենդան	» 19
ԶԱՏԻԿ	Ապրիլ 9
Օր Աւետման	» 7
Երևաման Խաչ	Մայիս 7
Համբարձումն	» 18
Հոգեգալուստ	» 28
Բարեկենդան Ս. Լուսաւորչի պահոց	Յունիս 18
Գիւտ Նշանարաց Ս. Գրիգոր Լուսաւորչի	» 24
Բարեկենդան Վարդավառի պահոց	Յուլիս 9
ՎԱՐԴԱՎԱՐԻ	» 16
Բարեկենդան Ս. Աստուածածնի պահոց	Օգոստ 6
ՎԵՐԱՓՈԽՈՒԽԻՄՆ Ս. ԱՍՏՈԽՈՎԱԾԱԾՆԻ	» 13
Բարեկենդան պահոց Խաչիւրացի	Սեպտ. 10
ԽԱՉՎԵՐԱՅՑ	» 17
Բարեկենդան Վարագայ Ս. Խաչի	» 24
Վարագայ Ս. Խաչ	Հոկտ. 1
Գիւտ Խաչ	» 29
Հրեշտակապետաց	Նոյեմ. 11
Բարեկենդան Յիսոնակաց	» 19
» Ս. Յակոբայ պահոց	Դեկտ. 10
Հ. Յակոբ	» 16
Արեկենդան Ս. Ծննդեան պահոց	» 28

ԿԱՆԽԱԲԱՆ

Ե՞նչ իր ճուանք, որ անաւորդ Ալմասպէրի նուազ քարերախտ չէ՝ ինձմէ իր արագաթովից սլացքով, մինչ ես փոքրիկ Տարեցոյցովս, իրա՛շը մշակոյթի, փարսախներով հեռուներ կ'արշաւեմ ծափ, դրուատիք չեմ ակնկալեր, միայն իմիններուս սէքը կը մղէ զիս յառաջ. կը թոշիմ թաքստոցէս, լընվ անհաղորդ մեկուսացումն, կ'ուղղուիմ նախ Արարատի ոտքը, գարաւոր մենաստանը, Ս. Էջմիածին, սուրբ քողով ծածկուած, մեկնած է անդարձ իմաստուն հայրապետը, ցայնվայր յուսաւց եւ ակնդէտ կը մնար Արագածի ծերուկ ճակտին վերեւ. փայլող խորհրդաւոր ջահին եւ զայն վառող աստուածալին Աշխն, ըլլալով միշտ արիասիրտ պահապան Լուսաւորչի ոտքը աւանդին:

Կը թողում կովկասը, կը սլանամ հեռաւոր վոսիրը, օրու երոպական եւ ասիական ափունքը եղերած է իայ ճարտարապետութիւնը շքեղ պալատներով, այդ գեղեցիկ ծովուն մէկ թևը կ'երկարի Ռսկեղջիր, Խասգիւղ, իին իայ ամիրաններո հանգրուան. անոնք չկան այլեւս, քայլ կան սրբառն մայրեր, իրենց եղական նախատիպէն, Սրբուի Մայրապետն ոգեստուած, անոր նման դեռափթիթ կեանքի խեակներ ամփոփող միրոյ հովանակի մը տակ, ԳԱԼՖԱՆԵԱՆ ՈՐԲԱՆՈՅԻՆ է այ-

քայլ ի՞նչպէս կը յաջողին յանձանձել զայն այս քարեմոյն հոգիներ. իրենց իւրացուցած առնական կորութք պարգևս է իրենց սրբութեան:

Քայլ ո՞վ էր Սրբուիին, Գարթալցի գեղջկուիի մը, գութի իայ ժանառ'Արք մը, պարզուկ, համեստ, նոյնիսկ տգէտ, միայն գեղուիի մը թէ՛ մարմանով եւ թէ հոգու՛, գեռ հազիւ 18 տարեկան, առաջին անգամ 1840ին իր հօրեղբորորդի Աղաթոն Գրիգոր էֆ.ի տան մէջ ի Խասգիւղ կուսական քօղը կ'ընդունի, իրը նորահարս երկնքի, երբ ՚իր հասակակիցներ գեղեցկու.Թեան թագուիի հոչակուելու մըրցումին մաննակից՝ կը փայլնի, ան միայն հոգեկան ծիրքերով կը շահի առաքինութեան մրցանակ: Պոլիս ունեցած է շատ ու շատ ազնուական տիկիններ, քայլ անոնցմէ կը գէ՛ կ'անցնի Սրբուի իր մեծագործութեամբ, գիտնալով թէ կանացի բզգացման ծաղկի բարեմիրութիւնն է. անով նորիացործուեցա Սրբուիին սուրբ նպաստակը:

Հետեւեալ դրուագը աւանդուած Ստեփանոս Օրպէւեամէ, առնջութիւն ունենալ կը թուի մեր Սրբուիին իետ:

— «Ալզուանից վարազըւատ իշխանի դրուագ գեղեցկագոյն ճահանգուխտ հարմութեան տարուած միջոցին, Միմնեաց գաւառի սահմանին մօս դարանակալ իսմէ՛ լացի զօրագունդ մը յանկարձ հարմուցին ընկերացող հեծելազօրքին վրայ յարակելով կը կոտորէ, կոյսը առեւանգելու: Այն ա-

տեսն Շահանդուխտ Ա. Աստուածածինը և. Ա. Հռիփսիմէն օգնութեան կողեւով, կը մտրակէ ձին և. այն քարձրութենէն ինքզինքը վար կը նետէ և. աներեւոյթ գորութեամբ գետին կ'իջնէ. ին կ'ուխտէ ցվերջ կրյս մնալ և. իր ինչքերը աղքատաց բաշխելով Սիմեոն Եպիսկոպոսին ծեռքով կը հաւաքէ կոյսեր և. կը հիմնէ կուսաստան:

Մեր Սրբուիին ալ երկրորդ Շահանդուխտ մը եղաւ, թէ և. ազատ բռնութեան արհաւիրքէ, բայց անէւ աւելի բռուն էր 1845ի ժամանախտի համաճարակին՝ որ այլուր մեծ կատրած գործելէ վերջ Պոլիս ևկա. և. շատ կեանքեր ողջակիզեց: Մեր Սրբուիին ալ վարակուեցա. և. Աստուած պահեց զանի իր սուրբ նպատակին գործադրութեան, որով ծնունդ տուա. Որբանոցի, գեղեցիկ նմոյշ մեր նախնեաց կուսաստաններու:

Նարունակենք Տարեցոյցիս պտոյտները. ան զրուաշրջիկ մը չէ, նոր երկիրներու, նոր տեսարաններու հետամուռ, ալ միայն իրեններուն շուրջ ման կուգայ, եւրոպային յետոյ Սուրբա, Միջագետք, Պալտատ, Պատրա, Ա. Երուսաղէմ, Եգիպտոս, Եթովպիա, զոյտ ամերիկեան աշխարհներ, Գանատա, Պարսկաստան, Հնդկաստան, Կղջիներ՝ Հռոդոս, Կիսրոս մինչեւ ձավա, ուր ցրուած են ազատասէր Հայկի սերունդներ, ամէնքն ալ գաղթականութեան ցանցերու մէջ բռնուած ծուկերու պէս ֆրկութեան ելք կը փնտռեն:

Այս ամէնը պէտք չէ մոռնան ազգասիրութեան ուսկի կանոնը, գիտնան թէ «Առանց իտէալի ազգ մը կը մեռնի»: Բայց անոնցմէ շատերուն աւեր մաքին մէջ հարկ է անջինչ դրոշմել ազգութեան գաղափարականը: Ո՞ւր է սակայն այս չնաշխարհիկ ուսուցչապետը կամ այն յաղթապանծ Հռովմայեցին, Կինկինատոսը, որ արօրը Թողոս և. փրկիք բլաջ իր ազգին, իր հայրենիքին, մինչ ամէնքս ի զո՞ր աչքերնիս յառած մոգերու նման մեր փրկիքն ծնունդն աւետող աստղին կ'սպասենք, նոր Վարչանի մը, նոր Գայլ Վահանի մը կամ Թաթուլի ծնունդին, ասոնք հիներն են, իրաւ է որ ասոնց յաջորդեցին նորեր, ինչպէս Անդրանիկ, Դրոյ, Համազասպ, Քեռի և. անմազոհ հերոսներ, ամէնքն ալ մեզ պարձանք և. սփոփանք, բայց, աւա՛զ, հետզիետէ մոռացութեան վէմբ կը Թաւալի անոնց վրայ և. քիչեր կը խանդավախն անոնցմով. օտարասիրութիւն, ահա մեր վերջն, մեր աղէտներուն լրում որով և. ուր ուրեմն եղած ենք զուարթ կոչնականներ վաղմացիկ խրախնանքներու և. երբ վաղը ընտանիք կազմննք, այդ նոր բունիկին պիտի իշխէ օտարուիին, կողեւով իր ծնունդներ Բիէռ, Արթիւր, Ալֆոնս, ոչ Հրայր, Գորդէն. այս պատկերը սարսու կ'ազդէմնէ: Հայ գրագէտին նուիրական պարտքն է աղքապահպանումի միջոցներ նիւթ ընել իր բեղուն գրչին:

Բայց ջուսաւլքուինք հերմակ ջարդի սարսափ-

ներէն եւ ընդգրկենք մշակոյթի պաշտում, այս է մեր ազատագրութեան մայր ջիղը. եւ այս՝ կուսակցութեան դաւամասնք չէ, այլ համազգային պահանջք. փարատենք մեր ազգային սեւամադութիւն, խորախորհուրդ է այս կամ այն խմբակցութեան համդէսներու սարգում, հայ հոգիներ զուարթացնող ուխտենք ջլասահատիլ ընաւ, յոյսը փրկարար գեղահատ է:

Յո՞յս, յո՞յս, երջանկութենէ վիտխ առնուածքաղբութիւն: Անոր նուիրուած երգ մը կայ Կետնքի սախորեակին մէջ, հրատարակութիւն Հ. Ա. Յովսէփիսանք, Վ. Նեստիլի, 1931. ահա..

«Ով ասաբը յուսոյ, օ՞ն եւ, շողշողէ,
«Դիշերուան բարձիս բեր խաղաղութիւն,
«Եւ իմ թափիծներս ցանէ ու ցրուէ
«Ընդպարժակ ծովուն վըրայ շատ հեռուն»:

Մի քանի քառ եւս Տարեցոյիս մասին, ան ազատ որևէ կազմակերպական խմբակցութենէ, ոչ իսկ տարուած հոսանքներէ, միմիան ազգային վերաբնունչի երազով միացած ամենուն եւ մորի անկախութեամբ եղբարացած ամէն հայ անհատի, անխտիր խորին բարգանքով հանրային ըմբանում ներու եւ մոածումներու այս կամ այն հասուածի, որքափ որ ինչ ինչ հարցերու շուրջ իր տեսութեան ցարմարի որիշներու համար պայծառութիւն ցոյց տուող ակնոց գործածել Գոհունակ սրտով կը գնա-

հատէ անվեղծ նուիրութեար, զոր օր, կապոյտ Խաչի միութիւններ, որոնք կը սիրեն լուսազարդել փոքրիկներու հոգիներ հայ մշակոյթի շողարձակումով կամ զանոնք կ'առաջնորդեն դեպի գիւղաբնացութիւններու կազմուրիչ, կենաւակտ պայմաններու:

Չուակ ուրեմն Տարեցոյիս նախադրան վերջաւորութեան զարդ կը զիտեղեմ աննման բանաւեղջ Պետրոս Գուրեանի պատգամը մեզ ուղղուած, «Հսկայ Մասիսի հսկայ զաւակներ, սարերէն բղիսած հսկայ կոհաններ, հայ ապրինք, հայ պարձինք, հայ մեռնինք»:

Սրդ հայութեան շնորհաւոր նոր տարի, երջանկաւէտ կեանքով վերանորդուած, ծափողզունելու ազգային գիտակցութեան զարթօնքը աւետարեր, մեր հոգիներու մռայլը փարասող լոյս անսուներ:

Ա. Գ.

Սէր երկրի եւ երկնիքի մէջ ամէն ինչ բարձրացնուլ ամէն ինչ փրկող ոյժն է եւ կին է որ մարդուն կը յայտնի զայն իր կատարելագոյն սրբազոյն ծերը, այսպէսով երկրի վրայ այս փոխանցական կեանքի միջոցին, սէր խորհրդապատկեր է աստուածային կութեան:

Կէօթէ

— Սիրել սիրելու սիրոյն համար մարդկային է, բայց սիրել սիրոյ սիրոյն համար հրեշտակային է:

Լամարդին

Տորե Նաշառեց Աւգեւ Տառ

«Ո՞հ, կարի է առասպելս, այլ եւ առասպելաց
առասպել, բայց քեզ զի՞ է, քանզի էր արդար եւ
սաստիկ հզօր եւ այսպիսեաց զրուցաց արժա՛նի»:

ԽՈՐԵՆԻՑԻ, թ. էջ, 130

Խըրոխտ Մասիսի զաւակ քաջարի,
Հերոս մըն էր Տորք, տիտան վկթարի,
Սամփսոն, Հերակլէս ի՞նչ են անոր քով,
Յաղթըւած ըստրուկ իրենց խոյանքով»:

Տորք ունէր ձեռներ պողպատ ջրդեղ ուռած,
Ան որքաքարեր յլկէր, ո՛վ Աստուած,
Տեսէք անոր պինդ եղունգներուն տակ
Ճարտար կը գծուին արծիւ, նապաստակ:

Ի՞նչ հզօր է այս աննըկուն հըսկան,
Անյալթ՝ իր ուժով առասպելական:
Խոյս տայ ցամաքէն ոսոխ զարհուրած,
Վաղ իսկ ըգգաւով այս քաջին հարուած:

Եւ իր նաւերուն գիմէ ապահով,
Կարծէ իր փրկիչ Պոնդական Մեւ ծով.
Բայց Տորք արձակէ վէմեր բւրածեւ,
Կ'ընկըլմէ նաւեր, հըրա՛շք արդարեւ:

Հայ հոգւոյն զարդ են ձիրքեր գերընտիր,
Զուր նիւթէ չարիք օտար դաւադիր,

Հայկա՛զ, մի՛ խըրիր ձախճախուտի մէջ,
Վառ պահէ հոգեւ ազգի սէր անշէջ:

Այդ սէր ի՞նչ անոյշ կ'երգէ մեղեդի,
Քու ներքին աշխարհ ուժգին դվրդի,
Մէր նուիրական, հըրայրք մըշտավառ,
Անով, հայորդի, ապրէ գու՛ր սպառ:

ՄԻՄՈԾ ԳԱԲԱՄԱՁԵԱՆ

ԵԲԱՌԻ ՏՈՂ.— Մեր այս ազգային հերոսի համար մեր պատմաբայրը Խորենացին կը բացագանձէ: «Ո՞հ, ի՞նչ մեծ առասպել, բայց քեզի ի՞նչ, որովհետեւ Տորք այսպիսի զրոյցներու, արժանի էր իր առասպելական ոյժով»: Բայց եթէ առասպել ալ համարինք անոր անուան կապուած պատմուածքներ անհաւատալի, պէտք չէ խորչինք: Ահա Հերոդոտոս, պատմութեան հայր իր դիւրահաւան նկարագրով շատ առասպելներ իրը ձշմարիտ պատմութիւն աւանդած է: մեր Խորենացին թերեւս իր ազգասիրութենէն Տորքը պանծացուցած է:

Մենք ծագումով վիհագոյն մեծ մարդեր ունեցած ենք, բայց շատ անգամ կը տարակուսինք մեր արժէքներու մասին, անպայման կը ծափահարենք օտարներ, իազին, կը լիշենք մեր Նուպարը, Ֆէլլահիներու հայրենիքին փրկիչ, Լորիս Մելիքով, Զարական կայսրութեան նեցուկ, եւայն եւայն, բայց ցրին են այսպիսիներ Թերթերու, գրքերու, մէջ: Օտար մատենագիրը երբ կեանքի դասեր աւանդէ, իր ազգի արժէքներ մատնանիշ կ'ընէ: Ուրեմն հայ հեղինակն ալ թող փառաւորէ հայ արժէքներ, սերունդներ անոնցմով իրահանգելու, նոր կեանք տալու, հայութեան:

Ս. Գ.



ՅՈՒՆՈՒԱՐ (օր 31)

Նոր Տօնից	Լուսական Ավելի
1 ✡ Կիր. Գ. օր պահոց Մննդեան, կաղանդ և Տարեմթւու 1939 Թուականին Քրիստոսի ըստ Նոր Տօնարի: Աքար. Զիլգատէ 6, Գառամ 55:	6
2 ✡ Գ. օր պահոց Մննդեան, ㉓ Ա. քառորդ լուսնի:	7
3 ✡ Ե. օր " "	8
4 ✡ Զ. օր " "	9
5 ✡ Ճ. ՃՐԱԳԱԼՈՅՅ ՄՆՆԴԵԱՆ և ՄԿՐՏՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՈՅ ՄԵՐՈՅ ՅՍ.Ի ՔՍ.Ի, Նաւակատիք:	10
6 ✡ ՈՒՐ. ՏՕՆ ՄՆՆԴԵԱՆ և ԱՍՏՈՒԱԾԱ-ՅԱՅՏՆՈՒԹԵԱՆ ՏԵԱՌՈՅ ՄԵՐՈՅ ՅՍ.Ի Ք.Ս.Ի:	11
7 ✡ ՆԲ. Բ. օր Մննդեան, Ցիշատակ Մեռելոց:	12
8 ✡ Կիր. Գ. օր Մննդեան:	13

Ն.Տ.	ՀՅՈՒՆՈՒԱՐ	Ա.
9	ԲՆ. Դ. օր Մննդեան:	14
10	ԴՆ. Ե. » » ㉓ Լրումն լուսնի:	15
11	ԴՆ. Զ. » »	16
12	ԵՆ. Է. » »	17
13	ՀԱ ՈՒՐ. Բ. օր Մննդեան և Տօն Անուանակոչութեան Տեառն Մերոյ ՅԱ.Ի ՔԱ.Ի:	18
14	ՆԲ. Տօն Մննդեան Մբրոյն Ցովիաննու Կարապետի:	19
15	Հ Կիր. Ա. զկնի Մննդեան:	20
16	ԲՆ. Մբրոյն Պետրոսի հայրապետին, Վլասայն եպիփ.ին և Աքիսողոնայ սարկաւագին:	21
17	ԳՆ. Մբրոյն Անտոնի, Տրիփոնի, Պարսամայ և Ռնոփթիոսի ճգնաւորացն, ㉔ Վերջին քառորդ լուսնի:	22
18	ԴՆ. Պահք:	23
19	ԵՆ. Մբրոյն Թեկոդոսի և մանկանցն Եփեսոսի:	24
20	ՈՒՐ. Պահք:	25
21	ՆԲ. Մբրոյ հայրապետացն Աթանասի և Կիւրղի, Շ և Զքիոն, Աքար. Տելվ:	26
22	Հ Կիր. Բ. զկնի Մննդեան:	27
23	ԲՆ. Մբրոյ Կիրակոսի և մօրն Ցուզիտայի և սրբոց վկայիցն Գորդիոսի, Պողիկտոսի և Գրիգորիսի:	28

ՅՈՒՆՈՒԱՐ

24	ԳԵ. Սրբոցն Վահանայ Գողթնացւոյն, Եւգինեայ կուսին եւ հօրն Փելիպպոսի եւ մօրն Կըօդեայ եւ երկուց եղբարքն Սերգեայ եւ Ապիտոնի:	29
25	ԴԵ. Պահիք:	30
26	ԵԵ. Սրբոցն Եւգինէոսի, Մակարիոսի, Վաղերիո- սի, Կանտիժոսի եւ Ակիւլասայ: Արար Զիւ- հիննէ (օր 30): ● Ծնունդ լուսնի:	1
27	ՈՒՐ. Պահիք:	2
28	ԵԲ. Սրբոյն Գրեգոր Աստուածաբանին:	3
29	ՀՀ ԿԻՐ. Գ. զկնի Ծննդեան եւ Բարեկենդան Ա- ռաջաւորաց պահոց:	4
30	ԲԵ. Ա. օր պահոց Առաջաւորաց: Արար. Ախըրը Էրապյան: Վերջ բառասուն աւուրց առաջնոյ մասին ձմերան: (Ա. Զէմիէրիք):	5
31	ԳԵ. Բ. օր պահոց Առաջաւորաց: Արար. Էվգիլի Խամսիյն, սկիզբն յիսուն աւուրց երերորդի մասին ձմերան (Բ. Զէմիէրիք):	6



ՓԵՏՐՈՒԿԱՐ (օր 28)

1	ԴԵ. Գ. օր պահոց Առաջաւորաց Ը Առաջին քա- ռորդ լուսնի:	7
2	ԵՇ. Գ. օր » »	8
3	ՈՒԲ. Ե. օր » »	9
4	ԵԲ. Սըրոյն Սարգսի զօրավարին եւ որդւոյ նորա Մարտիրոսին:	10
5	Հ Կիթ. Գ. զկի Մննդեան:	11
6	ԲՇ. Սըրոց Առովմանց եւ Մարկոսի Եպիսկ.ին, Պիոնի քահանային, Կիւրդի եւ Բենիամինի սարկաւագաց եւ սըրոց վկայից Արդլմսեհի, Որմղանայ եւ Սայենի:	12
7	ԴԵ. Սըրոց Սուբիփասեանց վկայից:	13
8	ԴԵ. Պահք:	14
9	ԵՇ. Սըրոց Ասկեանց ասհանակաց Ը Լուսն	15
	լուսնի:	



10	ՈՒԲ. Պահք:	16
11	ՇԲ. Սրբոյն Խսահակայ Պարթեւի հայրապետին:	17
12	✚ ԿԻԲ. Ե. զինի Ծննդեան:	18
13	ԳԵ. Սրբոց Ղեւոնդեանց քահանայից:	19
14	✚ ԳԵ. ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱԶ:	20
15	ԴԵ. Պահք:	21
16	✚ ԵՆ. Սրբոց Վարդանանց զօրավարաց եւ 1036 վկայիցն. Յիշատակ՝ մեռելոց եւ տօն ազգային. ● Վերջին քառորդ լուսնի:	22
17	ՈՒԲ. Պահք:	23
18	ՇԲ. Կ. Պոլսոյ Ս. Ժողովոյն 150 հայրապետացն:	24
19	✚ ԿԻԲ. Թուն Բարեկենդան Յ ի Զուկն, Արար. Հութ:	25
20	ԲԵ. Ա. օր Մեծ պահոց. Արար. Ճեմրէի Ուլա պէ հաւա, օր իշանելոյ չերմութեան արեւու ի յօդս:	26
21	ԳԵ. Բ. օր մեծ պահոց:	27
22	ԴԵ. Գ. » » »	28
23	ԵՆ. Դ. » » »	29
24	ՈՒԲ. Ե. օր մեծ »	30
25	ՇԲ. Զ. օր մեծ պահոց. Սրբոյն Թէոդորոսի. Արար. Մուշաբեկ (օր 30) ● Ծնունդ լուսնի:	1
26	✚ ԿԻԲ. Է. Քառասնորդաց պահոց:	2

27	ԲԵ. Ը. օր մեծ պահոց. Արար. Ճեմրէի Սանիկէ պէ ապ, օր իշանելոյ չերմութեան արեւու ի շուրս:	3
28	ԳԵ. Մ. օր մեծ պահոց:	4



ՄԱՐՏ (օր 31)

1	ԴԵ. Ժ. օր Մեծ պահոց:	5
2	ԵՆ. ԺԱ. օր » »	6
3	ՈՒԲ. ԺԲ. օր Մեծ պահոց:	7
4	ԵԲ. ԺԴ. » » » Սրբոցն Կիւրդի Երու- սաղիմայ հայրապետին եւ միւս Կիւրդի ե- պիսկ.ին եւ մօր նորա Աննային:	8
5	✚ ԿԻԲ. Գ. Քառասնորդաց պահոց. Անառակին:	9
6	ԲԵ. ԺԵ. օր մեծ պահոց. Արար. Ճեմրէի Սալիս ֆիլ Թէուրապ, օր իշանելոյ չերմութեան արեւու ի հոդն:	10

7	ԳԵ. ԺԶ. օր մեծ պահոց:	11
8	ԴԵ. ԺԷ. " "	12
9	ԵԵ. ԺԸ. " "	13
10	ՈՒՅ. ԺԹ. օր մեծ պահոց. Արար. Խվիլի Պէրտիկ անուզ, սկիզբն ցրտոյն պառաւանց:	14
11	ՇԲ. Ի. օր մեծ պահոց. Սըրոյն Յովիշաննու Երուսաղիմայ հայրապետին եւ Սըրոց հայրապետացն մերոց Յովիշաննու իմաստասէրին Օձնեցոյ, Յովիշաննու Ոթոտնեցոյն եւ Գրիգորի Տաթևացոյն, ② Լըումն լուսնի:	15
12	Ք Կիր. Դ. Քառասնորդաց պահոց, Տնտեսին:	16
13	ԲԵ. ԻԲ. օր մեծ պահոց:	17
14	ԳԵ. ԻԴ. " "	18
15	ԴԵ. ԻԴ. " "	19
16	ԵԵ. ԻԵ. " " Արար. Ախորը պէրտիկ Անուզ: Վերջ ցրտոյն պառաւանց:	20
17	ՈՒՅ. ԻԶ. օր մեծ պահոց:	21
18	ՇԲ. ԻՀ. " " Սըրոց քառասնից մանկանց՝ որք ի Սեբաստիա կատարեցան Վերջին քառորդ լուսնի:	22
19	Ք Կիր. Ե. Քառասնորդական պահոց, Գատաւարին:	23
20	ԲԵ. ԻԹ. օր մեծ պահոց. ② ի Խոյն, Արար. Համել:	24

21	ԳԵ. Լ. օր մեծ պահոց: Արար. Ախորը Խամսին, Վերջ յիսուն աւուրց երկրորդի մասին ձմերան:	25
22	ԴԵ. ԼԱ. օր մեծ պահոց, Արար. Նեվրուզի Սուլթանի, Թուսաւար գիշերոյ:	26
23	ԵԵ. ԼԲ. օր մեծ պահոց:	27
24	ՈՒՅ. ԼԳ. օր մեծ »	28
25	Ք ՇԲ. ԼԴ. օր մեծ պահոց, Սըրոյ Հօրն Մերոյ Գրիգորի Լուսաւորչին մուտն ի Վիրապն:	29
26	Ք Կիր. Զ. Քառասնորդական պահոց. Գալեստեան:	30
27	ԲԵ. ԼԶ. օր մեծ պահոց. Արար. Աէֆէր (օր 29):	1
28	ԳԵ. ԼԷ. " " "	2
29	ԴԵ. ԼԸ. " " "	3
30	ԵԵ. ԼԹ. " " "	4
31	ՈՒՅ. Խ. " " "	5



ԱՊՐԻԼ (օր 30)

1	ԵԲ. Յիշատակ յարութեան Ղազարու:	6
2	Ք Կիր. ԾԱՂԿԱԶԱՐԴ: Ծ Առաջին քառորդ լուսնի:	7
3	Աւագ. Երկուշաբթի, Պահիք:	8
4	Աւագ. Երեքշաբթի, Պահիք. Յիշատակ տասն կուսանաց:	9
5	Աւագ. Զորեքշաբթի, Պահիք:	10
6	Աւագ. Հինգշաբթի, Ցոն Ամենասուրբ Հաղորդութեան, յերեկոյին Ռտուալուայ:	11
7	Աւագ. Ուրբաթ, Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տետոն մերոյ ՅԱ.Ի ՔԱ.Ի եւ Աւուում Ս. Աստուածածնի:	12
8	Աւագ. Շաբաթ, Ճրագալոյց Զատկի (ԽԹՈՒՄ),	13
9	Ք Կիր. ԶԱՏԻԿ, ՅԱՐՈՒԹԻՒԻՆ ՏԵ՛ՌՈՑ ՅԱ.Ի ՔԱ.Ի:	14

10	Ք ԲՆ. Բ. օր Զատկի: Յիշատակ մեռելոց: ④ Լըռումն լուսնի:	15
11	Ք ԳԵ. Գ. օր Զատկի:	16
12	ԳԵ. Գ. " "	17
13	ԵԵ. Ե. " "	18
14	ՈՒՐ. Զ. " "	19
15	ԵԲ. Է. " » Յիշատակ գլխատման Ցովհանուու Մկրտչին:	20
16	Ք Կիր. Ը. օր Զատկի, Նոր Կիւրակէ: (Կրկնացատիկ):	21
17	ԲԵ. Մ. օր Ցինանց: ④ Վերջին քառորդ լուսնի:	22
18	ԳԵ. Ժ. » "	23
19	ԳԵ. ԺԱ. » "	24
20	ԵԵ. ԺԲ. » » ④ Ի Զուկն, Արաք. Սեպը:	25
21	ՈՒՐ. ԺԳ. օր Ցինանց	26
22	ԵԲ. ԺՓ. » "	27
23	Ք Կիր. Գ. օր Ցինանց, Աշխարհամատրան, Կանանչ Կիւրակէ:	28
24	ԲԵ. ԺԶ. օր Ցինանց:	29
25	ԳԵ. ԺՀ. » » Արաք. Բէպիւ Եվկէլ (օր 30). ④ Մնանդ լուսնի:	1
26	ԳԵ. ԺԲ. օր Ցինանց:	2
27	ԵԵ. ԺՓ. » "	3

- 28 ՈՒԲ. Ի. օր Յինանց
29 ՇԲ. ԽԱ. " "
30 ✡ ԿԻԲ. Դ. ԻԲ. օր Յինանց. Կարմիր Կիւրա-
կէ:



ՄԱՅԻՍ (օր 31)

- 1 ԲԵ. ԻԳ. օր Յինանց: ☩ Առաջին քառորդ Լուս-
նի.
2 ԳԵ. ԻԴ. » "
3 ԳԵ. ԻԵ. » "
4 ԵԵ. ԻԶ. » "
5 ՈՒԲ. ԻԷ. օր »
6 ՇԲ. ԻԲ. օր » Արաբ. Խտըէլէզ, ամառնա-
մուտ օդերեւութաբանական, օր տեւէ 180 օր:
7 ✡ ԿԻԲ. Հինգերորդ Կիւրակէ: Տօն Երեւան Ա.
խաչի:

- 8 ԲԵ. Լ. օր Յինանց:
9 ԳԵ. ԼԱ. օր » ☩ Լըումն լուսնի:
10 ԳԵ. ԼԲ. » "
11 ԵԵ. ԼԳ. » "
12 ՈՒԲ. ԼԴ. » "
13 ՇԲ. ԼԵ. » "
14 ✡ ԿԻԲ. Վեցերորդ Կիւրակէ:
15 ԲԵ. ԼՅ. օր Յինանց:
16 ԳԵ. ԼԲ. » » ☩ Վերջին քառորդ լուսնի:
17 ԳԵ. ԼԹ. » "
18 ✡ ԵԵ. » » ՀԱՄԲԱՐՁՈՒՄՆ ՔՐԻՍՏՈ-
ՍԻ ՏԵԱՌՈՒՄ ՄԵՐՈՅ յերկինս: Վիճակ:
19 ՈՒԲ. ԽԱ. օր Յինանց:
20 ՇԲ. ԽԲ. » "
21 ✡ ԿԻԲ. Եօթներորդ Կիւրակէ. Երկրորդ Ծաղ-
կազարդ: ☩ յԵրկաւորն, Արաբ. ձեվզա:
22 ԲԵ. ԽԴ. օր Յինանց:
23 ԳԵ. ԽԵ. » "
24 ԳԵ. ԽԶ. » » Պահք
25 ԵԵ. ԽԼ. » » Արաբ. Բէպիւ Ախըր (օր
29):
26 ՈՒԲ. ԽԲ. օր » "
27 ՇԲ. ԽԹ. » "

	26	ՄԱՅԻՍ	
28	Հիր. ՀՈԳԵԳԱԼՈՒՄԸ (Պէտքառտէ), Բարեկենդան Եղիական պահոց:	4	
29	ԲԵ. Բ. օր Հոգեգալստեան: Պահք:	5	
30	ԳԵ. Գ. » » »	6	
31	ԴԵ. Դ. » » » ⑧ Առաջին բառդ լուսնի:	7	



ՅՈՒՆԻՍ (օր 30)

1	ԵԵ. Ե. օր Հոգեգալստեան: Պահք:	8
2	ՈՒՐ. Զ. » » »	9
3	ԵԲ. Ե. » »	10
4	ՀԻՐ. Ա. Կիւզակ Յարութեան և յիշատակ Եղիայի մարգարեին:	11
5	ԲԵ. Սրբոց կուսանացն Հոփիսիմեանց:	12
6	ԳԵ. Սրբոց կուսանացն Գայիանեանց:	13
7	ԴԵ. Պահք:	14

	ՅՈՒՆԻՍ	27
8	ԵԵ. Սրբոցն Յովիանու Կարապետին և Ա.Թանագինեայ Եպիփակ.ին: ⑧ Լուսն լուսնի:	15
9	ՈՒՐ. Պահք:	16
10	ՀԵ. Սրբոցն ՀՕՐՆ ՄԵՐՈՅ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱԿՈՐՉԻՆ ԵԼԱՆԵԼՆ Ի ՎԻՐԱՄՊԵՆ:	17
11	+ Կիր. Տօն Կամողիկէ Եկեղեցոյ Սրբոյ Էջմիածնի:	18
12	ԲԵ. Սրբոց Մանկանց ԲևԹԵՒՄԻ և Ակակիոսի վկային, Մովկիմայ բահանային և Կոտրատիոսի գինուորին:	19
13	ԳԵ. Սրբոց կուսանացն Նունեայ և Մանեայ:	20
14	ԴԵ. Պահք:	21
15	ԵԵ. Սրբոց Խշանացն Սահակայ և Յովիսեփայ և վկայիցն Սարգսի և Բագոսի: ⑧ Վերջին բառդ լուսնի:	22
16	ՈՒՐ. Պահք:	23
17	ԵԲ. Սրբոցն Ներսէսի Մեծի հայրապետին մերոյ և Խաղայ Եպիփակ.ին:	24
18	+ Կիր. Գ. զինի Հոգե, Բարեկենդան Ս Լուսաւորչի պահոց:	25
19	ԲԵ. Պահք. Սրբոցն Եպիփանու Կիալրացւոյն, Բարելայ հայրապետին և երից աշակերտաց նորին:	26

	ՅՈՒՆԻՍ	
20	ԳԵ. Պահք. Սըրոցն Կոստանդիանոսի Թագաւորին եւ մօր նորա Հեղինեայ:	27
21	ԳԵ. Պահք:	28
22	ԵԵ. Պահք: Թէոփիտոնի Գաղառացոյն եւ թա- լիլեայ բժշկին եւ եօթն կուսանաց՝ որք յԱն- կիւրիա կատարեցան: Ամառնամուտ եւ Արե- ւադարձ Խեցգետնի, ցերեկն սկսանի կարճա- նալ եւ գիշերն երկարիլ: Արաք. ֆասլը Սայփ, սկիզբն առատութեան ջուրցն Նեղոսի: ☩ ի Խեցգետինն, Արաք. Սերէթան:	29
23	ՈՒՐ. Պահք: Արաք. ձեմազիւ էվկիլ (օր 30):	1
24	+ ԵԲ. ԳԻՒՏ ՆՇԽԱՐԱՑ ՄՐԲՈՑ ՀՕՐՆ ՄԵ- ՐՈՑ ԳՐԻԳՈՐԻ ԼՈՒՍԱՀՈՐԶԻՆ:	2
25	Ք ԿԻՐ. Գ. զինի Հոգեգալստեան:	3
26	ԲԵ. Սըրոց Վ. կայիցն Անտոնինոսի, Թէոփիլոսի, Անիբոսի եւ Փոտինոսի:	4
27	ԳԵ. Սըրոցն Գանիելի մարգարէին եւ երից ման- կանցն Սերբաքայ. Միսաքայ եւ Արէթնագովի:	5
28	ԴԵ. Պահք:	6
29	ԵԵ. Սըրոց Թարգմանչացն մերոց ՍԱՀԱԿԱՑ եւ ՄԵՍՐՈՊԱՅՑ: ☩ Առաջին քառորդ լուսի:	7
30	ՈՒՐ. Պահք:	8



ՅՈՒՂԵՍ (օր 31)

1	Եթ. Սըրոցն Տրդատայ Թագաւորին, Աշխեն տիկ-նոջն եւ Խոսքովիդիխտոյն:	9
2	Ք Կիր. Ե. զինի Հոգե. Գիւտ տփոյ Ս. Աստ-ուածածնի:	10
3	Բթ. Սըրոցն Կալիստրատոսի եւ 49 վկայից եւ Ղունկիանոսի քահանային:	11
4	ԴԵ. Սըրոյն Զաբարեայ մարգարէին:	12
5	ԻԵ. Պահք:	13
6	ԵԵ. Սըրոյն Եղիսէի մարգարէին:	14
7	ՈՒԻ. Պահք:	15
8	Եթ. Սըրոց Երկուտասան Առաքելոցն Քրիստոսի եւ սըրոյն Պօղոսի առաքելոյն: ⑤ Լըռումն լուսնի:	16
9	Ք Կիր. Զ. զինի Հոգե. Բարեկենդան պահոց Վարդագառի:	17

S.	30	ՅՈՒԽԻՄ	31
10	ԲԵ. Ա. օր պահոց Վարդավառի:	18	
11	ԳԵ. Բ. " "	19	
12	ԴԵ. Գ. " "	20	
13	ԵԵ. Գ. " "	21	
14	ՈՒԲ. Ե. օր " "	22	
15	ԵԲ. Յիշատակ Տապանակին հնոյ և Տօն նորոյս Եկեղեցւոյ. Նաւակատիք: ③ Վերջին քա- բառորդ լուսնի:	27	
16	ՀԿԻՐ. Վ.ԱՐԴԱՎ.Ա.Ծ. Տօն Այլակերպութեան Տեառն մերոյ Յս.ի Քս.ի:	24	
17	ՀՔ ԲԵ. Բ. օր Վարդավառի, յիշատակ մեռելոց:	25	
18	ԳԵ. Գ. օր Վարդավառի:	26	
19	ԴԵ. Պահք:	27	
20	ԵԵ. Սրբոցն Եսայեայ մարգարէին:	28	
21	ՈՒԲ. Պահք:	29	
22	ԵԲ. Սրբոցն Թադէոսի առաքելոյն մերոյ և Սան- դիստայ կուսին:	30	
23	ՀԿԻՐ. Բ. զինի Վարդավառի: ④ Ի յԱռիւծն, Արար. Էսէտ:		
24	ԲԵ. Սրբոցն Կիպրիանոսի եպիսկ. և 45 վկա- յիցն և կուսանացն Յուստիանեայ, Եփիմեայ Քրիստոնեայ: Արար. Ճեմազիւլ Ախըր (օր 29):	1	
25	ԳԵ. Սրբոցն Աթանագինեայ եպիսկ.ին և իինգ Վկայիցն:	2	

S.	ՅՈՒԽԻՄ	31
26	ԴԵ. Պահք:	3
27	ԵԵ. Սրբոց Նախահարցն Ադամայ, Աբելի, Սեթայ, Ենովսայ, Ենովլայ, Նոյի, Մելիքսեղեկի, Արքահամու, Խսահակայ, Յակովլայ, Յովսե- ֆայ, Մովսէսի, Ահարոնի, Եղիազարու, Յաս- ուայ, Սամուէլի, Սամիսոնի, Յեփթայեայ, Բա- րակայ, Գեղեցնի և այլոց սրբոց հարց:	4
28	ՈՒԲ. Պահք:	5
29	ԵԲ. Սրբոց որդուոց և Թոռանց Սրբոյ Զօրն մե- րոյ Գրիգորի Լուսաւորչին, Արքստակէսի, Վրթանէսի, Յուսկանն, Գրիգորիսի և Պա- նիէլի:	6
30	ՀԿԻՐ. Գ. զինի Վարդավառի: ⑤ Անաշին քառորդ լուսնի:	7
31	ԲԵ. Սրբոց Մակարայեցւոց, Եղիազարու քահանա- յին և Շամունեայ և եօթն որդուոց նորին: Արար. Էվկիէլի էյեամ իւլ պահուը, սկիզբն Շնիկ (Սի- րիոս) աստեղ (Սամ եէլի), որ տեսէ եօթն օր:	8



ՕԴՈՍՏՈՒ (օր 31)

- 1 ԳԵ. Սրբոց Երկոտասան մարգարեիցն՝ Ովսեայ,
Ամովայ, Միքեայ, Ցովելեայ, Արբիու, Նառ-
մայ, Ամրակումայ, Ցունանու, Սոփոնեայ,
Անգեայ, Զաքարեայ եւ Մաղաքեայ:
- 2 ԳԵ. Պահք:
- 3 ԵՇ. Սրբոցն Սոփեայի եւ երից դստերացն Պիս-
տիսի, Լւպիսի եւ Ագապեայ:
- 4 ՈՒԲ. Պահք:
- 5 ԵԲ. Եփսոսի Ս. Ժողովոյն 200 Հայրապետացն
(431 Յունիսին):
- 6 Ք Կիր. Դ. զինի Վարդաւառի: Բարեկենդան
Ս. Աստուածածնի: Արաք. Ախըռը Սամ եէլի:
Վերջ շնիկ աստեղ:
- 7 ԲԵ. Ա. օր պահից Ս. Աստուածածնի: Ը Լուսնի
լուսնի:

ՕԴՈՍՏՈՒ

- 8 ԳԵ. Բ. օր պահից Ս. Աստուածածնի:
- 9 ԳԵ. Գ. » » »
- 10 ԵՇ. Դ. » » »
- 11 ՈՒԲ. Ե. օր » »
- 12 ԵԲ. Տօն Շողակաթի Սրբոյ Էջմիածնի ըստ տես-
էան Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ.
- 13 Ք Կիր. ՎերԱՓՈԽՈՒԽՆ Ս. ԱՍՏՈՒԱՆԱՄ-
ՆԻ:
- 14 Ք ԵՇ. Բ. օր Վերափոխման: Ցիշատակ մեռե-
լոց: Ը Վերջին քառորդ լուսնի:
- 15 ԳԵ. Գ. օր Վերափոխման:
- 16 ԳԵ. Դ. օր Վերափոխման. Պահք:
- 17 ԵՇ. Ե. » »
- 18 ՈՒԲ. Զ. օր » Պահք:
- 19 ԵԲ. Է. » »
- 20 Ք Կիր. Ը. օր » Ը ի կոյսն, Արաք.
Սիւմպիւլի:
- 21 ԲԵ. Թ. օր Վերափոխման:
- 22 ԳԵ. Սրբոցն Ցովակիմայ եւ Աննայի, Ծնողաց Ս.
Աստուածածնի: Արաք. Բէնեկ (օր 30): Ը
Ծնունդ Լուսնի:
- 23 ԲԵ. Պահք:
- 24 ԵՇ. Սրբոյն Երեմեայ մարգարեին:

Տ	34	ՕԳՈՍՏԱՆ	
25	ՈՒԹ. Պահը:	4	
26	ԵԲ. Սրբոյն թովմայի առաքելոյն:	5	
27	Հ ԿՒԹ. Գ. զկնի Վերափոխման: Գիւտ գօտուց Ա. Աստուածածնի:	6	
28	ԲՇ. Սրբոցն Ստեփանոսի Ռւլնեցւոյն եւ վկայիցն Գոհարինեայ, Ծամիտոսի, Տուքիկոսի եւ Ռա- տիկոսի: Ծ Առաջին քառորդ Լուսնի:	7	
29	ԳՇ. Սրբոց մարգարէիցն Եղեկիէլի, Եզրի եւ Զա- քարեայ, Խօրն Յովիաննու Մկրտչի:	8	
30	ԴՇ. Պահը:	9	
31	ԵՇ. Սրբոցն Յովիաննու. Կարապետին եւ Յոբա արդարոյն:	10	

ԱԵՊՏԵՄԲԵՐ

35

ԱԵՊՏԵՄԲԵՐ (օր 30)

1	ՈՒԻ. Պահը:	11
2	ԵԲ. Սրբոց առաքելոցն Յակոբայ և Շմառնի:	12
3	Ք ԿԻՐ. Դ. զինի Վերափոխման:	13
4	ԲԵ. Սրբոցն Անտրէի օրբավարին և բանակի նորին, Կալիխնիկոսի և Գոմետեայ վկայից:	14
5	ԳԵ. Սրբոցն Անդրիանոսի և կնոջ նորա Անատոլայ, Թէոդորոսի և Ելեւթիրոսի վկայիցն:	15
	㊣ Լրումն լուսնի:	
6	ԴԵ. Պահը:	16
7	ԵԵ. Սրբոցն Արքահամու և Խորենայ և անարձան բժշկացն Կողմայի և Դամիանոսի և Աստուածառոյ վկային:	17
8	Ք ՈՒԻ. Պահը: Ծնունդի. Աստուածածնի լԱնայէ:	18
9	ԵԲ. Նիկոյ Ա. Փողովոյն 318 հայրապետաց.	19
	(320 թուլիս 28):	

	36	ՍԵՊՏԵՄԲԵՐ	
10	Ք կիր. Ե. զնի Վերափոխման: Բարեկենդան պահոց Ս. Խաչի:	20	
11	ԲԵ. Ա. օր պահոց Ս. Խաչի:	21	
12	ԳԵ. Բ. » » ④ Վերջին քառորդ լուսնի:	22	
13	ԴԵ. Գ. օր » »	23	
14	ԵԵ. Գ. » » »	24	
15	ՈՒԻ. Ե. օր » »	26	
16	ՇԲ. Տօն Եկեղեցւոյ ի Նաւակատիս Ս. Խաչի:	26	
17	Ք կիր. ԽԱՉՎԵՐԱՅ. Երեկոյին կարգ Խաչ- վերացի:	27	
18	Ք ԲԵ. Տօն Խաչի եւ յիշատակ մեռելոց:	28	
19	ԳԵ. Տօն Եկեղեցւոյ:	29	
20	ԴԵ. Պահք. տօն Եկեղեցւոյ:	30	
21	ԵԵ. Տօն Եկեղեցւոյ: Արար. Շապան (օր 30):	1	
22	ՈՒԻ. Պահք. Աշնանամուտ եւ զուգօրեայ, այն է տիւ հաւասար գիշերոյ: Արար. Կիւլ Ֆասլը, աշնանային ամիսք, սկիզբն նուազութեան ջուրցն Նեղոսի (Նիւ միւպարէք):	2	
23	ՇԲ. Տօն Խաչի:	3	
24	Ք կիր. Բ. զնի Խաչի: Բարեկենդան պահոց վարագայ Ս. Խաչի: ④ ի Կշիռն, Արար. Միզան:	4	

	37	ՍԵՊՏԵΜԲԵՐ	
25	ԲԵ. Պահք: Սրբոց Մամասաչ, Փիլիկտիմոնի եւ Սիմեօնի Սիւնակեցւոյն:	5	
26	ԳԵ. Պահք: Սրբոց կուսանացն Փեփրոնեայ, Մա- րիանեայ եւ Սրբոյն Շուշանայ դստեր Մեծին Վարդանայ:	6	
27	ԴԵ. Պահք: ④ Առաջին քառորդ լուսնի:	7	
28	ԵԵ. Պահք: Սրբոց Հայրապետացն Բարադամու, Անթիմոսի եւ Երանոսի:	8	
29	ՈՒԻ. Պահք:	9	
38	ՇԲ. Սրբոց Գէորգայ զօրավարին, Աղոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին:	10	



ՀՈԿՏԵՄԲԵՐ (օր 31)

- | | | |
|---|---|----|
| 1 | † Կիր. Գ. զկնի Ս. Խաչի: Տօն Վարագայ Ա. | 11 |
| 2 | ԲԵ. Սրբոց Դաւթի՛ Դիլնեցւոյն եւ վկայիցն Պամ-
բէոսի եւ Ղամբէուիւոյն: | 12 |
| 3 | ԳԵ. Սրբոց Եւտաքէոսի եւ կնոջ նորա Թէո-
փիստեայ եւ երկուց որդւոցն եւ սրբոց կու-
սանացն Երմոնեայ եւ Ներտարինեայ: | 13 |
| 4 | ԴԵ. Պահը: | 14 |
| 5 | ԵՆ. Սրբոց Իշխանացն Սահակայ եւ Համազաս-
պայ: Հրումն լուսնի: | 15 |
| 6 | ՈՒԲ. Պահը: | 16 |
| 7 | ԵԲ. Սրբոց 72 աշակերտացն Քրիստոսի: | 17 |
| 8 | † Կիր. Գ. զկնի Ս. Խաչի: Բ. Կիւրակէ եօթն
շաբաթուց: | 18 |
| 9 | ԲԵ. Սրբոց Փոկասու հայրապետին եւ Երանոսի
հետեւողին առաքելոց: | 19 |

- | | | |
|----|---|----|
| 10 | ԳԵ. Սրբոց կուսանացն Թէկդեայ, Վառվառեայ
եւ Պեղիգեայ: | 20 |
| 11 | ԴԵ. Պահը: | 21 |
| 12 | ԵԵ. Սրբոց Պանդալիոնի քժշկին, Երմողեայ բա-
հանային եւ Եւպարբսեայ կուսին: Վ Վերջին
բառորդ լուսնի: | 22 |
| 13 | ՈՒԲ. Պահը: | 23 |
| 14 | ԵԲ. Սրբոց Թարգմանչաց Վարդապետացն մե-
րոց, Մեսրոպայ, Եղիշէի, Մովսէսի քերթողին,
Դաւթի Անյաղթ Փիլիսոփային, Գրիգորի Նա-
րեկացւոյն եւ Ներսէսի Կլայնեցւոյն: | 24 |
| 15 | † Կիր. Ե. զկնի Խաչի: Գ. Կիւրակէ եօթն շա-
բաթուց: | 25 |
| 16 | ԲԵ. Գիւտ Նշխարաց Սրբոյն Գրիգորիսի, Աղ-
ուանից Կաթողիկոսի եւ սրբոց հարցն Թաթոյ,
Վարոսի, Թովմատու, Անտոնի եւ Կրօնիիւայ
եւ եօթն Խոտանարակաց, որք յիննակնեայ
վանսն կատարեցան: | 26 |
| 17 | ԳԵ. Սրբոց առաքելոցն Անանեայ, Մատաթեայ,
Բաւնարայ, Փիլիպպոսի, Շիղայի եւ Սիր-
ուանոսի: | 27 |
| 18 | ԴԵ. Պահը: | 28 |
| 19 | ԵԵ. Սրբոց Դիոնեսիսի Արխապագացւոյն եւ սրբ-
ոց առաքելոցն Տիմոթէոսի եւ Տիրոսի: | 29 |

Տ.Տ.	40	ՀՈԿՏԵՄԲԵՐԻ	Տ.Տ.
20	ՈՒՅ. Պահը:	30	
21	ԵՅ. Սրբոց աւետարանչացն Մատթէոսի, Մարկոսի, Ղուկասու և Յովհաննու: Արար. Բամազան (օր 30):	1	
22	✚ Կիր Զ. զինի Խաչի: Դ. Կիւրակէ եօթն շաբաթուց:	2	
23	ԲԵ. Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին և Յովսեփիայ Աստուածահօրն և Յովսեփիայ Արքմաթացոյն և բարեկամին Քրիստոսի Ղազարու և քերցն նորա Մարթայի և Մարիամու:	3	
24	ԳԵ. Սրբոցն Թէոդիտոնի քահանային և Զինոնի զինուրին և Մակարայ, Եւտորսեայ և Թամբլայ: ☺ Ի Կարինն, Արար. Ագրէա:	4	
25	ԴԵ. Պահը:	5	
26	ԵԵ. Սրբոց Խարիթեանց և վկայիցն Արտեմեայ և Քրիստոփորի և Երկուց կանանցն Կալինիկեայ և Ակիւլինեայ:	6	
27	ՈՒՅ. Պահը: ☺ Առաջին քառորդ լուսնի:	7	
28	ՇԲ. Սրբոց Երկուտասն վարդապետացն Ուեթէոսի, Դիոնիսոսի, Սեղբետրոսի, Աթանասի, Կիւրդի Երկուսաղմացւոյն, Եփրեմի Խորթի Ասորույ, Բարսեղի Կեսարացւոյն, Գրիգորի Նիւստույն, Գրիգորի Աստուածաբանին, Եպիփանու Կիպրացւոյն, Յովհաննու Ասլելերաբանին և Կիւրդի Աղեքսանդրացւոյն:	8	

Տ.Տ.	ՀՈԿՏԵՄԲԵՐԻ	Տ.Տ.
29	✚ Կիր. Է. զինի Ս. Խաչի: Գիւր Խաչ: Ե. Կիւրակէ եօթն շաբաթուց:	9
30	ԲԵ. Սրբոցն Անաստասի քահանային, Վարոսի և Թէոդիտոնայ և որդւոց նորա և որոց Ընդնմա կատարեցան:	10
31	ԳԵ. Սրբոց Հեփերիքնանց որք ի Սամուսատ կատարեցան:	11
		
	ՆՈՅԵՄԲԵՐ (օր 30)	
1	ԴԵ. Պահը:	12
2	ԵԵ. Սրբոց Ասկերերան Յովհաննու հայրապետին:	13
3	ՈՒՅ. Պահը:	14
4	ՇԲ. Ամենայն սրբոց հնոց և նորոց, յայտից և անյայտից: ☺ Լուսնն լուսնի:	15
5	✚ Կիր. Է. զինի Ս. Խաչի: Զ. Կիւրակէ եօթն շաբաթուց:	16
6	ԲԵ. Սրբոցն Ստեփանոսի Հռովմայ հայրապետին և քահանայից և սարկաւագաց և ժողովը-դոց:	17

- 7 ԳԵ. Սրբոցն Ակիմիսմեայ եպիսկ.ին, Յովսեփայ
քահանային, Ակիմալայ սարկաւագին և Պղա-
տոնի վկային:
- 8 ԴԵ. Պահք: Արաք. Գասըմ:
- 9 ԵՇ. Սրբոց հայրապետացն Մետրոփանոսի, Ա-
ղքասանդրոսի և Պօղոսի խոստովանողին և
Նոտարացն Մարկիանոսի և Մարտիրոնի:
- 10 ՈՒՅ. Պահք:
- 11 ԵԲ. Սրբոց երեշտակապետացն Գարրիէլի և Մի-
քայէլի և ամենայն երկնային զօրաց: ☩ Վեր-
ջին բառորդ լուսնի:
- 12 ✕ ԿԻ. Թ. զինի Ս. Խաչի: Եւ Կիւրակէ եօթն
շաբաթուց:
- 13 ԲՇ. Սրբոցն Մելիտոսի հայրապետին և Մինա-
սաւ Եզիդատացւոյն և միւս Մելիտոսի եպիս-
կ.ին, Բուրայ քահանային և Եինու սարկա-
ւագին:
- 14 ԳԵ. Սրբոցն Գեմետրեայ վկային և Բասիլիսկոսի
քահանային:
- 15 ԴԵ. Պահք:
- 16 ԵՇ. Սրբոցն Գուրիխասայ, Սամունասայ, Արիքայ
սարկաւագին, Բումանոսի միայնակեցին, Ման-
կանն խոստովանողին և Հիւսիքոսի զինուորին:

- ՈՒՅ. Պահք:

- 17 ԵԲ. Սրբոց առաքելոցն Անդրէլ և Փիլիպպոսի:

- 18 ✕ ԿԻ. Թ. զինի Ս. Խաչի: Բարեկենդան պա-
հոց Յիսնակաց: Արաք. Նէվգալ (օր 29)

- 19 ԲՇ. Ա. օր պահոց Յիսնակաց:

- 20 ✕ ԳԵ. Բ. օր պահոց » Ընծայումն Ս. Աստ-
ուածածնի, Երից ամեաց ի տաճարն:

- 21 ԴԵ. Գ. օր պահոց Յիսնակաց: ☩ Վերջին բա-
ռորդ լուսնի:

- 22 ԵՇ. Գ. օր պահոց Յիսնակաց: ☩ Ի յԱղեղնա-
ւորն. Արաք. Գավիս:

- 23 ՈՒՅ. Ե. օր պահոց Յիսնակաց:

- 24 ԵԲ. Սրբոցն Գրիգորի Սրանչելագործին և Միւ-
ռոնայ եպիսկ.ին և Նիկողայոսի հայրապետին
և միւս Նիկողայոսի հայրապետին:

- 25 ✕ ԿԻ. Ս. Յիսնակաց: ☩ Առաջին բառորդ
լուսնի:

- 26 ԲՇ. Ս. Յիսնակաց:

- 27 ԲՇ. Սրբոց կուսանացն Յուլիանեայ և Վասի-
լիիոյ:

- 28 ԳԵ. Սրբոցն Ղունկիանոսի քահանային, Տարագ-
րոսի, Պրօցոսի և Անդրոնիկոսի և Ոնիփիմ-
եայ և այլոց աշակերտացն Պօղոսի:

- 29 ԴԵ. Պահք:

- 30 ԵՇ. Սրբոցն Կղեմայ հայրապետին և Բագարա-
տայ եպիսկ.ին:



ԴԵԿՏԵՄԲԵՐ (օր 31)

- | | | |
|---|--|----|
| 1 | Ահիք. Պահը: | 13 |
| 2 | Եթ. Սբոց առաքելոցն եւ առաջին Լուսաւոր,
չացն մերոց ԹԱ.ԴՀՈՍԻ և ԲԱՐԹՈՂԻ-
ՄԷՇՈՍԻ: | 14 |
| 3 | Ք Կիր. Բ. Յիսնակաց: | 15 |
| 4 | ԲԵ. Սբոցն Դինարիոսի եպիսկ.ին եւ Մերկերիո-
սի գինուորին, Յակովը այ և իրաւափառայ:
② Լրումն լուսնի: | 16 |
| 5 | ԳԵ. Նախավկայ եւ ի Քրիստոս հաւատացեալ
անդրանիկ Թագաւորին Սբոյն Աբգարու: | 17 |
| 6 | ԻԵ. Պահը: | 18 |
| 7 | ԵԵ. Սբոց հարցն Եգիպտացոց Պօղոսի, Պօղայ,
Մակարայ, Եւագրի. Յովհաննու Գրնեցոյն,
Յովհաննու Կարմահասակին, Նեղոսի, Արսէնի,
Սիսիանու, Դանիէլի, Սբապիլոնի, Մակարիոսի,
Գիմէնի եւ այլոց սբոց հարց: | 19 |

- | | | |
|----|--|----|
| 8 | Ոհիք. Պահը: | 20 |
| 9 | Ք ԵԲ. Յղութիւն Ս. Աստուածածնի յիշնայէ: | 21 |
| 10 | Ք Կիր. Գ. Յիսնակաց: Բարեկենդան պահոց Ս.
Յակոբայ: | 22 |
| 11 | ԲԵ. Պահը: Սբրոցն Մինասայ, Երմոգինեայ, Գրա-
բոսի եւ կամառոր ալքատացն Յովհաննու եւ
Ալեքսիանոսի: ③ Վ. Երջին քառորդ լուսնի: | 23 |
| 12 | ԳԵ. Պահը: Սբրոցն Կուռնելիոսի հայրապետին եւ
Դմանոնի ազգականին, Պոռիկարպոսի հայրա-
պետին Զմիւռնոյ եւ Վկայիցն՝ որք յԱրեւելս
կատարեցան: | 24 |
| 13 | ԻԵ. Պահը: | 25 |
| 14 | ԵԵ. Պահը: Սբրոցն Եւստրատոսի, Օգսենտիոսի,
Եգիսխոսի, Ովըստէսի եւ Մարգարիոսի: | 26 |
| 15 | Ոհիք. Պահը: | 27 |
| 16 | ԵԲ. Սբոց Յակոբայ Մծրնայ հայրապետին, Մա-
րուգէի ճգնաւորին եւ Մելիտոսի եպիսկ.ին: | 28 |
| 17 | Ք Կիր. Գ. Յիսնակաց: | 29 |
| 18 | ԲԵ. Սբոց հայրապետացն իգնատիոսի եւ Ադրէի
եւ Մարութայի եպիսկ.ին: Աբար. Զիլգատէ
(30): | 1 |
| 19 | ԳԵ. Սբրոցն Թէկոպոմայ եպիսկ.ին եւ Թէկովնայ
վկային եւ չորից զինուորացն Բասոսի, Ենսե-
բի, Եւտիքի եւ Բասիլիդեայ: | 2 |

20	ԴՆ. Պահբ:	3
21	ԵՇ. Սրբոց կուսանացն ինդոսի և Գոմնայի և Գղեթիկոսի քահանային և երկուց բիւրոցն՝ որք այրեցան յեկելեցին Նիկոլմիդացւոց:	4
22	ՈՒՐ. Պահբ: Զմեռնամուտ և արեւադարձ Այծ- եղեցեր. Արար. Զէմիկիրիք. առաջին օր քառաս- նօրեայ մասին ձմերան: Գարագըշ կիւն տէօնիւմիւ փուրթունասը:	5
23	ՇԲ. Սրբոցն Գառթի մարգարէին և Յակոբայ ա- ռաքելոցն: ☩ յԱյծեղչիւր, Արար. ձետի:	6
24	Ք Կիթ. Ե. օր Յիսոնակաց:	7
25	ԵՇ. Սրբոյն Ստեփանոսի նախասարկաւագին և առաջին մարտիրոսին: ☩ Ա. բառորդ Լուսնի:	8
26	ԳՇ. Սրբոց առաքելոցն Պետրոսի և Պօղոսի:	9
27	ԴՆ. Պահբ:	10
28	ԵՇ. Սրբոց Որդոց Որոտման Յակովըայ առա- քելոցն և Յովիհաննու Աւետարանչին: Բարե- կնդան պահոց Ծննդեան:	11
29	ՈՒՐ. Պահբ:	12
30	ՇԲ. Ա. օր պահոց Ծննդեան: Սրբոցն Բարսեղի հայրապետին և Եղրօն նորին Գրիգորի Նիւ- սացւոյն, Սեղբետրոսի, Հովովայ հայրապե- տին և Արբայ Եփրեմի Խուրին Ասորույ:	13
31	Ք Կիթ. Զ. Յիսոնակաց: Բ. օր պահոց Ծննդեան:	14

ՏԵՐ ՏԵՐ ԽՈՐԵ Ա.

ԵՐՉԱՆԿԱՅԻՆ ԵՎ ԱՄԵՆԱՅԻՆ ԱՄԵՆԱՅԻՆ ՀԱՅՈՑ

(6 Դեկտ. 1873 — 10 Ապրիլ 1938)

Արարատեա՞ն դաշտավայր, դրախտային բա-
ցաստան, քու սուրբ Հողեկ վրայ սւացիկ, մեզ
ազգային պարտանք բազմադարեան մենաստա-
նիդ զանդականին ողբանուագ կը զօղանջէ գոյց-
մը Ապրիլ 10 ին, ոչ եւս է ԽՈՐԵ Ա. մեր Վե-
հափառը: Այս շողջողուն տիտղոս գուցէ աշխարհ
շատ տեսնէ մեզ իբր անիմաստ, որովհետեւ ենթա-
կան ՀՀրամայեր բանակներու, չէ Հռկիված քա-
ղաքներ, յափշտակութիւններու ըռնապետը չէ
անմեղ արիւնի հոսանքներ վիժեցնող: Հակոռակ
այս ամենուն Խորէս Ա. դարձեալ վեհ էր, հնա-
գոյն ազգիս քահանայապետը, անմոռանալի պլա-
սիկ հայութեան տանը իր գերազանցօքէն բարձր,
ազնուական նկարագուպ, սիրածներմ սրտով, ամ-
փոփուած իր պատեանին մէջ: Լուին գործիչ ազգիս
քարւոյն: իր հրովարտակներ մեր հայրենիքին որ-
դան կարմիրով տողուած բուռն հրամանագիրներ
չեն, այլ հրաշանգներ սիրոյ, խաղաղութեան, հա-
մերաշխութեան. եղական գէմք մը ինք, կանու-
խէն աշակերտած Գէորգեան Ճեմարանի, հոն իր
ուշիմութեամբ փայլուն, յաջողապէս կ'աւարտէ

ուսման շրջանը, ցոյց տալով հոգեւորական աս-
պարէզի ընդունակութիւն։ 1892 ին վարդապետ,
յետոյ յղուած Զուիցերբա իբր ազատ ունինքիք
համալսարանական ընթացքի։ Վերադարձին Մայր
Աթոռ՝ պաշտօնեայ դիւնական աշխատութեանց
եւ թեմական գործերու։ Անկէ վերջ Երեւանի
փոխ-թեմակալ, Առաջնորդ, որմէ հաստարելուն
ԻշլմիրԵւան Կաթողիկոսէ Եպիսկոպոս է ձեռնադ-
րուած, իսկ մեծ պատերազմի շրջանին Գէորգ Ե-
Կաթողիկոսի խորհրդական եւ դիւնանապետ, որ ա-
տեն գործօն դեր կատարեց փախստականներու օգ-
նութեան, երբ քաւոր ժանտատենդը մեծ կուո-
րած կ'ընէր։

տարի, ի թրջինը իր բազմահոգ կեանքին, երբ վա-
րանումներէ յետոյ հաղիւ ուրեմն համարձակեցայ
շարունակել առաքումս, անկասկած թէ չպիտի
ընդունիմ ոչ մէկ պատասխան, աչա անակնկալօրէն,
ստացայ 29 Յունուար ամսաթիւը, պատուուած
փոքրիկ Տարեցոյց հայրապետական պերճաշուր-
վկայութեամբ իբր բոլանդակալից երկասիրու
թիւն, նորագոյն ապացոյց հոգելոյս հայրապետի
մեծանձնութեան, քաջալենիչ ընծայաբերութիւն:

Խորէն Ա.՝ սովորական հայրապետ մը չեղաւ,
այլ պատմական հայ մեծ դէմքերու կարգն ան-
ցաւ իր խորհրդաւոր վախճանումով ընկերվարու-
թեան վսեմ ոկզբունքներուն երկրպագու հոչակ-
ռւած պետութեան մը մէջ ի՞նչ ահաւոր պատկեր,
այս պահուն երեւակայութեանս առջեւ կը ներկա-
յանայ ներսէս Պարթեւ, մահուան բաժակը ձեռքը,
ինչպէս նաեւ Եղիշէի նկարպարած Յովսէփ կա-
թողիկոս Աւարայրի մեր քաջերուն բախտակից
նահատակ:

Անմոռանալի Խորէն Ա.ի անդաբձ բաժանում
վսեմ իտէալի յաւիտենական ուխտագնացութիւն
է, իր սրբազն պաշտօնի հետեւանք. այնպիսիներու
մտքին առջեւ քաղցր է Արտաշատի խոր վիթապը
տառապագին, ահա իրենց ՄԵԾՈՒԹԻՆը:

Ս. Էջմուտիւն

Լուսաւորչի աստուածակերտ սրբարան,
Հայկեան զարմին սուրբ իղձերու որորան,
Խորհրդաւոր մայրիկ ապրած դարէ դար,
Սիրակած սիրու նըրաբրուած մեզ մխիթար,
Կեցցես անվլթար:

Քեզ Արաքատ կանգնած պահակ արթնամիտ՝
Կ'արձակէ քաղցր՝ քու տեսլւիդ իր ժրմիտ,
Խակ հայ հոգին սիրով քենէ անբաժան՝
Կանարգէ բիւր հարուած քախտին դըրուժան,
Անգոսթ եւ դաժան:

Քու կեանքի անմահ ի՞նչ շընորի է երկնային,
Հայուն Աստուած ձօնեց ըզքեզ հայ տոհմին,
Մինչ շատ ազգեր մահուան դէմ գոռ վրէժխնդիր
Վերջ ի վերջոյ ամէնք եղան անխրտիր
Փոշի ցանուցիր:

Եւ բանակներ ըսպանագին զարիուրած՝
Հուսկ դող ի դող ընկրկեցան քաջ ի քաց,
Քաջն յաղթրաւած քու վեհ տեսքէդ աննըման՝
Հոն ճնրադէր փշրեց սուր քեզ յանդիման,
Նշան հիացման:

Մեր հայրերը երիտասարդ կամ հաւոր,
Բուռ բուռ հողեդ առած իբրեւ ուխտաւոր,
Բերին պարգեւ նոր սերունդին փափկենի,
Տաղու անով անոյշ վայելք անկողնի,
Եւ սէր հայրենի:

Ա՛յս, սրբութեամբ օծուն հողիդ ես մատադ,
Իցին թուշիմ կրունկի պիս անդանդադ,
Սլանամ քու գիրկ կարօտագին սրբութեանց,
Ի՞նչ մեծ փառք ինձ, երանութիւն գերապանծ
Եւ բերկրանք անանց:

Ս. Գ.

-- Ո՛վ սուրբ Էջմիածին, ի զուր խուժադուծ դէպքեր
Կը գտան քու սուրբ կեանքիդ, սուգի քողով ծածկելու քու
լոյս նակատդ. ի՞նչ են անոնք, միայն Խոյրաթուլս ամպ-
րապներ մըրկածին, խուճապ ստեղծող, անհնար է որ ա-
նոնցմով ընդմիշտ անհետիք արեւ դէմքդ. կեանքդ յափտե-
նական է, զայն քեզ կ'ապահովէն սիրալիք զաւակներդ :

Օ՞ն, արիացիր, օր մեն ալ, բիւրիցս տենչալի օր, ա-
զատ Հայաստանի իշխանական պայազատը, ի՞նչ քաղցրա-
գոյն երազ, տաժանագին երկունքէ մը վերջ կեանք առած՝
պիտի օծուիք քու սուրբ միւռոնովդ, իր մականին տակ
խմբելու աշխարհի չորս ծաւրերէն հեւ ի հեւ արշաւասոյը
հասնող գունդագունդ հարազատ հայ զաւակներ, որոնք
կարօտով պիտի նետուին քու սիրահարուստ գիրկդ գըլ-

խաւորութեամբ նոր Վարդան Մամիկոնեանի, լիաշուրթն
երգելով ազատութիւն:

Այս երկնային վարձք չարաչար նահատակուած Հայկ-
նան բաղացակիրթ ազգին:

Ս. Գ.

ԵՍ ԻՄ ԱՆՈՒՇ...

Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բառն եմ սիրում.
Մեր իին սազի ողբանուած Լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղկների ու վարդերի բուռը վառման,
Ու Նայիրեան աղջիկների հեղանկուն պարն եմ սիրում:
Միքրում եմ մեր երկնքը մութ. ջրերը ջնջ, լինը լուսէ,
Արեւն ամբան ու ծմեռուայ վիշապածան բուքը վսեմ.
Մութում կորած խրճիթների անհիւրընկալ պատերը սեւ-
Ու հնամեայ բաղաքների հազարամեայ քարն եմ սիրում:
Ուր ել լինեմ, չեմ մոռանայ ես ողբածայն երգերը մեր,
Չեմ մոռանայ աղօթք դարձած երկաթագեր գեքերը մեր,
ի՞նչքան ել սուր սիրու խոցեն արիւնաբամ իւրերը մեր,
իլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան եարն եմ սիրում
իմ կարօտած սրտի համար ո՞չ մի ուրիշ հեքեաթ չըկայ.
Նարեկացու, Քուչակի պէս լուսապակ նակատ չըկայ.
ինչպէս անհաս փառքի ճամբայ՝ ես իմ Մասիս սարն եմ
սիրում:

ԵՊԻՇԵ ԶԱՐԵՆՑ

ՀԱՐԻՒՐ ՏԱՐԻ ԱՊՐԻԼ ?

Ժիւլ Ռոշալ՝ որ Թքանսայի Առողջապահա-
կան Բարձրագոյն Խորհուրդին հուչականուն եւ հե-
ղինակաւոր նախագահն էր (1), եւ մեծ Ակադե-
մական մը, ասկէ 40—45 տարի առաջ Revue de Scien-
tifique գիտական շաբաթաթերթին մէջ ունի սքան-
չելի յօդուած մը՝ «De l'Economie de la vie Hu-
maine» (մարդկային կրանքի խնայողութիւնը)
վերնագրով, որուն մէջ, գիտական վիճակագրու-
թիւններու եւ շա՛տ լուրջ ապացոյցներու վրայ
յենլով, կը յանգէր այն բերկրառիթ եղակացու-
թեան, (ըստեմ պատգամին), թէ մարդու բնականոն
կերպով նշանակուած է 100 եւ աւելի տարի
կերպն ունենալու, եւ եթէ ընդհանրապէս՝ չի կա-
րենար համնիւ այդ բաղդաւորութեան, պատճա-
ռը ուրիշ բան չէ՝, բայց եթէ usure ը, այսինքն
հիւծումը, սպառումը...:

Usure ը (գրած է նա) կարելի չէ՝ սանձել, կա-
սեցունել. եւ եթէ մատի վրայ համրուող քանի
մը անձեր՝ կ'ըլլան հարիւրամեայ, ատոնք պար-
զապէս բացառութիւններ համրուելու են, ո՛չ
թէ առողջապահական՝ յատուկ, միօրինակ դրու-
թեան մը եւ որոշ ապրելակերպի մը արդիւնք:

(1) Այն ատեն Առողջապահութեան նախարարութիւնը
ստեղծուած չէր տակաւին:

Այդ հարիւրամեաները առողջապահական միատեսակ միջոցներով չեն ապրած, այլ իրարմէ բոլորվին տարբեր եւ մինչեւ անդամ իրարու ներհակպայմաններու եւ հանգամանքներու շնորհիւ:

Ժիւլ Ռոշառ սպառումի կամ հիւծումի, (ըսե՞նք մաշողութեան) գլխաւոր պատճառ ցոյց կուտար, իր ատենուան քաղաքական վերիվայրիչ խառապահանջումները, մտային գերազանցօրէն լարուած վիճակը, արտակարգ յոդնածութիւնները, մրցակցութիւնները, մտաշողութիւնները, սրտմաշուք անձկութիւնները, տեսակ տեսակ հիւանդութիւնները, արկածները, եւ այլ այս կարգի անակնակ եւ անխուսափելի տեղատարափներ!!!, որոնք մարդուս երկարակեցութեան իրաւունքը ջնջելով կը ջնջեն (1):

Ցայտ է թէ՝ երբ Ժիւլ Ռոշառ այդ գեղեցիկ յօդուածը կը գրէր, իտալացի գիտուն Մառքօնի տակաւին չէր գտած անթէ հեռագիրը, շինուած չէին դեռ ինքնաշարժ կառքերը. ընդծովեայներ գոյութիւն չունէին, Ք... ձառագայթները անծանօթ էին. ելեկտրականութիւնը այսօրուան յառաջադիմութեանը մէջ չէր, հեռախոսը եւ գլուխ-

(1) Ժիւլ Ռոշառ **Champs Elysées** վրայ ման եկած միջոցին, իւր նախկին ժառաներէն մին գնդակ արձակեց վրան եւ բաւական ատեն խեղճը ապրեցաւ գնդակը նորին մէջ:

ուռեցնող հեռերգիչ գործիքները հնարուած չէին: Արդի մահասիւռ թոքունները, իմա՞ օդասէլները (aéroplane) չկային, արագավազութեան խուսենուն սերտը չէ՛ր գրաւած... եւ հնարուած չէին շա՞տ մը ուրիշ գիւտեր, որոնք իրենց օդակարութիւններուն չետ, ամէն օր, ամէն ժամ մատուղ կեանքեր հնձելով կը հնձեն... Հապա՞ջարդե՞րը, իրերասպանութի՞ւնները, անձնասպանութիւնները, յիմար պատերազմե՞րը...:

Կը խորհիմ շարունակ, միտքս կը փորեմ եւ կ'ըսեմ, եթէ Ժիւլ Ռոշառ յանկարծ ողջնար, ի տես սոյն բոլոր կենսասպառ միջոցնելուն, ի՞նչ պէս պիտի արտայայտուէր, ի՞նչ կարծիք, ի՞նչ տեսակ խորհրդածութիւն պիտի հրապարակէր, մարդուս, հարիւր տարի ապրելու իրաւունքը փաստացիօրէն պաշտպանելու համար: Ինչե՞ր պիտի երկնէր անոր միտքը, իր առողջաբանի սրատեսութիւնը հանդէպ տեղի ունեցած այժմեայ անլուր ոճիրներուն այլանդակ եղեռնագործութիւններուն. ի՞նչ պիտի գրէր, երբ տեսնար՝ թէ երեկի տղաքը՝ 17 կամ 18 տարին հազի՞ւ թեւակոխած, մարդ կ'ըսպաննեն գողութեան համար, եւ դպրոցականներ գասաթող կ'ընեն ու խմբովին կը յարձակին իրենց դասամտւին վրայ, զայն անխնայ կը ծեծեն, կը խոշտանգեն մահամերձ ընելու աստիճան: Քանի տարի կեանք արդեօք պիտի սահմանէր այժմ մարդուս, որ ըստ իւր գիտական հետազոտութիւններուն

եւ խոշամիտ ուսումնասիրութիւններուն, պէտք էր
որ 100 տարի նա ապրէր:

* * *

Սոյն տիբառիթ կացութեան մէջ, երբ մար-
դուս կեանքը անբնականօրէն կարծնալու դատա-
պարտուած է այսօր, ո՛րքան ծիծալաշարժ են, ծի-
ծաղելի ու ծաղըելի այն գրութիւնները, որոնք
յաճախակի կ'երեւին օրաթերթերու մէջ, խորչուրգ-
ներ աջ ու ձախ բաշխելով եւ խրատ տալով զետե-
ւիլ այս ինչ կամ այն ինչ գրութեան երկարակեաց
ըլլալու համար եւ դասեր իսկ կուտան ներախոս
գեղջերու (*glandes endocrines*), արիւնին՝ կենսու-
նակութեան համար մատակարարած հիւթերուն վը-
րայ եւ կը յանձնարարեն ատոնցով շինուած գե-
ղերը գործածել՝ իբրեւ անմշահութեան? կամ լաւ
եւս աւողջ երկարագեցութեան տէք ըլլալու հա-
մար:

Ներահոս գեղջերու պաշտոնակատարութիւնը
հակառակ գիտնակոն լուրջ փոքրարկութիւններու,
դեռ շատ կարօտ է լուսաբանութեան. ի՞նչպէս
ոչ-բժիշկներ կը համարձակին վճիռներ արձակել
ատոնց մասին, եւ ստեղծել յուսախաբութիւններ...

Ապօք Կը 100 տարի, փափաքելի՝ իղձ, պայ-
մանաւ որ «կեանք» ըստաշը ազատ ըլլայ անբա-
ռոյ եւ մաշեցուցիչ մղձաւանջներէ, սիրոտը վա-

յելեն հանդարսութիւն, եւ ո՛չ թէ լարուած ու
մշտաբաբախ վիճակ, ինչպէս ներկայիս...

ՇԲՎՈՒՅՑ, անուանի քիմիստէալ, որ 103
տարի ապրեցաւ, Կէնիօ բժիշկը՝ որու դասախոսու-
թիւններուն շետեւած եմ ուսանողութեանս ժա-
ժանակ եւ քանի մը տարի առաջ մեռաւ 104 տա-
րու, կտտարեալ բացառութիւններ էին եւ իրենց
կեանքը անցուցան են իրարմէ բոլորովին տալեներ
եւ հակընդգեմ աւողջապահեկ կանոններով:

Կէնիօ մեռնելէն առաջ գիրք մ'ալ հրատա-
րակեց «Pour vivre Cent ans» (Հաքիւր տարի մաքե-
լու համար) անուն եւ մէջո յանձնարարեց այն
ապրելակերպը որով ինքը 100 տարին անցուցած
էր... սխալ յանձնարարաբութիւն...

* *

Մարդ կրնայ երկար ապօիլ, եթէ գիտնայ գո-
չունակ կեանք սւնհնալ՝ առանց ցանկութեան,
գիտնայ քաջութեամբ եւ կորովով կուրծք տալ
ամէն կերպ դժբաղութիւններու (բացի օթօմօ-
պիւններու յեղակարծ արկածներէն), եւ ջանալ
չընկճուիլ անոնց բերկն տակ, եւ իր անձը իր նը-
մաններուն օգնելու ամենաքաղցր պարտականու-
թեան նույիբել...:

Անշուշտ խոհեմ եւ զգաստ կենցաղը, չափա-
ւոր ուժել-խմելը՝ մաքրանիրութիւնը եւ այլ ա-

ուղղապահիկ կանոններ, որոնք ներացու գեղձերու պաշտօնակատարութիւնը կը ներդաշնակեն, զբնան տանիլ երկարակեցութեան, բայց այս տաթիւ միօրինակութիւն մը սահմանել անկարելի է ըստ իս:

Օրինակով մը վերջայնեմ գլածս:

Ձբանսայի Հանրապետութեան Նախագահը լու-
պէ, անդամ մը ճամբարութեան կ'ելլ այ. կ'այ-
ցել գիւղ մը, ուր ընդունելութեան համար իրեն
ընդ առաջ կուգայ տեղին ժողովը պայեաը 20է
չափ 70 կամ 75 ամեաներու խումբի մը հետ:

Նախագահը ժողովրդապետին ձեռքը սեղմելով, ի տես տարէցներուն. «Կ'երևափ թէ ձեր գիւղին ընակինները սպիտակահիեր երիտասարդներ են» կ'ըսէ:

«Այս՝ Տէր Նախագահ, կը պատասխանէ ժողովրդապետը, «իարի՞ւր տարեկաններ իսկ ունինք»:

Նախագահը տեսնալ կ'ուզէ, եւ աշա կը սեր-
կայացնեն իրեն ժիրծերաւնի հարթեամեայ մը:
Լուպէ կը հարցնէ թէ ի՞նչպէս ապրած է որ 100
տարու եղած է:

Սա կը պատսպամանէ ըսելով՝ թէ կեամքին մէջ բնա՛ն չէ՛ ծխած, չէ՛ խմած, շատակիր չէ՛ եղած եւ զգաստ ապատ է՛: Նախագահը անոր ձեռքը սեղմելով երբ շնորհաւորական խօսքեր կուղղէ՛, անդիւն ժողովրդագետը խօսք առնելով կը յարէ՛ թէ այս անձը եղբայր մ'ալ ունի 103 տարու:

«Զայն ալ տեսնամ» կըսէ նախագահը:

«կարելի չէ՝ զայն ջեր վասեմութեան ցոյց տալ,
որովհետեւ ամբողջ օրը խմելով կ'անցունէ ևս հիմա
քրոնի մէջ է նա»:

Յուցանէ առակս... թէ 100 տարի կամ անկէ
քիչ պակաս ապրելու համար եղած հրապարակա-
յին յանձնաբարութիւնները գետական արժէքէ
գուրկ են, եւ պարզ իմաստակութիւններ են...

Արէն մարդու ապելակերպը՝ անխտրականութէն տարբեր է իրարմէ...:

ՏՕՐԹ. Վ.Ս.ՀՐԱՄ Յ. ԹՈՐԳՈՒԵԱՆ

20 Ապրիլ 1938

• 6

ԾԱՆՈԹ.— *Paris-Soir* անցեալ տարուայ մէկ թիվն մէջ հարիւր տարի ապրիլու նիւթին նույիրուած գրութիւն մը հրատարակուած էր. Խորիեցայ զայն ներկայացնել ընթերցողներու իբր հետաքրքրական։ Բայց ամէն բանէ առաջ հեղինակաւոր անձի մը վկայութեան պէտք տեսայ։ Աւստի Վատահարար դիմեցի իմ յոյժ սիրելի մեծարժէք բարեկամ բժիշկ Ա. Խորգումեանի, որ հանցաւ պատասխանեկամ բժիշկ Ա. Խորգումեանի, որ հանցաւ պատասխանեկամ անմիջապէս այս գիտական ուսումնասիրութեամբ։ Ի՞նչ կ'արժեն անհիմն վերիվերոյ տեսութիւններ, մասուլի մէջ արձանագրուած, հարկ է առողջ սկզբունքներով մնանիլ։

U. S.

ԽՅԱԿԻՍ ՊՈՐՏԵՐԸ

Զոյգ մը գորտեր, անշուշտ երկու ամուսին,
Բնակիչներ իմ խցիկիս անլուսին,
Հազիւ մութը կոխած՝ ահա կը տեսնես
Ոստոստումով դուրս կը նետուին խցիկէս.
Եւ առաօտեան արշալոյսը ըլձագած՝
Ներս կը վաղեն մելամաղնոտ, տրտմազգած:

Օր մը հարցուցի. —
«Ի՞մ կայ, ինչո՞ւ դուրս կ'ելլէք երբ ահա գիշեր է
հիմակ»:

Մէկն ըսաւ ինծի. —
«Չենք սիրեր մենք լոյսն, ուր գարշ պոռնիկ մ'է
աշխարհը համակ»:

Կը սիրենք մենք մութն,
Երբ քունք գոնէ կը փակէ քոլոր աջքերը յայրատ
Մարդոց կեղծ, անգութ.

Երբ լըռութեան մէջ լուսինը անրիծ, աստղերն
անարստ

Կը պարեն զըւարթ,
Մեղը ու շող անոյշ կաթեցընելու լ այն հոգիներուն՝
Որ անքուն, անթարթ
Հսկումով՝ մեղմիկ խաղաղութիւնը կ'օրօրեն թըր-
թուուն»:

Դեռ մըթնշաղ էր,
Գիշերն իր տաղեր

Կը շարունակէր.
Ծղրիթն իր կերկեր
Մեղեդին կ'երգէր:
Մելանո՛յլ երկեր
Այգուն լուսարեր՝
Որ պիտի ծագէր:
Այն ատեն գորտին
Հարցուցի կրկին. —
«Խսկ արեւն ինըո՞ւ...».

Կոխնչով մ'ընդիատեց միսամ՝ հարցումս յիմար ու
պատասխանեց. —

«Այն այն երկնացո՞ւ,
Զոր ճառագայթեց, գ'ըսէք, անծանօթ էութիւնն այն
մեծ:

Լըսէ՛. այն չէ՞՞ որ
Բիրին մէջ բիծը փթթեցուց ժահրին, ուսկից վրէժի
շանթն

Որոտաց խոլրը,
Թոյլ տալով որ Դեւն Մահը նիւթէ խեռ շողիքովն
իր ժանտ,

Որտին մէջ տրտմած
Թշուառին անտուն, ուր աստղերն իրենց բոցերն են
Թափեր,

Արեւուն դիմաց,
Արեւեն քամուած մաղձ, Թոյն ու լեղի փսխէ մա-
հարեր:

25'. չենք սիրեր լրյու:
Մինչեւ, որ այդ բիբն, ուր օձն է կծկեր, յաւէտ
ըմեռնի,

Եւ անոր տեղ կոյս
Արեգակ մը նոր ջըդնէ անձանօթ աստղերէն երկնի
Հատ մը, համօրէն
Աշքին մէջ մարդոց՝ լոյսով պարծենցող, լոյսն
ըսպանող միշտ

Մահրով անօրէն,—

25'. չենք սիրեր լոյմ երրեք, ուսկց վիշտ կը կաթէ,
ոոկ վի՛շտ...»:

Խսկոյն գոցեցի
Տիբերը խեցի...:

ԳՈՐԵԴԻՆ ԱՐՔԵՊԻՍԿ. ՏՐԱՊԻԶՈՆԻ

16 Սեպտեմբեր 1924

Պատ-Աղբեր, Ալեքսանտրէթ

ՄԱՆՈՒԹ. — Գարեգին Արքեպիսկ. որչափ պերճախօս
քեմբասաց նոյնքան քերթող բանիմաց, ներկայիս Հարաւա-
յին Ամերիկայի Հայրապետական պատոփրակ, բարձրա-
գոյն իրամանով կազմակերպելու կոչուած նոյն ընդարձակ
վիճակը եւ այս ճանրածանր պաշտօնի կիրառումին մէջ
ազնուալար հանած է փոքրիկ Տարեցոյցիս շնորհել իր
մտքի տաղիկներէն այս իմաստալից քերթուածը: Գեղեցիկ
զարդ այս երկիս եւ միանդամայն հանելի նուեր ընթեր-
ցողներու:

Ս. Գ.

ՀԱՅՈՑ ԾԱԳՈՒՄԸ

Այս նիստին մասին շատ բան գրուած է տա-
րիներէ ի վեր, և դեռ կարելի է գրել հատորներ:

Հայաստանի նախապատմական գերեզմաննե-
րուն մէջ գտնուած երկաթէ մանաւանդ քարէ գոր-
ծիքներէն կրնանք հետեւցնել, թէ Հայերը իոն գա-
ցած հաստատուած են՝ բարի դարաշրջանին վեր-
ջերը, հետեւերով գնալի ճամապարհին, այսինքն ո՞չ
թէ արեւելքէ արեւմուտք, որ սառնամանիքով
փակուած անկոյս գետին մըն էր, այլ արեւմուտքէ
արեւելք, բացորոշապէշ՝ Եւրոպայէ Ասիա (1):

Բնական է, կրնայ հարցուիլ, թէ ինչէ՞ն յայտ-
նի է որ այդ գերեզմաններուն մէջ Մաղուած են Հա-
յեր, ո՞չ թէ օտարներ:

Այս շատ բնական հարցման պատասխանելու
համար օգնութեան կը հասնի մեզ «Մարդարանու-
թիւն» կոչուած գիտութիւնը:

Գանկարանութիւնը ցոյց կատայ, որ Հայերը
մանաւանդ իին Հայերը Կարճագլուխ կամ ԵՀՈՐ-
ԱԼՈՒԽ (brachycéphale) են, ինչպէս կը հաստատեն
ժակ տը Մորգան, Շանտր, Լուշան, Ֆիրիսով, Դե-
նիկէր եւ ուրիշներ: Հայոց այս որոշ յատկութեան
վրայ հիմնուած Շանտրի եւ Դենիկէրի նման գիտ-
ականներ՝ Հայոց գանկերուն նմանող բոլոր գլուխ-

(1) J. de Morgan, «La Préhistoire orientale»,
հատոր Ա. երես 188 և. 190-91:

Ները,— առանց ազգի խորութեան,— կ'անուանեն
«Հայատիպ» (Armenoide) կամ Ալպեան, որովհետեւ,
Կեդրոնական երրոպայի ժողովուրդներն ընդիան-
րապէս կարճագլուխ են, որոնց մէջէն Հայոց ամե-
նամօտիկ ցեղերը՝ Ալպեան լեռներու Դինարեան
կամ Խլլիւրեան բարձրութեանց վրայի բնակիչներն
են, ինչպէս օրինակի համար՝ Մեռլեռնցիք (Կա-
րատաղ), Ալրանիացիք, Եռոգոսաւիացիք, Վերջա-
պէս իիսախային Ադրբականի արեւելեան դրացի-
ներն եւ ամբողջ Թրակիա:

Հիմա գանք արեան քննութեան:

Այստեղ կը ներկայացնեմ Դոկտ. Կոսովիչի կող-
մէ մեր կարմիր Խաջը Բուժարանին մէջ կատար-
ուած հայ արեան քննութեան արդինքը:

Հոն Դոկտ. Կոսովիչ՝ 380 Հայոց արիւնը մեր
ներկայութեան քննելով եզրակացուց, թէ Հայերը
շատ մօտ են երրոպական տիպարին, աւելի քան
մոտսերը, չունգարացիները, Լեհացիները, մանա-
ւանդ հարաւային երրոպացին տիպարին մօտիկ,
եթէ նկատի առնենք Հայոց գլխի չափերը։ Այս
դրութեամբ Հայոցմէ վեր են, ինտեւեալ կարգով,
Անգլիացիք, Ֆրանսացիք, Գերմանացիք, Ամերիկա-
ցիք, Իտալացիք, Աստրիացիք, Զիխուլվաքները,
Բուլգարները, Սերբները, Յոյները եւ Բուլմանացիք.
իսկ Հայոցմէ վար են՝ Թուրքերը, Հունգարացինե-
րը, Լեհացիները, Արաբները, Սպանիական Հրեա-
ները, Իռուսերը, Զինացիները, Աննամցիներն ու Հըն-
դիկները։

կ. 3. ԲԱՍՏՄԱՋԵԱՆ

ՈՒՂԵՐՁ Տօքթ. Վաշրա Յ. Թորգուսեան

«Հանդէս Ամսօրեայ»

Ցնծալից Տօնդ է, տօնդ յիսնամեայ,

Ապրէ շատ երկար

Զի դու ցարդ յուռմի այգի մը եղար.

Ազգի բարերար,

Զար Միսիթարեան Վեննացի Հայրեր

իրենց քրոնիքին

Արդար վաստակով ծեռատունկ ըրին.

Ծոցէդ անսպառ

Հոսեցնելու անմահն նեկտար,

Հայկական մտքին

Զարգացումն յառաջ մղել տենդագին։

Դու նոխ Գանձարան

Հանդիսացար վաղ հայ ազգայնութեան,

Մեղուաշան փութով

Տակաւ առ տակաւ յայտնաբերելով

Թանգ յիշատակներ՝

Որոնք մոխրածածկ դարերէ ի վեր

Անյայտ մնային

Կամ մոռացութեան խորը սեւ վիթին։

Յեսու մը եղար,

«Կաց, արեւ» բաիր «Թող քու լուսաւոր

«Շողերդ ուղղուին

«Հայոց Պատմութեան կէտերուն մթին։

«Հայը պէտք է որ
 Ալ՛ ճամճայ ճշդիս, իր խիստ փառաւոր
 «Որերն անցեալին
 «Որուն անտեղեակ է ամենեւին»:
 Այսպէս դու մարզիչ
 Կրթարան մ'եղար, նաև զարթուցիչ
 Բանասիրութեան
 Որ մինչեւ քու օրդ էր կիսակենդան,
 Եւ ո՛րքան անթիւ
 Նիւթեր լոյս տեսան «Ճանդէախիւ շնորհիւ
 Հայ Պատմութենէն
 Ինչեր փրկեցիր, կորուստի ճանկէն:
 Հատորներդ յխուն
 Գերազանցապէս բոլորն ալ զեղուն
 Են յոյժ շահեկան
 Դասերով ընտիր, լուրջ, ուսումնական,
 Որով ժողլեցիր
 Ինչ որ կը մնար իոս իոն ցանուցիր,
 Իբր արտադրութիւն
 Անյայտ մնացած հայ Գրիչներուն:
 Եքեղ թանգարան
 Մես դու ապաքէն, մեծ հանդիսարան,
 Ուր հայուն հանճար՝
 Կը փայլի իբրեւ փարոս մշտախու:
 Մն մաղթեմ քեզ արդ
 Բալմերամ տարջ, յաջող բարերաստ,
 Բու թերթերդ ըլլան

Յարանուն ինչպէս հատիկներ ցորեան,
 Աշխարիի ծագէն
 Մինչեւ մրաս ծագն՝ անոնք վառ պահեն
 Հայ սիրտերու, մէջ
 Ուսման, գիտութեան սէրը միշտ անշէջ.
 Եւ հայ կրթութեան
 Նախակարապետ ցանգ հանդիսանան

ՏՕՔԹ. ԹՌՈՒԳՈՄԵԱՆ

Կ'ՈՒՐԵՒՇ ՈՐ

Կ'ուզէի որ մայրըս հիմա իոս ըլլար,
 Ու երեմնի ձայնովն ալու խօսէր ան
 «Քեզի համար շատ հոգ կ'ընեմ, որդեակ իմ,
 Քարո՛ւս, քարո՛ւս են ճամբաւերդ իրաւցնէ,
 Ու գըտուարին գնաց քէն ահա յոգնած ես:
 Երիտասարդ ալ չեւ հիմա, Տէ՛ր Աստուած:
 Բայց» — ու ահա գէմքին վըրայ կը փայլէր
 Բարի, զերմիկ ճառաւգայթ մը անուշակ —
 «Բայց, բան մը զիս կը միմիթարէ. գիտե՞ս ի՞նչ —
 կը պայքարի՞ս ու կը կըռովի՞ս, պահանջլուս,
 Եւ արեւուն կ'որսաս կը ծծի շողերին
 Պատառիկ մը՝ կեանքիր համար անիրածեցաւ:
 Լա՛ւ է, ծագուկա:» — ես կ'ուզէի մայրիկիս
 Դայուածքներէն քից մը արեւ համբարել,
 Յանշտ բառող, մինչեւ գրանէ գործըս վերջ:

Ինչու համար ա՛յդքան իեւու ես, մայրիկ:

Թարգ. Գերմ. ԵՏԱԸ

ՀԱՅԵՐԵՆ ԱՌԱՋԻՆ ԲԱՏԵՐԳԳՈՒԹԻՒՆԸ
ՆԵՐԿԱՅԱՑՈՒԱԾ 1668ԻՆ
(ՀԱՅ Թ.Ա.ՏՐՈՂԻ 270 ԱՄԵԼԻՔԻ Ա.Օ.ԹԻՒ)

Անշուշտ շատ քիչերուն է յայտնի, որ հայերէն լեզով առաջին Թատերական գրուածքը յօրինուած եւ ներկայացուած է Ժի. Գարուն, այսինքն մեզմէ Ֆիշդ 270 կատարի առաջ, եւ ո՞չ այնտեղ ուր հայ ժողովրդի մեծամասնութիւնը կը բնակիր, այլ հեռաւար Լեհաստանի քաղաքի մը մէջ: Այս իրողութիւնն առաջին անգամ երեւան հանեց գաղղիսացի նշանաւար հայագէտ Սին-Մարդէն (M. J. Saint Martin): Հայկական այս անդրանիկ ողբերգութիւնը կը կոչուի «Մարտիրոսութիւն Սրբոյն Հովհաննիմեայ», գրուած է գրաբար և ոտանաւար, ունի հինգ գործողութիւն, նախարան, 4 միջնախաղ (intermedé) և վերջարան: Սին Մարդէն Փարիզի Յօւրալ Ասիատիկ արեւելագիտական ամսագրի մէջ ամբողջապէս տուած է անոր գալիղիերէն Թարգմանութիւնը, ի հարկէ արձակ 1823ին 1): Անկից 61 տարի վերջը, «Բազմավիճակ» հրատարակեց անոր հայերէն բնագիրը՝ «Հանեալ ի Հասարակաց Գրատան Վեհայական», ինչպէս բացատրուած է այնտեղ 2): Դժբախտանետույունը, որոնք նուազ հետաքրքրական էին քան բուն գերաբանը, որոնք նուազ հետաքրքրական էին քան բուն

1) *Journal Asiatique*, Paris T II. 1823, тг 22-29:
 2) «Թազկմավեսպ», Վենետիկ, 1884, тг 329:

գործողաթիւնները: Այս մատերը բաց են Թողուած ընդուժի-նակողի կողմէն, երեսի այն պատճառով, որ հյայերէն չեն գրուած, այլ լեշհերէն: Սէն Մարդէն կը գրէ Թէ ինքը գրեր է այս կարեւոր աշխատասիրութիւնը Հռոմի Հաւա-տոյ Տարածման ժողովի (Congregation de la propa-
gande) դիւաններու մէջ, եթք ասոնք Փարիզ կը գտնուէին: Թատրերգութեանս հեղինակն անձանօթ է մնացած: Սէն Մարդէն կ'ենթադրէ Թէ աշխատասիրով՝ Լովով (Լէօպո-
լիս, Լէմբէրգ) քահանայացալետական (pontifical) դպրոցի տեսուչ, Թէատինեան կարգի կրօնաւոր հայր Պիդուն է (P. Louis Marie Pidou), զարգացած եւ ընտիր հայա-
գէտ: Այս կրօնաւորի մասին ահա ինչ կը հայորդէ Հ. Ներսէս Վ. Ակինեան. «Ալոյզիոս Պիդուն գրի առած է Նե-
կողայոս Արքապիսկոպոսի եւ Լեհահայոց՝ Կաթողիկէ Եկե-
ղեցւոյ հետ Միութեան պատմւթիւնը, որու հյայերէն Թարգ-
մանութիւնը հոգաց կ. Եզեկիան: Հմետ. իր աշխատութիւնը՝
«Բոնի միութիւն Հայոց Լեհաստանի ընդ եկեղեցւոյն Հռոմ-
մայ»: Ժամանակակից յիշատակարան: Պետերբուրգ 3) 1884:

ինձ այնպէս կը թուի թէ՝ ոչ թէ լատին կրօնաւոր,
թէեւ հայագէտ, Պիդուն է այս հեղինակն, Այլ ուսումնա-
կան հայ կողբական մը, Վարդան Շունանեան, որո մա-
սին ահա ինչ կը գրէ Հ. Ղ. Ալիշան իր «Կամննից» գր-

5) Հ. Ա. Ալիքինեան. «Մովսէս Տաթևացի Հայոց Կաթողիկոսն եւ իր ժամանակը: Նպաստ մը Հայոց Եկեղեցւ պատմութեան 1577—1633 շրջանի համար: Էջ 248-9: Վ. կիբնա, Մլխիթ. տպարան»:

քին մէջ. «Վարդան այս՝ էր որդի Յունանու քահանայի, ուստի Յունանեան կոչեցաւ, ի ձազու գեղշէն մերծ թուխտու (Թորատ, Փոքր Ասիոյ մէջ), էր ճարտար գրագիր ուշիմ եւ հմուտ բառիցն Հայոց...» 4) Այս Յունանեան աշակերտն էր Նիկոլայոս Թորոսովիչ եպիսկոպոսի, որ աւելի ծանօթ է պարզապէս իրեւ Նիկոլ, անկից ծեռնադրուած, ապա եպիսկոպոսացած եւ Նիկոլի մահէն վերջը անոր տեղ Լեհաստանի կաթոլիկացած հայոց արքեպիսկոպոսական աթոռը բարձրած:

Ներկայացումը տեղի է ունեցեր 1668 Դեկտեմբր երին Թատրերգութեան գործող անձինքն են՝ Հոփիսիմէ եւ Գայիանէ, Գրիգոր Լուսաւորիչ, Տրդատ Խագաւոր, Խոսրովիդուխտ, Կարէն հայ իշխանը, Եմիլիոս' Դիոկլետիանոս կայսեր պատուիրակը, բուրմեր, կախարդ, դեւ եւ զինուորներ: Գերակատարները բոլորն ալ վերոյիշեալ դպրոցի աշակերտներն են, Լեհաստանցին, բացի մէկն, միշեալ Թոփաթցի Վարդան Յունանեանէն, որ սարկաւագ էր եւ Տըրդատի դերը կը կատարէր:

Բովանդակութիւնը Հայոց Պատմութենէն քաղուած շատ ծանօթ նիւթ է: Հոսմայեցի կոյսեր՝ Հոփիսիմէ, Գայեանէ, 30 ուրիշ ընկերներով, իրեւ քրիստոնեայ փախեք էին Դիոկլետիանոս կայսեր հալածանքէն եւ ապաստաներ էին Հայաստան: Դիոկլետիանոս պահանջեր է Տրդատէն, որ զանոնք, մանաւանդ Հոփիսիմէն բռնէ եւ ետ դարձնէ իրեն Հռոմ: Տրդատ եւ Կարէն երկուսն ալ ի տես Հոփիսիմէի կը

4) «Բազմավէլ», Վենետիկ, 1921, էջ 396:

հրապուրուին իրմով: Տրդատ կը ջանայ համոգել զինքն, որ կուպաշտութիւն ընդունի եւ իր կինը դառնայ: Խսկ կարէն՝ Նախանձէն շարժուած, կ'աշխատի որ բբառոնէն էնթենէն չիրամարի, որպէսզի այս կերպով արգելք դառնայ Տրդատի հետ ամուսնու Թիւնը: Հոփիսիմէ կը ծերբակալուի եւ կը տարուի Անահիտի տաճարն, ուր նա փոխանակ կուռքին զոհ մատուցանելու, ինքինք կը խաչակնքէ յանուն Քրիստոսի եւ ահա բոլոր կոնքերն եւ բագինները կը տապալին եւ կը շարդուին: Տրդատ զայրացած կը հրամայէ, որ բոլոր կոյսերն սպանուին: Հոփիսիմէ զոհ կ'երթայ բոցերու եւ կը վախճանի: Եւ ահա անոր այս մահովը Տրդատ խոզի կերպարանք կը մտնէ, խսկ կարէն քրիստոնեայ կը դառնայ: Գրիգոր Լուսաւորիչ խոր վերապէն կ'ելլէ, Տրդատը կը վերադարձնէ իր մարդկային վիճակին, որ այնուհետեւ քրիստոնէութեան զօրել պաշտպան կը հանդիսանայ:

Լեհերէն գրուած յառաջարանը, վերջարանն եւ 4 միջնախաները այլարանական պատկերներ կը ներկայացնեն այս նիւթի շուրջը: Հետաքրքրական է մանաւանդ վերջարանը: Տեսարանը կը ներկայացնէ Ս. Հոփիսիմէի գերեզմանն, որու շուրջը բոլորուած են նորադարձ քրիստոնեաներ, եւ կը պատմեն իրար նէ ի՞նչ հրաշալի փոփոխութիւն է կատարուեր Հայաստանի կրօնական վիճակի մէջ: Եւ ահա մարտիրոսացած սրբուին, Հոփիսիմէ՝ մարմնացած կ'երեւայ անոնց եւ կը խստանայ նէ ինքը կը ստանէնէ Հայաստանի պաշտպանութիւնը եթէ հայ ժողովուրդը շարունակէ սերտ յարաբերութիւն պահպանել իր սիրէլի հայրենիքի, Հոռոմի հետ:

Այս վերջին խօսքերուի, ըստ Սէն Մարդէնի, կը բացատրուի Թատրերգութեան զլիսաւոր դիտումն, այն է, յորդորել Լեհաստանի նորադարձ կաթոլիկ հյայերն, որ հաւատարիմ մնան հոռոմէական եկեղեցւոյն:

Գաղափար տալու համար Թատրերգութեան լեզուի մասին, յառաջ բերեմ Գրիգոր Լուսաւորչի եւ Տրդատի խօսքերն, որով կը վերջանայ խաղը.

Գր. Հումաւորիչ

. զԱսուծոյ գոհանալ
Պարտ է միայնոյ. իսկ այս Տէր՝
Անքան բարի, գթած, մարդաւոր,
կամիք տեսանեմ զի՞նչ իցէ գիտել,
Երթիցուք յապարանս, կամիմ ուսուցանել:

Տրդատ

Երթիցուք, այսօր մեք ամենեքեան
Եղեալք ի ձեռս, Հայր եւ Հայաստան,
Քոց կամիմք իհտեւիլ աստուածահանոյ կամաց
Եւ հնազանդիլ քո սուրբ հրամանաց:
(Վերջ)

Բրիւէլ, Մայիս 1938

ՍԱՐՈՒԻԽԱՆ

— Ծանօթ գրական վաստակաւոր Պ. Առաքել
Սարուխան, որ նուիրած է հայ գրականութեան՝ արժեքաւոր հատորներ եւ այս պատճառաւ անցեալ
տարի ի Վիեննայ յոթեւինական հանդէսով պատուը-
ւեցաւ «Հանդէս Ամօրեայ»ի հետ, որուն աշխատա-
կից եղած է նոյն հանդէսին ծագումէն մինչեւ

ցարդ: Նոյն մեծարանքը կրկնուեցաւ այս տարի
եւս Մայիսին ի Պրիւէլ թէյասեղանի մը շուրջ,
ուր գիտակից գէմքեր գրուատալից ճաւերով մեծարանք յայոնիցին, որովհետեւ անցեալ տարի
Բելգիա և. Հայերը՝ պատմական ուսումնասիրութիւն մը հրատարակած էր: Այժմ նուիրուած է
նոր երկասիրութեան մը, պատմութիւն կաթողիկէ հայոց ի Լեհաստան, Կոլկաս եւ Ռուսաստան.
որմէ քաղելով սոյն գրութիւն կը նուիրէ Տարեցոյցի: Թէկեւ Պ. Սարուխան սկզ բունք ընտրած է ոչ
մէկ թերթի կամ ժողովածոյի մէջ գրել, բացի «Հանդէս Ամօրեայ»է, բայց բացաւաբար ազնուութեան ապացոյց հաճեցաւ գորբիկ Տարեցոյց
քաջալերէ իր թանկ աշխատակցութեամբ: Զերմ շնորհակալու թիւն:

Ս. Գ.

ԸՆՏԻՐ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

— Սիրոյ գիտութիւնը, արդի փիլիսոփայութիւնն է:

Կիկերոն

— Մաղիկներն ամէնին գեղեցիկ բաներն են, եթ
Աստուած ստեղծեց եւ մուցաւ անոց մէջ հոգի մը դնել:

— Ճշմարիտ համալսարանն ընտանեկան թանգարանն է:

— Խորիչը հոգին խօսակցութիւնն է ինքն իրն
հետ:

— Ազատութիւնը իմացականութեան զաւակն է:

— Հին բարեկամութիւնը չժանգոտիք:

ԳԵՂԵՑԻԿ ԽՈՍՔԵՐ

ԾԱՆՈԹ. — Վաղեմի դպրոցակից մը; ներկայիս արժեքաւոր գլաֆէտ կարավեռ Դարակլիւեան, ընթի մեր հայրենիքն, իր մանկւթեան տարիները Պոյիս անցուցած, աշակերտ Սկիւտարու Ս. Խաչ գարմարանի եւ ապա Ամերիկա հաստատուած՝ հանոյըն ունեցած է գիտակից ոգուվ հետև իւլ գրական շարժումին եւ նուիրած է փնտրուած գործեր, ինչպէս ազատասեր հնդիկ կանոնի ուսումնասիրութիւնը, նաև կեանքի գասեր խորագրով համոր մը, վերլուծումի յոյժ շահեկան, ազգանուեր տեսութիւններով: Զերմագիս յանձնարարելի է սոյն աշխատասիրութիւնը ազգասիրութիւնը շահեցող իմաստուն առաջնորդ: Նման գործերու գնահատողներու համար, կրուտանք հեղինակին հասցէն:

G. A. Cargolian, 141 Milk Str. Boston, Mass.

ԿԵԱՆՔԻ գԱՍԵՐԵՆ կը քաշենք հետեւեալ գոհար տողեր, հելինակին արտօնութեամբ:

ՀՅՇԱԿԱՆ առած. — Որովհետեւ Աստուած ամենուրեք չկրնար գտնուիլ ուստի մայրերը ստեղծեց, որ իր տեղը քոնեն:

— Զինաստանի մեծ խորիո լը կոնիիսկիոս ըսած է թէ մեծագոյն փառքը անոր մէջ չէ, որ մարդքան չինայ, այլ անոր մէջ որ մարդ մը կանգնի, ամէն անգամ որ իշնայ:

— Բարի սրտերը պարտէզներ են:

Բարի խորիուրդները արմատներն են:

Բարի խօսքերը ծաղկիներն են:

Բարի գործերը պառուղներն են:

— Դրամ խնայել եւ միտքը սովոր ենթարկել խնայողութեամ ամէնէն գէջ տեսակն է:

— Որեւ է ճշմարտութիւն՝ որ այսօր վսեմ է, կրնայ վաղը ըլլալ աննշան նոր խորիուրդներու լոյսին մէջ՝ մարդիկ կ'ուզեն հաստատ ըլլալ, բայց չեն գիտեր թէ որչափ աւելի անհաստատ ըլլան, այնչափ աւելի յոյս կայ իրենց համար: Կեանքը անակնալիքներու շարք մըն է. մենք կարող չենք բան մը գիտնալ սովորական իրերու ընթացքի մասին: Աստուծոյ հրաշակերտները եւ հոգիլին տիեզերական շարժումները ծածկուած են մենէ եւ անհաշուելի են:

— Մրտիդ մէջ խտէալին համար խորան մը ունեցիր. այդ խորանին վրայ կրակը բնաւ թող ցմարի:

ԱՅԼ ԸՆՏԻՐ ԽՈՇԵՐ. — Սիրէ բոլորը, վատահէ քիչերու, անիբաւութիւն մի՛ ըներ ոչ մէկուն:

ՇԷՔՍԱԿԻՐ

ՔՐԻՀ. — Հովին Սեմեութիւնն եւ շանթին զօրութիւնն ունի:

Վ. ՀՐԱԿՈ

ՎԱՍՏԱԿ. — Իմ Աստուածս վաստակն է, որ աշխարհը կը վարէ:

Վ. ՌԵՖԷՌ

ՀԱՅ ՕՐԻՈՐԴՆԵՐՈՒԻ, ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐՈՒԻ

Հայ օրիորդներ՝, բնքոյշ կախներ, գեղափթիթ մարդարտածաղիկներ ընտանեկան բուրաստաններու, գեղեցիկ պատուանուով վարձատրուած: Այդ տիտղոսը՝ հոգեկան արժանիքով չընալ զարդանիշն է, առանց անոր անիմաստ: Սերունդներ յաջըդութիւն են հիներու, ինչպէս դարաւոր կաղնիին ստորած վերընձիլուած փափկիկ ծիւեր ուռանալով օր մը կը գրաւեն անտառը: Այսպէս օրիորդն ալ, դեռ կեանքի կոկոն, ծաղկելով կը փայլ, մինչեւ հըռչակուելու գեղեցկութեան նագուեի: բայց ամէն փայլ վաղանցիկ է, ծամանակը ոչ մէկ բանի կը խնայէ, լաւ է միայն տոհմիկ սեփական ծիրերով փայլիլ: Ցեսոյ իր ծամանակին՝ օրիորդը իր կոչումին կը նուիրուի մայր ըլլալով, կազմուած նոր բյոնին մէջ, զոր պէտք է երշանկացնէ, իր հոգին խորան ըրած հայրենի սրբազն աւանդութիւններու եւ բագմապատիկ շնորհներով իր տան պահապան հիեշտակն հանդիսանայ, ճնունդներ նուիրելով ազգին:

Կը սովկամ երեւակայելով թէ հայ օրիորդը ըլլայ մըտքով սնամէշ, սրտու ստոր, ունայնասէր, իմաստալ բժամթտ, յաւակնոտ, անհեռատես, անշրջահայեաց, ուր որեմն անարդանի սիւնին կապուելու դատապարտուած: օրիորդ մը չէ այնպիսին, այլ այդ անունին առաջին մասը զեղչուած է և միայն որդ մը մնացած է, դժոխիք կատաղիներու մրցակից: Եթե ըլլան իսկ ատոնք, պատասխանատու են մայրեր, չխորհինով թէ օր մը օրիորդը պիտի կնքէ ա-

մուսնական դաշինք, որու կազմած տունը կորուստի վիի մը. Խոր չիպարտանայ այնպիսի մայրը թէ իր աղջիկը դրամօժիտ ունի, կընայ ուզածը ընտրել: Ո՞վ անմիտ մայր, ունի՞ նա հոգեկան գերազանցութիւն. ի՞նչ կ'արժեն գանձեր, երբ հոգին մնանկ է: Այս մասին գերման մեծ ազգին օրինակը կրթիչ է, որ կ'ուզէ ապագայ տանտիկիններ պատրաստել: Ոգի ի բնին այս փրկարար հարցին նուիրուինք: Մօր դերն է դաստիարակութիւն, մայրենին դաստիարակութեան հարազատ ըլլրուումն է հայկական այս առածք. «Կաթնին հետ մտածը մահուան հիս դուրս կ'ենչէ»: Ռւրախ եմ որ հայ մայրիկը տարիներով նուիրուած է ատոր իր ծաղկեմշակ, գուրգուրալով իր ծաղկիներուն վրայ, աչալուրց հակերով անոնց վթթումին, որպէսիք երեւակայուած դրախտի ծաղկիներ նուիրէ ազգին, պարձանք եւ երանութիւն իրեն. պերճաշուր ծիրեելով օժտուած սերունդներ հայ հոգիներու մէջ կը բանան աղբիւր անսպառ գոյնունակութեան, մեր սուրբ իդեերու պապակն յագեցնող, այդ աղբիւր մեր հայրինի երասխն է հայ հողերու մնուցիչ:

Մայրենի դաստիարակութեան հրաշքներ շատ են, ահա իբր վկայութիւն երկու օրինակներ բաւ են, մին է Նարոլէն Պղնապարդ, որ կը յայտարարէ. «Ինչ որ եմ եւ ինչ որ էի, մօրս կը պարտիմ, որ դաստիարակից զիս իր սկզբունքներով», երկրորդն է կէօթէ, որու համար գրուած է.

— «Բանահիւսելու ծիրեց կանուխն կ'երեւի կէօթէի վրայ բնածին, սրանչելի, անդիմադրելի շնորհներով: Հատ անդամ պատմուած է թէ անոր որորանին՝ մուսայ մը մօտեցաւ անոր անկողնին վրայ ծռած՝ մալուագին՝ անոր ըերնին

խանդակառ համբոյր դրոշմեց: Ասկէ կը հետեւցնեն թէ
Նեկարի անոյշ հոյ մը մնաց իր շրթներուն վրայ եւ երկ-
նային խղճ մը՝ որ զինք վառեց մինչեւ յետին շունչը: Այս
առասպելը կ'օթէի համար նշաբառութիւն մըն է, այն չըք-
նաղ մուռան որ իր մանկութեան վրայ հսկեց, իր մայրն էր:

«Ես եւ վ'ոլֆկանկս կ'ըսէք նէ գերջէն, միշտ միասին
ապրեցանք:»

«Հրատապ երեւակայութեան տոք մանկան մը՝ համար
ասկէ աւելի, այս մօրմէն ա ելի զմայլելի բան կընա՞յ ըլ-
լալ, մայր մը՝ որ հոգուով ու մարմնով գերևս աղջիկ մըն
էր, ծանրագլուխ եւ միանքամայն խնդումերես, խանդու եւ
խորիմաստ եւ անպայլալ զուարթութեամբ:»

«Իմ մօրմէս, կ'ըսէ կէօթէ, պատմալու ծիրքը ժառան-
գեցի:»

Շանթէօրի (Մանկուիք)

Ա, մ'ն բալցրութիւն կը շնորհէ իգական սեռը, իրա-
ւամբ, ըստահ է Աէ մալոյ լուրդի մը բարձին ու ոյժին բարձ-
րացումը այդ սերին ընծան է: Անիրաշեշտ հարի է այնրան
աղիտների: Վերջ հայուհին գիտակցի մեր փրկութեան գոր-
ծին, իւնից նահատակ բոյերու կոտակն է գերագոյն նիդ
ազգապահակ մնութեամբ, հրամայական կոչ ազգային ոգիի:

Հայ օրիորդներու իբր յորդորակ է հետեւեալ հասուա-
ծը հայրենափիական, փոքրիկ ազգի մը վեհապետ Նիբոլա
Բագաւորին Գարատալի գրին (Պալբաններու ալջիկը)
ձնուած Գարատալի իգական սերին:

— «Ո՛վ Մսնթենեկրոցի կիներ, կ'օթնեմ ձեզ, զի
հայրենիքի ալքը այնբան խոր է ձեր սրտերուն մէջ:»

«Դուք կ'ընկերանաք մեզի մինչեւ պատերազմի դաշտը
ու մրայն կոռուխն վերջն է որ կ'ող բաք մահը մեր տոփի-
ծասիրա հերոսներուն, որոնք կ'իջնան մեր լեռներուն վրայ,
իրենց աչքերը աղատութեան արջալոյներուն սեւեռած
անքթիթ:»

«Զեր սրտայոյզ արցունքներուն մէջ, ո՛վ Մսնթենեկր-
եան բոյրեր, դուք կ'անմահացնիք մեր դիւցաններուն
մահը եւ կը բաշաններէք մեզ աւելի մեծ եւ սիրալի հերու-
սութեանց բարձունքներ սաւառնելու:»

«Յոզնած եւ կթուած ձեր ոտքերը բգբտուած ժայռերու
եւ սպառամներու փուշերէն եւ ձեր զգեստները հինցած եւ
պատառատուն կը յառաջանք դէպի մեզ, ո՛վ իմ բոյրերս,
փոթորկի եւ արհաւիրքի ներբեւ գտնուող մեր հայրենեաց
սահմաններէն ու մեզի զինք եւ կիբակուր կը բերէք, վա-
սոդին Խանձր մուխին ու կրակին մեջէն ճանը խաչը ձեր
ծեռքը բոնած — որ մեր ազատութեան խորիրդանշանն է
— դուք կը յառաջանք դէպի մեզ:»

«Ես տեսահ եւ ձեր հրեշտակային պայծար եւ լու-
սափայլ դէմքը ու սրտի մէջ յորդոյ գլացումներն անզօք
եղած են երդելու ձեր առաքինութիւնը, անձնուիրութիւնը
ու սիրավառ հայրենափիրութիւնը:»

«Զեթայի գեղածիճաղ ու անոյշ ափելուն վրայ իմ ե-
րեւակայութիւնս հանդիպեցա կնոջ մը, որ ձեզի պէս մի-
եւնոյն իտէալները կը փայփայէր:»

«Ես ձեր առսքինութիւնը ու հերոսութիւնը անոր շրթ-
ներուն մօտեցուցի եւ անիկա ըմպեյ զայն անմահական

ջուրի մը պէս եւ ժալտելով ըստ ինձ. «Ես Մոնթենեկրեան
կին եմ»:

ԹՌԱՐԴՄ. Յ. ԹՌՀՎ-ԸՐԵԱՆ The War Lordy
(Աստան, պարբերաթերթ 1920)

* *

Քանի մը բառ հայ երիտասարդութեան.

Ո՞վ իմ երիտասարդութիւն, տարիներդ ոսկեզօծ, շող-
շողուն, դու ազգիդ հմայք եւ գուրզուրանք, կեանքի կը ո-
ւին արիասիր հերոս, միշտ կորովի, մի՛ աղոտեղեր կը-
րունկներդ ճահիճներու մէջ. անթառամ մնայ երիտասար-
դութեանդ ծաղիկն անուշարոյր: Դու կը շնչես սէր, պար-
գես աստուածային: Եթզ զմայյումով կը յափշտակուիմ երի-
տասարդական պատկերէք, ահա անցեալի յուշիկ մը կը
գգուէ միտքս: Այսպէս Օրմանեան Սրբազն դեռ չվերա-
գարձած մայրենի եկեղեցին, վարպետն պերճախօս երիտա-
սարդ կղերական՝ հրապարակային բանախօսութիւններ ու-
նեցաւ, նախ Սկիւտար, Ս. Խաչ վարժարանի լսարանը
ինպատ Հայաստանի սովեալներու. նիւթն էր **Ագին**
Հայութեան, երկրորդ անգամ եւս հրաւիրուեցաւ իոն,
նիւթ' Միութիւն հայութեան. այս անգամ երբ բեմ բարձրա-
ցաւ հայ վարդապետի տարագով գլուխը դրած Թաւշեայ
փակեղ գագաթը մանիշակագոյն, ի տես այս փոփոխութեան
հանդիսարած դրդեցաւ եւ ներկաներ մրածայն երգեցին
Պէջիկմաշլեանի **Իբրիր Հայութից երգը**: Ասկէ եւք Սա-
մաթիա հրաւիրուեցաւ, ին նիւթն էր Երիտասարդու-

թիւն, ի՞նչ հիացումով կը լափէինք այն ատեն նոյն բա-
նախօսութեան տպագիր պրակիները. որովհետեւ ի՞նչ կայ
երիտասարդութենէն աւելի հրապուրիչ. առանց անոր ա-
մէն համախմբում, հանդէս, տօն, խրախնամք անկենդան են,
երիտասարդութիւնն է այս ամենուն կեանք:

Սակայն, աւա՞լ, այժմու երիտասարդը դառնացած
զայրոյթով կը կրկնէ բանաստեղծին յուսահատ հառաչը.

«Այս ճակատագիր ի՞նչ սեւ է, Աստուա՛ծ,
«Արդեօք դամբանի մրուրո՞վ գըծուած»:

Ահա տարիներէ ի վեր բիրտ իրականութեան գերի,
սրտարեկ ման կուգայ հայ երիտասարդը ամէն կողմ շըշկի,
մոլորուն քայլերով, գուրս նստուած կեանքի կոչունքն, լի-
նել թէ չլինելու մէջ կը տարուերի, շուրջը ամէն տեղ կը
պատկերանայ Ճիւկի նկարանքած կոհակ եւ ստուերը,
ներչնուում ֆրանսացի տիտան հանճարին, այսպէս.

«Այս ծովն ինկած մարդ մը:

«Բայց որո՞ւ հոգ, նաւը չկենար, հովը կը փչէ եւ
տխուր նաւը ճամբայ մը ունի, զոր ստիպուած է շարու-
նակելու, ուսափ կ'անցնի կ'երթայ:

«Մարդը չուրին վրային կ'անհետի, նորէն կ'երեւայ,
կ'ընկդմի եւ վերստին չուրին երեսը կ'ելնէ, կը ծայնէ,
նաւը հողմայոյզ փոթորկին սարսուելով իր ընթացքը կը շա-
րունակէ:

«Ալ մարդ չկայ, ո՞ւր է Աստուած, օշնութի՛ւն, օգ-
նութիւն, կ'աղաղակէ, շարունակ կ'աղաղակէ:

«Ո՛ անողորելի ընթացք մարդկային ընկերութեան,
կորուստ մարդերու եւ հոգիներու...»:

Այս սրտանմլիկ պատկերը որչափ որ կը նոյնանայ
մեր ճակատագրին հետ, պէտք է վաննենք մենք սեւամաղ-
ծութիւն, անկորուստ պահենք մեր գոյութիւնը, որպէսզի ան-
մահ երիտասարդութեան դափնին զարդարէ հայրդին.
այս կը իբրամայէ հայ ոգին, մեր փրկիչը: Ուրախ ուրախ
դիտենք մեր բարեկամը, դրացին, ծանօթ՝ որոնք ուշտած
են նոր տուն վերականգնել, դրախտի մանրանկար, իոն
առաջնորդելով հայ օրիորդը իր անբաժան ընկերուիի, ոչ
երբեք յափշտակուած անմատօրէն օտարուիիներու սադրանք-
ներէն. անոնք ընդհանրապէս հայ երիտասարդին յայսերը
չեն պասկեր, գորկի անձնուիրութենէ, գուըգուըրանքէ: Ող-
ջնին հայ երիտասարդը գիտէ նողուզը օտարուիիներու
լարած Թակարդներէ մինչ անոնցմէ քանիներ՝ խառնախուց
խշտիներու կամ պարանցիկ սրահներու հոմանութիւներ՝
կ'որսան մարդու հոգիններ. հեռէ անոնցմէ:

Գմբահանութիւն է, գալթային կեանքը, որով շատօք կանգայացնէ մորթինամուներու պէս, ահա մէկը՝ որ իսու օտարաբուհիի մը միացած՝ մոռցած է իր ծերունի հայրը, Պղույս Ա.Պ. Հիւանդանոցի մէջ պատսպարուած՝ ուր ուրեմն ինոն շնչելափառ կ'անհնտի, անգութ զաւկին անտարբերութեամբ ընկնուած և դեռ բանիներ կան այսպէս: Բայց ազգասիրութիւնը անաչառ գտաւիսազ պիտի պատօնէ: անշուշտ այդպիսիներ, որոնք ինքնակամ անդունդ կը գլորիին:

Ո՞վ հայ երիտասարդութիւն, քու բաղձանք է օր-
ջանկութիւն եւ այդ շատ դժիգին է գունելով առաքինու-
թիւններով զարդարուն հայութիի ընտրութեամբ. իրաւունք
ունի Պէտանարտէն տղ Սէն Բիեռ երբ իր հնդկական խըր-

Ճիթ սիրուն պատմուածքը կը վերջացնէ այսպէս. «Միայն քարի կնոշմով մարդ երջանիկ կ'ըլլայ:»

ԱՅԲ ԵԽ ԿԻՆ.— «Կը կարծուի Ֆէ այնքան ամոլներ,
տարիներէ ի վեր միեւնոյն շղթայով կապուած, աւելի կը
ճանչնան զերաք: Այս եւ կին կիրան ամբողջ կեանք մը
անցընել իրարու կողքին, ամինէն աւելի խոր եւ սերտ
տուրմութեան մէջ, եւ ահա յանկարծ խօսք մը, շեշտ մը,
եւ մը կամ շարժուած մը ցոյց կուտան անոնց Ֆէ իրենք
ուսաներ եղած են, կարելի չէ մարտարի ճակատազգըն
դէմ»:

(*Պաղպւոծ Անթառամ*: *Տրապեզնացի գրքեն*, Վեհաբարիկ, Ս. Ղազար 1933):

Սիրտս հաւատարիմ է սիրոյն անոր, որ հիտևեալ տողերը գրած է: Գու ալ, հայ մանուկ, սիրէ ինչ որ կը թելադրէ թեզ այս գոհար տողերու տակ Խարչած իմաստը հրամայող թեզ պաշտոն հայ ակն և հայ պահաճառ ու հայ

Ս. ՄԵԽՐԱՊԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ Ա. Ա. ՉՐԱՎԱՅՐՈՒՅԹԻՆ:
Ս. ՄԵԽՐԱՊԻ ԳԵՐԵԶՄԱՆԻ Ա. Ա. ՉՐԱՎԱՅՐԻ.— Այսու-
ընին արաշին դասի վիշտը կսիծիք մը խայ մոլին արթն-
ցած՝ անհուն տենչանքի մը փոխուած էր կործքին տակ,
ու եթէ մօճ վարդապետին ստուեպագիք ձեռքը տեսնէի
գէթ՝ ոսկէ տառերով մադաղամիք մը կրայ, կամ անժման
բահանայապետին դաս որ գիրերով զարդարուած լանջա-
պանակ տախտակը գէթ տեսնէի, առաջին ու անգիտակից
շարժում պիտի ըլլար անզամ մըն ալ ճնրադրել ու Բա-
խաննագին ինդրել իրմէ, — Աղուոր Ա. Բ. Գ. Է. Դ դա-
մը տուր ինձիք: Եղ իւն, Արք Ռուսուս

Digitized by V. T. HILLMAN

Յուշատետրէս

Նորաց Փա՛սազի Արքանին Սոջեհ

Առեքսանդրիոյ գեղեցկութիւններէն մին կը կաղմէ նաեւ նուպար փաշայի յուշաբանը՝ կանգ- նուած Մուսալլա փողոց համանուն փառքին մէջ։ Դարապաղցի Մելիք նուբարի աղնուատոհմի շա- ռաւելիէն՝ Մեծն նուպար՝ ազիզիկ ֆէսը գլխուն- բազմած է թիկնաթոռին վրայ՝ աղնուապետական վեց շուրջով մը արմենական վեհափառութեամբ։ Իմաստութեան, լըջութեան եւ ծանրախոհութեան վառ ի վառ ձաճանչներով։ Արձանը՝ հպարտու- թեան կոթող մըն է մեզ Հայերուս համար։ Խոր- հրդանշանը՝ Հիւսիսականներուն եւ Հարաւականնե- րուն ներդաշնակ գործակցութեան։ Արարատէն բուրգերը նարօտուած լուսապայծաւ երիդ մը՝ Բուրգերը նարօտուած լուսապայծաւ շողաբակում- Յարդգողի բիւրապատիկ աստղերու շողաբակում- ներով։

Արձանը՝ որպէս երախտագիտական հարկ՝ կանգ- նուած է ժողովրդական հանդանակութեամբ՝ գո- յացած եգիպտացիներէ եւ օտարազգիներէ։ Բա- յացած եգիպտացիներէ յուրաքանչիւն, մեր ցուլը կատարուած է 1904 տարւոյ Յունիսին, մեր առաջին անդամ Եգիպտաս այցելութենէն ամիս մը ետքը, նախագահութեամբ Եգիպտոսի բազ- մարդիւն նախարարապետ եւ նուպար փաշայի պաշտօնակից՝ Մուսաթմա փաշա Ֆէջմիթի։ Աւել-

ցնենք թէ՝ այս վերջնոյն աղջիկը՝ Տիկին Սաֆիա՝ կողակիցն է Եգիպտոսի անկախութեան ախոյեան ողբ. Սատ Զալլուլ փաշայի։ Այժմ եգիպտո- սիք տիկին Սաֆիա Զալլուլ փաշան եգիպտացինե- րու մայր կը կոչեն։

Երկու դրուագ նուպար փաշայի մեծագործու- թիւններէն եւ իմաստուն հեռատեսութենէն։

Թւրքներու կարգին, նուպար փաշան ալ ար- դի անկախ Եգիպտոսի գլխաւոր կերտիչներէն մին կը նկատուի։ Եւ շատ իրաւամբ։ Նուպար փաշան հաւատացած էր որ տնտեսական անկախութիւնն է որ կը կաղմէ հիմը քաղաքական անկախութեան։ Ահա այս պատճառով, ամէն բանէ առաջ, հարըս- տացուց, զօրացուց եւ պողպատեց Եգիպտոսը։ Եւ արդարեւ քաղաքական անկախութիւնը յուշացաւ տնտեսապէս ամուր Եգիպտոսի համար։

Երկրորդ՝ Նուպար փաշա հակառակ էր — գիտ- նալով հանգերձ անոր տնտեսական առաւելու- թիւնները — Սուէզի ջոանցքին բացման եւ զայն կը նկատէր միջազգային յաւիտենական կոռու- խնձոր մը՝ փաթթուած Եգիպտոսի գլխուն եւ ա- պագայի անախորժ հաւանականութիւններով լը- ցուն։ Մեծանուն դիւնագէտը սխալած էք։ Այ- սօր Սուէզի ջոանցքը Եգիպտոսը դրած է միջազ- գային փափուկ կացութեան մը մէջ։

Քիչ մըն ալ հայկական։

Իսկ ի՞նչ պիտի ըլլար Հայաստան, եթէ 1875ի

Պերլինի Վեհաժողովին մէջ յաջողուէր նուպար
փաշան Հայաստանի քօմիսէր անուանել, եթ ո՛չ
արտադաղթ կար, ո՛չ բռնադաղթ եւ ո՛չ տարա-
գրութիւն եւ Հայ աշխարհը կը յորդէր հայերով
անտեսական ամուռ զբահով պողպատուած:

Պերլինի Վեհաժողովին յաջորդող հայկական
ջարդերը պիտի խնայուէին, հայութիւնը օրէ օր
պիտի աճէց եւ պիտի զօրանար, օրքան թուապէս
նոյնքան տնտեսապէս եւ Եփապտոսի նման անկախ
զօրաւոր Հայաստան մը պիտի ստեղծուէր 1914ի
ընդհ. պատերազմի լրանալուն:

Եւ սակայն կը շարունակենք մեր անկախու-
թեան պայքարը՝ և հաւատքով եւ զօրութեամբ:

ՍԵՊՈՒՀ ՍՏԵՓԱՆԵԱՆ

ԵՂԵԼԻՒՆ

0', մի՛ նայիր այդպէս տըխուր մազերիս,
Որ օրից օր ներմակում են, ներմակում,
Նայիր ներսը, նայիր սիրտը ու. իոդիս,
Այստեղ հոգեակ, դեռ նոր գարուն է քացառմ:
Տեսե՞լ ես դու ցարդ իւսիսում մեծացած
Անտառի մէջ ըսքանչելի եղևանին,
Արմողջ ձրմեռ ներմակ ձիւնով է ծածկուած,
Բայց ձինի տակ նա կանանց է տակաւին:

Հայ գրողներ

Լ. ՄԱՆՈՒԵԼԵԱՆ
Ռուսահայ քերթող

ՀԻՆ ԷՋԵՐ

ՓԵՍԱՑՆԵՐ

1

Փեսայն ասէ,

Տո՛ւր ինձ սիրտըդ, ո՛վ Հայ աղջիկ,

Ես երջանիկ քեզ կ'անեմ,

Ազգ ու ազինք կը նուանեմ,

Ու ոտքիդ տակ կը դնեմ,

Աշխարհ փրնտուէ՛ ու չես գտնել

Երջանիկ քեզ նրման կին.

Զեռքրդէ կ'առնուս քնութ ու ոօզգա 1)

Տո՛ւր թէ կրտաս աջ ու ձախ,

Ծառայք նամիշտք — Մաշքա Քուզքա

Միշտ կուննան քեզմէ վախ,

Եիշ ու շթօփր 2) վոտկայով լի 3)

Պահարանիդ մէջ շարած...

Աղջիկ՝ այդպէս կեանք ըարի ի

կը խոստանայ քեզ Աստուած...:

Աղջիկն պատասխանէ

Զէ՛, ուսս փեսայ, այդ քաններուն

Զի ախորժիր Հայ եւան.

Քու խոստացած երջանկութիւն

Թող վայելէ ուսս տէվան 4)

1) Մարտակ եւ գան, 2) Մեծ շեշ, 3) Օլե, 4)
Արջեկ:

Փեսայն

ի՞նձ տուր սիրտըդ, ո՞վ հայ աղջիկ,
ես երջանիկ քեզ կ'անեմ,
Գոհարի մէջ կը փաթաթեմ,
Կանանցըս կը տանիմ,
Գիշեր ցորեկ խոնչկ հալուէներ
Քու առջեւը կը ծըխեն.
Վարդաջըրի շատրուաններ
Ոտքբրուդ տակ կը բրդիսին:
Զես անջատիր դու իմ գրկէն
Զեմ համբուրով արքեցած,
Սեւ նաժիշտներ քու ակնարկին
կը դիտեն միշտ սարսեցած:

Աղջիկն

Ձէ՛, Պարս փեսայ, այդ բաներուն
Երբեք ես չեմ ախորժաւ
Քու այդ ամէն երջանկութիւնն
Թո՞ղ վայելէ քո գօղաւ:

Փեսայն

Տօւր ինձ սիրտըդ, ով հայ աղջիկ,
Ես երջանիկ քեզ կ'անեմ,
Շիսիօն, ուժօնտ, մանթօ, թուռնիւռ.

Քեզմէն անպակաս կ'անեմ
Տօն օրերը, կէս օրէն յետ,
Ուղիղ կ'եթաս Բաշ-Մարի՛լ,
Կուշտ կը պարես թռանրլա՞ն, քանքան
Վա՛լս, Մազուրքա ու քատրի՛լ
Ուրախ կ'անցնի մանկութիւնըդ,
Կ'ապրիս խճպէս թիթեռնիկ,
Դարձո՞ր երեսդ հայութենէ՛,
Ապրէ՛ մեզ ալէս երջանիի:

Աղջիկն

Գաղղիացի՛, այդպէս կեանքին
Հայ աղջկունք սէր չունին,
Կեանքի այդքան մեծ բարիքին
Հասցուր դու քու մարզէլին:

Փեսայն

Տո՞ւր ինձ սիրտըդ, ո՞վ հայ աղջիկ,
Ես երջանիկ քեզ կ'անեմ,
Երշիկ, ապուխտ ու գարեջուր,
Բերնէդ անպակաս կ'անեմ.
Իմ տան մէջը դու կը լինես
Խսկական մայր, տանտիկին,
Ամբողջ օրը վաֆլի կ'եփես,
Ծիծ կուտաս քու զաւակին,
Պահարանըդ ու սրնտուկըդ

Կը լիցնեմ հոխ աւարով.
 Գաղղիայէն գողցած թալնած
 Արծաթեղէն իրերով,
 Աղջիկն

Թեւթօն փեսայ այդպէս կեանքին
 Ես ախործակ, սէր չունիմ,
 Այդ խոստացած քու բարիքին,
 Հասցուր դու քու Քրէյլենին 1)

5

Փեսայն

Չեռքրդ ինձ տուր, իմ նազելի,
 Թողնենք այս նոր խուժաստան
 Հայոց ազգիս — գաղթենք դէպի
 Վանը — մեր ընակարան,
 Այստեղ թէեւ մեզ չի մնում
 Անդորրութիւն, կեանք փափուկ,
 Գէթ չննք ստիպուիլ սուրբ զգացմունքը
 Պահիլ սրտի մէջ ծածուկ.
 Հայ լինելէ յեթք աւաշիլ.
 Անտէր, նժդեհ չենք մընալ,
 Սէրն օտարին, գարշելի՝ թեռ
 Կեզ ժբախտով չենք մուրալ,
 Կեանքերնիս կէսն ծառայ եղանք,

1) Աղջիկ:

Գէթ կէսն լինենք մենք իանգիստ:
 Տուր ուրեմի ինձ քու ծեռքը,
 Թողնենք այս նոր խուժաստան
 Հայոց ազգիս — գաղթենք դէպի
 Վանը — մեր ընակարան:

Աղջիկն

ԱՌ իմ ծեռքը, աՌ իմ սիրտը,
 Հայ պատանի իմ ազգին,
 Զինակից եմ քեզ ընկեր իմ,
 Մինչ քու մէջ կայ հայ ոգին:

ՔԱՄԱՆ-ՔԱԹԻՊՈ

Քամառ-Քաթիպայի այս քերթուածի նիւթը կը շօշա-
 փէ Ատրուշան հետեւեալ տողերով իբր յորդորակ օտար
 փեսայ ընտրոյ հայ օրիորդներու:

— «Հայ օրիորդ, կոյս գեղեցիկ, հայ արեւով արեւ
 հագած, հայ բուրաստանիդ մէջ քու կուրքիդ զարդ ծա-
 ղի՞կ կը պակսի, դու կ'այցելս օտարներու պարտէցն
 ներս, թ զո՞ւր վաղը դառնացած պիտի ըսես, ափսո՞ս,
 ո՞րբան փշոտ է օտարին վարդը»:

«Մի՛, մի՛, հայ օրիորդ, դուն քու պապերուդ ցան-
 կապատէն դուրս նետուիք, զուր տեղը մի՛ վնտուեր օտար
 աւազանին վրայ ցելիդ պարկեշտութեան ոսկի օղակը:
 Ուրեմն մի՛ կնքեր օտարի հետ ամուռնութիւն»:

(«Յառաջ», 3 Ցունիս 1937)

ԳՐԱԿԱՆ ՅԻՒՍՈՒՄԵԱՅ ՅՈՐԵԼԵԱՅ
Պ. ԱՐԾԱԿ ԶՈՊԱՅԵԱՆԻ

Հեռի ինձմէ շաղփաղի ծեքծեքումներ, քը-
ծինք կամ անցեալի յուշեր վառ շղարշներով պա-
րուրուած իբր մ'իծարանք Պ. Արշակ Զօպանեանի
գրական նուիրումին: Մ'իայն այս պահուն երեւա-
կայութիւնս որպէս որ եւ է նկարիչ կ'ուրուագծէ
Մաքրուչեան Վարժարանը Պէշիկթաշի, այս սրաչն՝
ուր կը նախագայէր տարեկան քննութիւններու՝
բանաստեղծ Նարպէյ Խորէն Մաքրագան, բայց բուն
վարփչը նոյն կրթարանին՝ բարեմոյն աղջուական
մը հոգաբարձու Տրդատ պէյ Տատեան, որ կը
պատուէր զիս, դեռ նորընծայ ուսուցեչս հօաւիրել:

Հնդաղօտ կը յեշեմ թէ Մաքրուչեանի այդ-
սրահին մէջ խմբուած ուսանողներու երամէն
խարտեաշ պատանեկիկ մը ուշադրութեան առար-
կայ էր Նար-Պէյի եւ Տատեանի, երկուքն ալ անոր
մտաւոր գերազանցութեան գիտակ կը թուէին: Ան-
էր Արշակ Զօպանեան: Ո՞վ կը գուշակէր թէ յե-
տոյ զարգանալով Կեդրոնականին մէջ, ալիսի
բարձրանար եւ ուր ուրեմն տարիներ վերջ պիտի
արժանանար հայ եւ օտար գիտակից հիացողներու
նպաստառը վկայութեամբ իր արժանիքներուն,
իրմով մանաւանդ աշխարհի առջեւ ցուլացնելով
հայ տաղանդը:

Այս մասին կը խուսափիմ կը կնութիւններէ,
արդէն ձեռնհաս մտաւորականներ լիուլի կատա-
րեցին այս պարտքը անհրաժեշտ ծանօթութիւննե-
րով պատկերացնելով հայ գրականութեան այս
վեթերանը, թուում մասանց ընելով անոր տքնու-
թիւններուն իբր գրագէտ, բանաստեղծ, ուսուցիչ,
հրապարակագիր, եւայն եւ ի պատի կատարած Յո-
քելինական հանդէս Մայիս 14ին Սորպոնի ամ-
փիթատրոնին մէջ արժանի վարձք եղաւ իր նուի-
րումին, անով ոչ միայն ինք փառաւորուեցաւ, այլ
եւ հայ անունին ընծայուեցաւ միահամուռ գըր-
ուատիք եւ հանդիսական աղդակիցներ սփոփուե-
ցան հեղլով ուրախութեան արտօնը յորդառաստ:
Արդար է այս խանդավառում, ոչ թէ հայ ան-
հատի մը նուիրուած փառքով, ով որ ալ ըլւայ,
այլ միմիայն աղդին ընծայուած մ'եծարանքով:
Մակայն հաղար ափսո'ս, որ սեւ օրերու զուգա-
դիպեցաւ այս հանդէս, չէ՞ որ Կովկասի մէջ պար-
զուած չարաշուք հետանկարը կ'արգիլէր մեզ ա-
մէն բերկանիք: Հայու մտածումն էր մ'եծահանդէս
սուգ սարքել ժողովրդեան ամէն խաւերու եւ նոյն
իսկ օտար մեր եկեղեցին յարգող կրօնաւորներու
եւ պաշտօնական անձերու մասնակցութեամբ: Ե-
ղերաբախտ Խորէն Ա. անբանիք հովուապես ար-
ժէս էր միահամուռ յարգանքի, անոր հետ ինչ-
պէս անյիշատակ թողուլ գրագէտ, բանաստեղծ,
մտաւորական ոռւսահայ Զօպանեաններ, որոնք դա-

տապարտուեցան անանուն բոլութիւններու, աքսոր, բանտ, շնորհազրկում, մահացում, եւայլն, եւայլն։ Էջմիածին եւս այս չմրաբաստիկ ճակատագրին նշաւակ։ Պ. Արշակ Զօվանեան արժանի ամէն գովեստի, բայց իբր քննադաս չպիտի ներեր իր սրտին՝ ամէն հանդիսական ցոյց, կամ գէթքանի մը եօթնեակ յետածգէր զայն. այդ անկարելի չէր՝ ինքն ալ խորհած կը թուի նոյնը երբ կը յայտարարէ թէ ինք համաձայն չէ՝ այս հանգէսին, բայց ի վերջոյ տեղի տուած է նոյն իսկ աղգին սիրոյն համար, որովհետեւ այս յոթեւանով ոչ միայն իր շուրջ խմբեց աղգակիցներ, մանաւանդ թէ մեծարժէք քրանսացիներ, անոնք մերիններէն աւելի հայսիրութեամբ փառաւորեցին մեր աղգով եւ բերկրեցան աղգակիցներ, վա՛նելով պահ մը ամէն սրաբեկում եւ ոգեւորուած ամէն հոգիններէ բարձրացաւ այս աւելի աւալակ մը. կացցէ Զօվանեան։

Նոյնը հաճոյքով կը կրկնէ Տարեցոյց եւ սրտանց կը մաղթէ որ իր նմաններ լաւագոյն պայմաններով եւ շնորհացած հայ հայրենիքի մշշնուիրուին աղգային փրկարար մշակոյթի։

Ս. Գ.

ԶԴԵՍ. — Զովսային կամ կուակին գիւտը զլացմանց ամբողջ աշխարհ մը երեւան հանեց, կի ն իր շրջազդեստին իւտ ծնաւ, յաւսաշիտ ան սսուն մըն եր միայն։

Էօֆէն Բեւտան

Մեսարաւ
ՀԱՅԱՍՏԻՐ ԵՒ ՀԱՅԱԳԻՏ ՖՐԱՆՍԱՅԻ
ՀԱՅՐ ՀԻՒԽ ՎԱՐԴԱՊԵՏԻ

Հոգի բարի, Զեր շրներ ըստ Սալմոսերգուին Աստուծոյ օրինութեան երգերով կը բացուին, բայց ահա մեր մեծաբանչ լեզուի բառերն ալ կ'արտացոլան իբր նոր օրինութիւն, Զեր հիւրենկալ հայրենիքն ապաստանած հայ սրտերու խանդավառում Զեր կրկին հայսնպաստ բանախօսութիւններով։ Սիրու մկրտութիւն մը այս զոր ամէնքս ընդունեցինք Զեր հոգեկան սրբանուէր աւագանէն, բաղը շնորհներով լեցուն։

Ո՞վ էր Դուք, բարի հրեշտակ մը արդեօք, եղալան այտութիւն, բազմադարեան ազգի մը աղէտներուն խոր կարեկից, իշած էր վերին անմահութեան խորանէն, հրեշէն բառերով մեր դմիսեմ նակատագիրն ամոքելու և մեր նախնեաց կողմէ սրտաշարժ կտակ մը աւանդելու։

Կը թուի Թէ բրիստոնէութեան ոգին Զեր ներաշխարհին տիրացած՝ Զեզմով առը յաղթանակ կը կանգնէ իր սրբութեան եւ Դուք անով զարդարուն մտերմութիւն կ'ընծայէք մերիններուն, խորենացիի, Ղազար Փարավեցիի, Եղիշէի և այլոց եւ զմայելի իսանդով կը հռչակէք հայ մշայութիւն, իսրախոյս հայորդոյն, հավարտութիւն անոր, որպէսզի ոգեւորուի ողջունելու վաղուի կեանք բարեհաստիկ։

Նատ ապրիք։ Համբոյրներ Զեր բիւրիցս օրինուած սուրբ նակտին։

Ս. Գ.

ԱԶԳԱՅԻՆ ՏԻՊԱՐ

Հակառակ Հայոց բազմադարեան պատմութեան, հակառակ անսնց հազարաւոր աղէսներուն, հայկական տիպարը գրեթէ անեղծ մնացած է, այնպէս որ ամէնէն մաքուր արին պարունակող ազգութեանց շարքին մէջ պատուաւոր տեղ մը կը գրաւեն Հայերը»:

Ա. Վ. ԵԼԻՍԵՎ, ռուս մարդաբան,
1887 Մարտ 4

Այս վկայութիւնը կրուտայ յարգելի գիտուն մը Հայոց իրական արժանիքի մասին. ան գրած է այս նպաստաւոր տողերը նախ քան մեծ պատերազմի արիակիրքները, որոնց հաղորդուեցաւ հայ կեանքը . մահացու հարուածներով, այդ անօրինակ, անգութէ գեպերու յիշատակը զմեզ կը հալածէ ամէն ժամ. բայց հարկ է սփոփուիլ, գրտնալով թէ որչափ որ մենք տառապանքի դպրոցին աշակերտ՝ բայց անվիատ կրցած ենք միշտ մեր հոգեկան արժէքներ մշակել ամէնէն բարձր աստիճանուն: Յետոյ զարմանացի չէ՞ որ հայ, փոքրիկ ազգ, ճակատագրուած ցրուի Ասիոյ ճամբաները պահող բնական ամրոցին ճիշդ սրտին վրայ, ինչպէս կ'ըսէ Փո Ճանրի Պորտոյ, որով իր հայրենիքին մէջ եկած ճակատած են դէմ առ դէմ Արեւելքի եւ Արեւմուտքի

բոլոր անյագ ցանկութիւնները, բոլոր փառասիրութիւնները: Եւ հակառակ վայրագ ցեղերու դրացնութեան՝ պահած է իր ազգային գոյութիւն կենսալիր եւ յուալից, արիամարթելով ամէն վլուանգ: Առաջին քրիստոնեայ ազգն է հայն եւ իրաւամբ կ'ըսէ հեղլինակ մը բոլոր երեւոյթներէն դատելով թէ «Հայ ազգն աստուածավին տեսզութեամբ առաջնորդ բնորուած է Արեւելքի մէջ քրիստոնէութիւն եւ քառարակրթութիւն տարածելու»:

Մեր հնագոյն, բայց արդիական ոգուով ազգին արժանիքներ իրաշալի են, զոր օր. ենէ մէկր բախտունեցած ըլլար այցելել Անիի աւերակներու. խըթեակներուն, պիտի տեսնէր զմայլումով հայ հանճարի ճարտարապետական հրաշակերտներ հնութեան մէջ, աշխարհի հիացումն առինքնող:

Արդ անցնինք նոր ժամանակներու: Ահա տղեկ մը գեղարուեստի կատարը կը բարձրանայ եւ. կը գնահատուի օտար երեւելի վարպետներէ իքը հրաշը մանուկ. Բաֆֆիկն էր ան, իր նմաններ հազուապիւտ են այսքան շողարձակ փայլով: Տեսէք ուրիշ մը, շարժանկարի ախոյեան Ռուրէն Մամուլեան, աշխարհի առաջին բևմադրիչ հուշակուած եւ. միշտ հրապարակային միահամուռ գովեստներով պատուած:

Մտէք Քրիստոսական բարձրագոյն ռասութարան մը, ուր սիրուն պատանեակ մը, ուշիմ հայորդին Զարեհ կը գլէ կ'անցնի բազմաթիւ Քրանսացի ըն

կերակիցներ. ուսուցչը կը զարմանայ անոր յաջո-
ղութեան եւ կը հարցափորձէ՝ գիտնալու թէ տղան
առաջնորդուա՞ծ է մատնաւոր վարձուած ուսուցչէ-
մը, ինչպէս ուրիշներ կ'օգտուին այդ եղանակով:
— «Ոչ, կը պատասխանէ Զաքիի եւ կ'աւելցնէ թէ
իր անդուլ ջանքերով միան յաջողած է»: Այն ա-
տեն ուսուցչը կը հետաքրքրուի անոր ազգութեամբ
եւ երբ կ'իմանայ թէ հայ է, այն ատեն կը պար-
զուի անոր յաջողութեան գախտնիքը:

ի՞նչ պատիս մեր ազգին, իբուհա սք սոյն պատահնեկին բարի ծնողըն, որոնց հետ պէտք է բաժնենք մեր սէրը և, համբոյըները այդ մտացի հայորդին:

Եթին:

Նոյն յաջողութիւնները Սէվլը. Մուրատեան վարժարանի հայ ոսամնողութիւնը յաճախ կ'ունենայ, ինչպէս վկայեցին անոնց ֆրանսացի ոսուցիչներ հրապարակաւ։ Ես աւելի Մուրատեան վարժարանով ուրախ եմ, ուր կշտափինդ հայ լեզու կ'իրացնեն հայ պատահներ։ Այսպէս գեռ կան շատեր, բայց այսքանը կը բաւէ մեր նոր սերունդը արթընցնեպու ազգամիրութեան անուշակ երազանքով։ Աւկայն այս ամենուն իրազեկ ըլլալով հանդերձ պէտք էլ յոխորտանք ի յառաջագունէ մեզ չնորհուած ընտիր ձիրքերով և մոռացութեան տանք սրբազն պարտքեր։ Զանանք զանոնք փոխանցել նորերու իբրև ժառանգութիւնն, վստահինք անոնց մեր սրբութիւններ, հայ լեզու, հայ կրօն, հայ պատմու-

Թիւն. Թող մերինները չդարպասեն անմտօրէն օտարականներու, բացասական յատկութիւններ բնաւ չցուցադրեն այլ միայն նկարագրի ազնուութիւն, անսաղարտ պահենով իրենց հոգիններու սրբարաններ մէջ հայութիւն: Անոր կորուստը ոճիր է աններեւի, սարսափը ինն սերունդին:

Նոր վկայութիւն արժէքաւոր աղդային հնագէտի մը՝ հայոց յատկութիւններու մասին, որոնց մէ մին է գորգաշինութիւն.— «Հայոց ծեռք ըերած յատկութիւններ մասամբ առհարութեան կը պարտին, այդ յատկութիւններէն մին է գորգաշինութիւնն իրը ազգային ճարտարարուեատ։ Հայոց այս գործունէութեան խորունկ արմատները անցեալին մէջ այլեւս անսլիքելի դարձած են։ իսլամութեան համայնագիտարանը, գիտական լուշարձան, որ կը իրատարակուի գերմաններէն, ֆրանսերէն, անգլիերէն լեզուներու¹, խալէ բառին՝ կը գրէ հետեւեալը. «Կարելի է իրը ամբողջ աշխարհի մէջ ամենաբարձր գնահատման արժանացած գորգերու. խումբը նկատել հայ գորգերու խումբը, որ Յմմեանց ժամանակաշրջաննեն ի վեր չդադրի իրը անհունապէս թանկապին բան մը լիշտառակուեէ»։

Այսպէս ժամանակակից երեսով մնարը կը լուսա-
որուին հազարամեայ անցեալով մը»:

Ա. Ա.Գ.Ք.ԶԵԱՆ, «Ապագայ» 11 դեկտ. 1937
(Վերոդիրեալը բաղուած է «Հայոստանն եւ Հայերը 1937ի Սրուեհստահանդէսին մէջ» յօրիուածին):

Երեւ ՀաՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆՆԵՐ

(ՆԵՐՍԼՍ ՊԱՏՐԻԱՐՔ ՎԱՐԺԱՊԵՏԵՑԵԱՆ, ՄԱՏԹԼՈՍ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԻԶՄԻՐԼԵԱՆ, ԳՈՐԵԳԻՆ
ԵՊԻՍԿ. ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՑ)

Անցեալ տարի ունեցանք հարիւրամեակներ,
յիսնամեակներ: Այժմ քաղցը է թելադրել Ներ-
սէս Պատրիարքի ծննդեան հարիւրամեակը, յար-
գանք անոր յշշատակին: Ներսէս ծնած էր 1837
Յունուար 28ին ի Խասկեւլ եւ վախճանած 1884
Հոկտ. 27ին, որով լրացած է անոր հարիւրամեակը:
Անոր կենսագրականը լիուլի կատարած է Օրման-
եան իր աղդապատումին Գ. հատորին մէջ այսպէս
16 տարեկան ուսուցիչ, 21 տարեկան վարդապետ,
22 տաքեկան աղքային գործիչ, 24 տարեկան պատ-
րիարքական պատուիրակ, 25 տարեկան եպիսկոպոս,
26 տարեկան կրօն. ժողովի ատենապետ, 37 տարե-
կան պատրիարք, 47ին կաթողիկոս: Օտեան անոր
պերճախօս քարոզներուն եւ դամբանականներուն
ակնարկելով ըստած է. Շնորհալի եւ Լամբրոնացի
միացեալ: Աւելորդ կրկնութիւն է դրուատալից
կեանքի մը նորեր աւելցնել, բաւ է միայն Մի-
նաս Զերազի արտայայտութեամբ վերջացնել այս
քանի մը տողեր:

— «Գեղապանծ էր եւ անձնեայ, սեւ եւ դան-
գուր մազերով ու մօրուքով, կանոնաւոր քիթով,

Հայն եւ կմբեայ ճակատով, թանձր շրթունքնե-
րով, խորաթափանց աչքերով, կոպերը ճերմակ պի-
սակներով շեշտուած էին եւ ճեռները արտասովոր
փափկութիւն մը ունէին: Զայնին մէջ մեղը կար,
նայուածքին մէջ երգինք: Երբ կանգնէր վեղարը
գլխին՝ վեհութեան մարմացում կը դառնար: Իր
մշակոյթին տիրական գոյնը տոհմային՝ արեւել-
եան եւ եւրոպական երանգներով, քաջահմուտ էր
հին եւ նոր հայերէնի, հիացում կ'ազդէր իր խօ-
սած թուրքերէնով, արաք եւ պարսիկ բառերով
ճոխացած: Կը խօսէր սահուն եւ անթերի փրանսե-
րէն մը, զոր գրեթէ ինքնօգնութեամբ ուսած էր:
Անկերծ հաւատացեալ մը ըլլալով, խնամով մշա-
կած էր կրօնական ուսումներ, իբր գրակէտ՝ կրօնա-
կան նիւթեր պարունակող գործեր միայն հրատա-
րակեց: Իր աստուածաբանական գասեր մեծ փայլ
տուին նուպար-Շահնազարեան վարժարանի, որու
հիմնադիրն եղաւ եւ Վարժապետեանի կրթակրու-
թեան կոթողներէն եղաւ Դալաթիոյ Կեղբոնակա-
նը, որ մահէն երկու տարի ետքը բացուցաւ եւ
իրագործեց իր փայփայած երազը, որպէս բարձրա-
գոյն կրթարան, աղդին նուիրելով մտաւրականնե-
րու համաստեղութիւն մը»:

ՄԱՏԹԼՈՍ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԻԶՄԻՐԼԵԱՆ.
— Ծնած 1845 Փետր. 12 Գում-Գամու (Կ. Պոլիս)
համեստ ընտանիքի հաւակ, մկրտութեան անուն
Սիմոն, նախնական ուսումը չափաւոր, բայց միշտ

վարդանալու հետամուտ, նախ ուսուցիչ, յետոյ վարդապետ, ուր ուրեմն բարձրացած մինչեւ կաթողիկոսութիւն, պատկառավագու, եղական տիպար լոջութեան, զինք բնորոշող գլխաւոր գիծը վըճռականութիւն, օժտուած բարձր նկարագրով. իր պատրիարքական շրջանին Պոլսոյ մեծ գեսպաններ խոր համարում ունեցան անոր իմաստուն տեսութիւններէն. թունդ ազգասէր, ընդունակ չէր շողոմելու ժողովրդի անմիտ ցանկութիւններ, ի գաչ բարձրանալու օրերուն Պոլսոյ հայ կեանքը ալէկոծ էր Սասունի կոտորածէն (1884): Երբ ի գաչ բարձրացաւ, յայսարարեց թէ ինք ժողովրդի ներկայացուցիչ, էպաշտպան կանգնեցաւ անոր բւնաբարուած իրաւունքներուն. շահեցաւ Երկաթէ Պատրիարք տիտղոսը, որովհետեւ ոչ երկիւղ, ոչ պարգևեւ կասեցուցին անոր ազգանուէր գործունէութիւնը. ցլերջ հաւատարիմ մնաց իր կոչումին. ուր ուրեմն աքսորուեցաւ Երուսաղէմ, ուր ի զո՞ւր ազգատպաէր ազգակիցներ փախուստ թելադրեցին. բայց ինք մերժեց, չլուսնգելու Երուսաղէմի մայրավանքին գոյութիւնը: Վերջապէս աստուածային արդարութիւնը փրկեց զանի: Իր աքսորի վերջին տարին ի թուրքիա Օսմ. Սահմանադրութիւն հրատարակուեցաւ եւ Իզմիրեան անօրինակ յաղթանակով, ապացոյց իր ժողովրդականութեան վերագարձաւ Պոլս. ընտրուեցաւ պարագարք, յետոյ կաթողիկոս 1909 Սեպտ. 13ին, վախճաննեցաւ 1910 Դեկտ. 10ին:

Աչա եկեղեցական մը, բացառիկ անհատակտնութիւն, իրաւունքներու համար մարտնչող, որու պատկերը կարծես կը նոյնանայ Հումբի Ս. Բիէռ Օ. Լիոնի եկեղեցոյ մէջ կանգնուած Մէքէլ-Անձէլոյի Մովսէսին հետ, ինչպէս նկարագրած է Ա. Աչարյունեան, աչա մի քանի տողեր նոյնէն.— «Մովսէս անապատների իշխան, դարերի խաւարից դուրս խոյացած, ցցուած է իր իշխանական եւ մարգարէական բոլոր վեհաչութեամբ: Դա մի հովիւէ, միեւնոյն ժամանակ մի մարգարէ, մի դատաւոր, մի արքայ: Ամբողջ հրէութիւնն է աննկուն, անխորսակելի, որ քաշ է տալիս իր գոյութիւնը կեանքի անապատներում: Երբ ձշմարիս է որ մի մարդ կարող է իր մէջ մարմանցնել մի ամբողջ ժողովուրդ, նրա հոգին, նրա բոլոր առաքինութիւններն ու թերութիւնները, պայքարող եւանդն եւ անընգնելի կամքը գոյութեան կուռի մէջ: Երկաթէ ուղին հարթելու, մէջտեղից վերցնել արգելքներ՝ վերագոյն նապատակին համելու, ապակարելի է տաել որ Մէքէլ-Անձէլոյ գըել է Մովսէսի մէջ այդ ամէնը»:

ԳՈՐԵԳԻՆ ԵՊԻՍԿ ՍՐՈՒԱՆՉՏԵԱՆՅ.— (1840-1899) Յարդ յիշածս զոյգ եկեղեցականներ Պոլս ծնած, բայց Սրուանձտեանց բնաշխարհի ծնունդ, անոր սիրով թուիչ առաւ գէպի հայ գրական համատեղ ութիւն: Վարագայ վանքի միաբան, աշակերտ Խրիմեան Հայրիկի, բանաստեղծ

Հայրենի սրբութենէն ներշնչուած, այդ սրբութիւն
աւանդեց աղքին՝ հայրենաշունչ գործերով, ճամ-
բորգելով հայրենի երկիրներ. հաւաքեց ինչ որ գը-
տաւ երկին, ժողովրդեան բարքերուն, սովորյթ,
հոռութիւն, նորութիւն, տեղագրութիւն, աւանդու-
թեանց, անդիր գարութեանց նշխարներ, գարերով
թաքուն մնացած աղդային յիշատակարաններու
արձանագրութիւն, սրբազն վայրերու, գամբա-
րաններու յիշատակութիւն, կիսակործան տաճար-
ներ, ձեռագիր մատեաններ, աղբերը մեր հին
պատմութեան: Այս ամէնը ամփոփեց հատորներու
մէջ, որոնք են Գրոց-բոց, Հնոց-նորոց, Մանանայ,
Թորոս աղբար (երկատոր) եւ Համով-հոտով: Այս
ամէնը ջերմ ընդունելութեան արժանացած եւ
անոր գւուխ գործոցը, Համով-հոտով Իզմիրեան
գրական մրցանակով վարձատուեցաւ:

Սրուանձատանց թէեւ օտար լեզուի անշրջուտ.
բայց իր գրիչը բացաւեկ հրապոյր ունէր, Հայատ-
անի այս եկեղեցականը նոր Ալիշան մը եղաւ,
որու յորելեանի առթիւ ուղղած շնորհաւորական
հեռագիրը գերազանցեց Նար պէյի, Օրմտնեանի,
առաջնակարգ եկեղեցականներու հեռագիրներէն:

Ահա փոքր ճաշակ մը իրմէ՛ Նարեկացւոյ եւ
Ծնորչաւոյ դամբաններու իր այցին առթիւ: Ա-
ռաջնոյն համար կը բացագանչէ:

— « Հողը սուրբ, ջուրը սուրբ, քարը սուրբ,
խոտը սուրբ, ծառը սուրբ, օգը սուրբ, արեւը սուրբ,

ամենայն ինչ սուրբ է տեղւոյս, ամենուն դպեր է
Սուրբ Նարեկացւոյն ձեռքը, ոտքը, շունչը, հաւա-
չանքն, օրչնենքը»:

Իսկ երկուրդին համար իր կարօտը կը յայտնէ
այսպէս.

— « Ո՞վ իմ պաշտելի Ծնորչաւոյս օրչնուած
եւ օրչնած, աղօթած եւ երգած տեղ, տեսարան
եւ հանդիսարան...: Այժմ կ'զգամ թէ մարդ ո՛ր
աստիճան յափշտակութեան մէջ կը գտնուի, երբ
իր ամէնէն աւելի սիրածին հանդիպի, քարերու
գլուխը քարացած մնացեր եմ, ապա գետին թաւա-
լեցայ երեսացս վրայ, կը փարիմ, կը գրկեմ, կը
պագնեմ, կը սիթափիմ եւ այլ աչերս չլերցուցի
երկինք, երկնքէն բարձր փառք մը գտած էի: Ա-
քըս ի ծովի, միշտ ի ծովի, շեշտ ի ծովի...:

« Գիշերն անքուն անցուցինք, արշաւոյսին նաև
նատեցանք կողին երթաւու, աւա՛ղ աւելիուս, սեւ
եւ սպիտակ քարեր ցիրուցն՝ խարիսալեալ որմունք
եւեթ կան...:

« Համբո՛յո քարերուն, հսրբոյր վլատակաց
վրայ բուսած խոտերուն: Խուսատիպ մը պէտք է՛ը
ճիշդ այս պահուն սոյն աստուածաբնակ աւերակին
եւ աստուածաբեալ ծովիկին տիպուը եւ վեմ տե-
սիւն տպէր, պատկեր, զոր աւելի կը կենդանացնէր
արեւու ծագման քնքոյց ճաւագայթն եւ լերանց
ու ծառոց սոսուենները կը կախէր երկնափայլ ծո-
վուն բիւրեղեայ ծոցոյն մէջ»:

Այստեղ լուշիկ մը Սրուանձտեանցի բնածին պատրաստարանութենչէ իր վերջաբան:

Սո լորութիւն էր ի Կ. Պոլիս Պէպէքի Ռօպէրթ Գոյէ ի տարեկան հանդեսին՝ աշակերտներու ազգակից և կեղեցականներ կը հրափրուէին իրեն ներկայացուցի իրենց պատրիարքարաններու։ Այսպէս հայ, յոյն, պուլկար կղերականներ կուգային եւ կարգա կը ճառախօսէին իրենց ազգային շեզաններու ։ Եւ երբ հայ կրօնառորդ բեմ բարձրացաւ, հանդիսարանի յեղափոխեց, ան հայ լեզուով յաղթանակ շահեցաւ։ Ներկայ հայ հանդիսականներ եւ շրջանաւարտ հայ երիտասարդներ ոգեւորուած ազգային պարժանքու որոտագին ծափահարեցին, խօսողը Սրուանձտեանցն էր, որ այսպէս մկան. «Եկած եմ Սրբազն Պատրիարքի ողջոյններն հաղորդելու այս մեծ հաստատութեան վարիչ մարմնոյն եւ կ'օրինեմ այն երկիր՝ որու դրօշակն աստղեր են պայծառ» եւայն։ Ինչ փափուկ դրուատիք Ամերիկան մեծ ազգին, մանաւանդ ի՞սկ ցնծագին ժամանակաշրջան Պոլսոյ կեանքին։

Իցիւ վասպուրականի Հայրենակացականը նախաձեւնութիւնն ստանձնէր անմահ Սրուանձտեանցի գործերը հրատարակելու, որոնց ընթերցումով պատկերացած հայրենիքը արտօ թէեւ աւեր, բայց անով կրկին կը կենդանանա։ Հայրիկը ունեցաւ իր գործերու մենենաս բարեխշատակ Պատրիկ կիւլպէնկեան, Սրուանձտեանց թող բախտաւորուի Վասպուրականի հայրենակացականով։

Ս. Գ.

ՈՒՐԱԽ ԽԱՊՐԻԿՆԵՐ

Ս. ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍՍԻՈՂԻՉ ԵՆԵՂԵՑԻ Ի ՊՈՒԷՌԱՅՅՅԲԻՍ. — Պ. Հրանտ Նիքոլայանի բարերարաւութեամբ կանգնուած այս եկեղեցւոյ օծումը կատարուած է Յունիս 19ին։ Ներկայ գըտնուած են տեղւոյն օրթոսոք եկեղեցիներու հոգեւոր պետեր (ռուս, յոյն, ասորի), հայ աւետարանական համայնքի վերապատուելին, կառավարական ներկայացուցիչներ։ Եկեղեցական կարգագրութիւնը տպաւորիչ եղած է, երբ դպիրներ առաջնորդութեամբ հայ արիներու ձեռքբերնին ձիթենիի եւ արմաւենիի ձիւղեր խորհրդարանէն մուտք կը գործեն տաճար ընկերակցութեամբ ուսւս կլեթին եւ Աստիոքի քաշանային՝ պատշաճ գգեստաւորումով։ Եկեղեցւոյ բոլոր խաչերն օծուելէ եւ օրհնուելէ վերջ Տ. Յովհաննէս Աւագ քահանայ Ամերիենց, կը կարգայ Կաթող. Պատուիրակի օրշութեան գիրը բարերար Պ. Հրանտ Նիքոլայանի ուղղուած, որու ի պատասխան նույիրաստուն բեմ բարձրանալով կը խօսի, վերջացնելով այսպէս. «Այս շէնքը այլեւս իմո չէ, այլ ձեր ամենուն, հայ ժողովրդին որ եւ խորհրդանիշ մըն է համերաշխութեան եւ համագործակցութեան ոգիին, այս է անկեղծ փափաք միշտ եւ յաւիտեան»։

Ասկէ վերջ Սրբազնը կը շնորհաւորէ բարե-

բարը, համբուրելով անոր ճակատը, շնորհակալ ըլ-
լալով անոր բարի ոգույն, նաեւ իր շնորհակալու-
թեան մէջ կը յիշէ նոյնպէս Պ. Իսրայէլ Արա-
լան՝ անոր՝ տաճարին կառուցման մէջ մասնագի-
տական աշխատութեանց, նաեւ պետական ներկա-
յացուցիչներու. խօսեցան նոյնպէս օտար կը երա-
կաններ:

Օժման աւարտումին օտար հիւրեր կը մեկնին
եւ Ս. Պատարագը կը ակախ, որու միջոցին Սրբա-
զանը կը քարոզէ նիւթ ունենալով հայ եկեղեց-
ւոյ գերը երէկ եւ այսօր վերջացնելով եղբայրա-
սիրութեան յորդորներով: Օժման առթիւ գրքոյկ
մը հեղինակած էր Սրբազանը. «Հայ ազգը եւ
Հայաստանեաց եկեղեցին», որու սպաներէն օրի-
նակներ օտար հիւրերու նույրուեցան: Վերջապէս
հոգեւորական հարսանիք մը՝ այս օժման արարո-
ղութիւն եւ հոծ բաղմութիւն մը կարգապահ եւ
երկիւլան վայելած է զայն: Այսպէս հայ եկեղեց-
ւոյ անկախութեան դրօշակը ծալ ծալ օտար հորի-
գոններ փայլած է:

Պուէնոս-Ալբէս օժման յաղթանակին մէջ
բացի գլխաւորներէն գեր ունեցած են նոյնպէս
Հ. Ա. Բ. Ա. Հայ արիներ, որոնց հետ պէտք է
յիշել քնքոյշ օրիորդներ օժման յիշատակի շքա-
նշաններ ցըռուղ:

ԴՊՐՈՅՑ ԵՒ ՄԱՏՈՒՄ Ի ԿԻԾԱՐԷԺ (Սու-
տան).— Նոյնտեղ փոքրաթիւ հայ գաղութ մը,

հաղիւ 20 տուն (մոտ 100 հոգի) խորհած է հիմ-
նել գլոր եւ մատուռ գլխաւորութեամբ ազ գա-
սէր Պ. Ֆիլիպ Գալիֆաքեանի, որ լաւ գիրք շա-
հած է եւ կ'օտանդակէ ազգակիցներու: Յիշեալին
ջանքով Սուտանի կառավարիչը նուիրած է 1200
քր. մէթր տարածութեամբ գետին գլորցի հա-
մար, որ հիմնուած է արգէն եւ բացումը կատար-
ուած է Մայիսին եւ կը պարունակէ գիտակից ան-
դամներու հոգաբարձութեամբ եւ ուսուցիչ Պ.
Յովսէի թթագրեանի տեսչութեամբ: Այս գպացը
կաւուցուած է Պ. Ֆիլիպ Գալիֆաքեանի վեհանձն
նուիրատուռութեամբ, նոյնպէս գաղութին բոլոր
անդամներու օժանդակութեամբ եւ կը ներկայանայ
լաւագոյն ազգային սեփականութիւն՝ պատուաբեր
յաջս օտարաց: Պ. Ֆիլիպ գնած է նաեւ ընդար-
ձակ գետին վարժարանին դիմացը, ուր պիտի բարձ-
րանայ մատուռ, աւածին հայ պարավայր Սուտանի:
Երուսաղէմի Պատրիարք Տ. Թորգոն Ս. Արքեպի-
յանձնաբարութեամբ մատրան յատակագիծը կը
պատրաստուի այժմ յեգիպտոս ձեռնշաս հայ Ճար-
տարապետի մը կողմէ. անշուշա ցարդ Ըրացած
պէտք է ըլլայ:

ԵԿԵՂԵՑԱՇԽՆ ԲԱՐԵԲԱՐ ՄԼ Ի ՊՐԱ-
ԶԻԼԻԱ. — Նա է Աղջայա Ճորժի սուրբահայ, ո-
րու մասին անցեալ տարուան տեղեկութիւններս կը
լրացնեմ շնորհիւ Պրագւելոյ հոգեւոր հովիւ Տ.
Քաբրիէլ քահանայ Սամուէլեանի, որ հաղորդած

Եր ալէտք եղածը նոյն տէղու լոյս տեսած կայձ թերթիկով, ուր յիշեալ քահանան մանրամասնած էր բարեպարին ագդամիութիւններ թէ ինչպէս 1925ին Համազգային ալէտէն հոն ապաստանած գդբախտներու կարաւանին մատուցած բարիքները, բնական, ապրուստ, եւայլն, այժմ եւս կանգնած է հոյակապ եկեղեցի, Ս. Գէորգ Սան Բառւլօ. անկէ առաջ իր շէնքիւն մին արարագիրած է իր սըր բալայր:

Ա.ՍՈՂԻԿ Վ.Ա.ՐԴԱՂԵՏ ՀԱԶԱՐԵԱՆ, այցելու հովիւ ի Խարպին.— Ս. Երուսաղէմ իր նորընծաներէն Սառողիկ վարդապետի առաքումավ Խարպին եւ շրջականները իրաստուն տնօրինութիւն ըստած է: Սառողիկներ հայ ժողովրդին հոգեկան ծառաւը կը յագեցնեն, որով կը պահպանուի ազգին գոյութիւնը: Իցիւ շատ կողմերու համար ծառաւէր այս փրկարքար շարժումը, ինչպէս կը խորչի Երուսաղէմ ալ: Շատ կողմերու համար այս ալէտքը կը շեշտուի. Երօթանք հնառուն, աչա Ֆրանսայի մօտ Մարշ, Ալժէրի, Թունտուզ, Միջերկրականի մէջ Հռոդոս կղզին, ուր ապաստանած են պատուական հայոսդիններ, զսորկ եկեղեցական հանգէսներէ, դեռ զանց կ'ընենք յիշել եւրոպական երկիրներ Լիհաստան, Հունգարիա, Զէխսնլաւաքիա եւն:

Ուրախ ենք որ Փարիզու բեմը ունեցաւ արժանաւոր եկեղեցական մը Տիրան Վ. Ներսոյեան, բարեյիշատակ Շուրեան Պատրիարքի ուղիմական նախըն:

Ֆայ աշակերտ, յետոյ Լոնտոն աւարտած իր ուսումը: Այսպիսիններու պէտք ունի Երուսաղէմի աթոռն ալ իբր բացառիկ կերպոն հայ նուիրապետութեան: Բայց Երուսաղէմ չամփուտիք իր պատեանին մէջ, այլ հեռուներ կը սփուէ իր բարիքները, այսպէս հարաւային Ֆրանսայի թեմը ունեցաւ առաջնորդական փոխանորդ արժէքաւոր եկեղեցական մը Զգոն Վ. Տէր Յակոբեան, նոյսնպէս Սելանիկ միքակիոյ փոխանորդ Յուսիկ Վ. Աւետիսեան, նոյն իսկ Մաներիկա:

Ա.ԶՊ.Յ.ՅԻՆ ՈԳԻ.— Այս խորագրով Վ. Ն. Աղամալեան ուշադիր դիտող իրատարակած էր զրութիւն մը «Յառաջ» մէջ (7 Սեպտ. 1937), փարիզեան ցուցահանդէսին մէջ Զուլցերական տաղաւարին վերնայարկը, մէկ մէթք աւելի մեծ գոնաւոր կտակի մասին, որ կը ներկայացներ Տիրամայրը ոտքի կանգնած, գիրկը Յիսուս մանկիկը, տակը Ս. ընանիք արձանագրուած խոշոր հայ տառերով. արժէքաւոր ծեռարուեստ, մասնաւոր տեղ զետեղուած շատ մը զուլցերական ծեռարուեստներու կարգին, շատերու ուշադիրութեան առարկայ, ի՞նչ պատիւ մեզ: Վ. Ն. Աղամալեանի հիացումը արդար է, որով յառած մնացած է մեր մեծասրբանչ լեզուի բառերուն:

Հետաքրքրուած այս ազգակը հայ տիկնոց ինքնութեամբ, կը փութամ ընթերցուներս գիտակից ընել անոր մասին բաղած տեղեկութիւններու, ազդուած մասնաւոր անոր յաղթանակին: Ան կը կոչուի Տիկին Թագուհի Պէտք Զօրեան, դուստր դաստիարակուիք Տիկին Զօրեանի, մայր

եւ աղջիկ եկած են Զուլցերիա 1914 Յունիս 9ին, մայրիկը հետեւելու համալսարանական ընթացքի ի ժընէվ եւ աղջիկը ի ընէ Նկարչական հակումով մտած է գեղարուեստից պարտաբան։ Մեծ պատերազմին հայրենիք վերադարձ արգելուած ըլլալով, տարիներով մնացած են Զուլցերիա, հայ շրջանակէ հեռու, ընդունուած է Թագուհին տեղական գեղարուեստական ընկերութիւններէ իր գուլցերական արուեստագէտ հայ Ճագումով։ ասով եւրոպական շրջանի մէջ իր աշխատանքով անոն շահած է, իսկ իր հայ շրջանակն եղած են հայ օրբեր և Թշրւառներ, անոնց կարեկից՝ զգացած է Թէ փոխորկի աղէտներէ դուրս նետուածներ են անոնք։ Անշուշտ ազնի Տիկինը գիտէ Թէ այդ փոխորիկներ յետոյ շատ անգամ մթնոլորտին վրայ կը ցուցադրեն Նկար հրապուրիչ ծիածաններու, իր նմաններ անոնցմէ են, փոխորկի սարսափը անհետացնող, ուրախութիւն ազգին։

Առաջին անգամ չէ որ իր նկարներ Արուեստահանակէսի մէջ փայլած են, շատ մը արուեստահանդէսներու րամանմէլ զանց ընել կըստիպուիմ տեղոյ անձկութեամբ, բաւ է Նկատել զանի եղական ոգուով ազգասէր մեծանուն հայուիի, սիրող իր լեզուին, իր եկեղեցիին, որու համար տածած սիրով շնորհապարտ կ'զգայ զինք ժընէվի եկեղեցափարաց միութեան, որու շնորհիւ տարին քանիցս Ս. Պատարագի Կ'արժանանայ։ Այսպիսիներ անհրաժեշտ է ծառուեստական յանձնաբարութիւններով իր բաշալեր դանդին։

ԹէՇՐԱՆԻ ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻՆ.— Ապրիլ 10ին ԹէՇՐԱՆԻ մէջ կատարուած է հիմնադրութիւնը Հայոց Ս. Աստուածածին եկեղեցիին։

Ցայտնի բարեգործ Պ. Ռուման իսան, յաւերժացնելու համար իր մօր յիշատակը, ԹէՇՐԱՆԻ մէջ շուրջ 20.000 հայերու կրօնական պէտքին համար 70.000 Թուման կամ գրեթէ մէկ միլիոն ֆր. Փրանք նուիրած է հայկական ոճով փառայել եկեղեցիի կառուցման։

Ցիշեալ ճնած է Դալատանի ԹէՇՐԱՆՉԱՆՉՈՒՐ քաղաք 1890ին, օժտուած մէծ նախաձեռնութեամբ վարած է տնտեսական, առեւտրական ծեւնարկներ եւ կատարած է շատ բարեգործութիւններ։ անոնց կոմոյն է այժմ այս ողբավայր յիշատակ իր Վալվառէ մայրիկին։

ԼԵՒՈՆ ՊԱՊԱՅԵԱՆԻ ԿՑԱԿԲ.- Տարեցոյն մէջ արձանագրուած է Պ. Լեւոն Պապայեանի (Գանատա) միորունոյէ 8:0 մղոն հեռու Սէնտ Գաաթերինի մէջ, ուր 200ի չափ հայ գաղութ գոյութիւն ունի, Ս. Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւու հաստատութեան նպատած է 6500 տոլար նուիրելով։ Ամբողջ ծախսը 15.000 տոլար եղած է, որու մնացեալ մասը հանգանակուած հայերէ եւ գանատացիներէ։ Այս անգամ ալ Պ. Լեւոն իր ազգափարութեան ապացոյց՝ կտակած է Հ. Բ. Բ. Միութեան կարեւոր գումար մը, հասոյթ յատկացնելու հետեւեալ նպատակներու։ Երուսալէմի, Անթիլիսաի եւ կամ Ամերիկայի մէջ հայ եկեղեցականներու պատրաստութեան, ծեր եւ հիւանդ հոգեւորականներու եւ ազգային մշակներու օգնութեան, կրօնագիտական եւ բարոյախոսական եւ գըր-

ըերու հրատարակութեան անգղիախօս սերունդին ազգ-գիտակցութեան:

ԿԱՍԱԿ ՄԸՂՆ Ա.Լ.— ԱԹԷՆքէն գրուած «Զարթօնք»ի.- իշմբրցի Պ. Արամ Ենթիսեան՝ որ առևտրական գործով թրակա (Չիլուլավաքիա) հաստատուած է, յատուկ կտակադրով իր հարստութեան մէկ չորրորդ մասը կտակած է թարեփորձականի, իսկ մնացեալ երեք չորրորդ մասը զանազան նպատակներու եւ հաստատութեանց: Կտակակատար կարդուածէ թարեգործականը: Պ. Ենթիսեանի հարստութիւնը կը բաղկանայ անշարժ կալուածէ, ապրանքէ (գորգ), պատրաստ դրամէ եւն: Բարեգործականի բաժինը կ'ենթադրսւի 3800 անգլ. ոսկի:

ԱՅԼ. ԲԱՐԵՍԻ ՍԻՐՈՒԹԻԻՆ. — Տէր եւ Տիկին Ղազարոս Մէրկերեան 2000 անգլ. ոսկոյ կտակ մը ըրած են նպաստ Պէյրութի ազգային բուժարանին, գործադրելի իրենց մահին վերջ. գումարը այժմ պահ գրուած է հնդկական դրամատան մը մէջ եւ կը բաղկանայ 23616 բիւրի 8 սէնթ, կտակադիրը արդէն պատրաստուած է եւ պաշտօնական բոլոր գործողութիւններն աւարտած:

Վ. ԽՕՐԱԾՈՒՆԱԾԵԱՆ. — Ծանօթ բարեսէր եւ եկեղեցաշէն բարերար Մարսիլիոյ Սթրոց Թ.սրբմանչաց եկեղեցոյն, Ընտիր քաջարացի Պրիւսուլի, Պելժիան իր երկրորդ հայրենիք համարելով, յաջորդած է դիրք եւ պատի շահիլ եւ արժանացած Պելժիոյ ազգ. ամենաբարձր պատուանշանին (Ordre de Léopold) Ալպէո Ա. Թագավորին կենդանութեան եւ իր իսկ Սելադրութեամբ կազմուած է Ordre de Léopold ընկերակցութիւնը, որու կրնան ան-

դրամակցիլ միայն անոնք, որ շնորհիւ երկրին մատուցած ծառայութեանց՝ նոյն պատուանշանին արժանացած են, ինչպէս վ. Խօրասաննեան 1922ին ի վեր:

Այժմ նոյն ընկերակցութեան հաւաքատելի մը պէտք ըլլալուն Պ. Խօրասաննեան ինքնաշերաբար ստանձնած է այս նպատակին նույիրել շնչք մը ներքին յարդարումով եւ կահաւորումով, Պրիւսուլի կեղծոն մէկ հրապարակին վրայ: Բացումը աշնան պիտի կտարտուի:

Հոյ կը յիշեմ այս տարի Պոլիս վախճանեալ Սերովրէ Պոյանեանը վ. Խօրասաննեանի նման երկաթի վաճառական ընկերակցութեամբ Պ. Արքահամ Արէլեանի, երկուքն ալ ազնիւ, բարեսէր: Նոյն Սերովրէն գրած կը առ.թիւ մը. «Պալ երկանեներու բոլ տաք սրտեր կը բարախին», իրենց ակնարկութիւն: Այս խօսքը կը պատշաճի նաև Պ. Վ. Խօրասաննեանի:

Ա.Ղ.ՔԱ.ՍԱ.ԽՆ.Ա.Մ Խ Վ.Ա.ՐՇԱ.Խ.Ա.Մ.— Փետրուարին ի վարչաւա կը հիմնուի աղբատախնած մը, Թ.եւ տեղույն հայ գաղութը չունի կարօւնութիւն: 7—8 հայրենակիցներ իրենց մէջ կը հաւաքեն 4000 ֆրանք իրբ պահեան: Միենյան առեն արձանագրուելով ամսական վճարման ժօտաւորապէս 7=800 ֆր.:

Որչափ որ այս նիւթական մասը գոհացուցիչ է, բայց բարյական մասը ցաւակի: Նոն ազգային կեանք չկայ, ոչ մէկ հաւաքոյն, երեկոյն, հանդէս, սգահանդէս, եւայլն. պէտք է հետաքրքրուիլ ազգային կեանքով, նպաստել ազգային կարիքներու ամէն կողմէ եւ այսպէս ազգի մէր վառ պահել:

ԳՆԱՀԱՏՈՒԹ ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱԾՆԻՆ.— Ֆրանսայի աստեղագիտական ընկերութիւնը, որու հիմնադիրն է Քամելյ Ֆլամառիօն, իր մէկ նիստին մէջ մասնաւոր շքանըշաններ բամսած է իր տասնեակ մը անդամներուն, որոնց կարգին եւ հայ աստեղագէտ Պ. Լեռն Ասատուրեանին:

Ֆիշեալ գիտունը տարիներէ ի վեր կ'աշխատի տիեզերքի կազմութեան՝ նոր տեսութիւն մը ապացուցանելու: Երոպացին եւ Ամերիկացի գիտուններ վերջերս սկսան կասկած յայտնել կոպէնիկի դրութեան մասին, այսինքն թէ աշխարհը չէ որ կը դառնայ արեւին շուրջ, այլ ընդհակառակը:

Պ. Ասատուրեան այդ կարծիքը յայտնած է 27 տարի առաջ պոլսական թերթի մը մէջ, նոյնը կրկնած է Լոնտոնին, գրելով ֆրանսայի աստեղագիտական ընկերութեան (տեսնել *L'Astronomie*, Juin 1911), իտոյ Փարիզ գալով աւելի մանրամասնած է, իսկ 1934 Դեկտ. 5 նիստին մէջ Տիկին Քամելյ Ֆլամառիօն ժողովին ներկայացուցած է: Պ. Ասատուրեանի տեսութիւնը տիեզերքի կազմութեան նկատմամբ:

Պ. Ասատուրեան կը շարունակէ իր աշխատանքը հակառակ դժուարին պայմաններու, կը յուսայ գլուխ իհանել զայն եւ ստանալ նիւթեական կարեւոր մրցանակ, ինչպէս արդին խոստացուած է: Բայց մինչ այդ՝ պէտք ունի նիւթեական քաջալերի ապրելու համար: Շատ ցաւալի է որ Պ. Լ. Ասատուրեան գիտութեան պարձանը նկատուած, բայց անտես կը մնայ մերիններէն, չէ մտածուած իր արժանիքը գնահատել ազգային հաւաքոյթ մը սարբելով եւ այդ առթիւ քաջալերին նուիրատուութիւն մը ընելով իրեն:

ՀԱՅ ԵՐԻՑԱՍԱՐՈՂԻ ՄԸ ԳԻՒՑԸ.— Փարիզ բնակող երիտասարդ մը, Պ. Անդրանիկ Գարակէօզեան, ընկի Մարշ զուանցի, առանց մեքենագիտական դպրոց յանախած Աւալու, այլ միայն աշխատած ըլլալով Ռինո գործարանը՝ յաջողած է շնոր կղպանք մը, որու առաւելութիւնն այն է որ բանալի չունի, այլ գծիկներ որոնց մեքենականութիւնը գիտցողը կինայ բանաւ: Կղպանքը մասնաւորաբար յարմարութիւններ ունի գանձարկղներու, բայց կղպանքը ուրիշներ ալ ունի, որոնց յարմարութիւն կը ներկայացնեն ինքնաշարժներու: Գնահատուած է նարտարագետներէ:

ՈՒՐԻՇ ԳԻՒՑ ՄԸ ԱԼ.— Աղեքսանդրիքայէն Փարիզ փոխադրուած Պ. Հայկ Պետրիկան, արիստով մեքենագէտ, կարեւոր գիւտ մը ըրած է վերցերս, մեքենագիտական տեսական գիւտ կարեւոր: Պետրական եւ պաշտօնական հաստատութիւններ մասնագէտ-նարտարագէտներու միջոցաւ համոզուեցան թէ այս գիւտը ընողն անմիջապէս պէտք է ձեռնարկներ կատարէ արտօնութիւն ստանալու. զայն ստացած է Պ. Պետրիկան Մայիս 7ին: Գիւտը մեծ արժէք կը ներկայացնէ, ինքնաշարժի յառաջդիմութեան տեսակէտով: Գիւտին հութիւնն հետեւեան է: — Մօթէօրը մարել մասնաւոր սակայն պարզ գործիքով մը, որ ինքնաշարժին արագութիւնը կը կրինապատկէ մօտաւորապէս 30 առ հարիւր էսանսի ինայոյլութեամբ: Այս գիւտին շորիիւ ինքնաշարժի մօթէօրի մը ոչ միայն փիստոնները եւ սուփափինները մը շտապէս մաքուր կը մնան, այլ եւ ինքնաշարժը գործածութեան կը դրուի պարզ բարիւղով առանց որ եւ է խառնուրդի:

ԱՐՉԱԳԱՆԳ.— Այս վերնագրին տակ, «Յառաջ»ի մէջ խօսւած է մարմնալրթանքի նուիրուած պարբերաթերթի մէջ (*Culture Physique*) Պ. Գ. Ճօլօլեանի հրատարակած յօդուածի մասին, Եփապոտի հայ և ֆրանսական վարժաբաններու մարզանքի ուսուցիչ Պ. Արարատ Քրիստոնի նկատմամբ։ Ցիշեալը եղբորդին է նահատակ մարզիկ Շաւարչ Քըսիսեանի, քան տարին ի վեր մարզանքի ուսուցչութիւնն իրեն ասպարել ընտրան է եւ կը շարունակէ հօրեղօր գործ տարբեր պայմաններով։ Նոյն Թերթը հրատարակած է նաև Պ. Արարատի լուսանկարին հետ ֆրանսական ֆրէններու աշակերտութեան խմբանկարը մարզական հանդէսի մը միջոցին յաջողապէս կազմակերպուած Պ. Արարատի կողմէ եւ Դահիրէի ֆրանսական գեսան Պ. Փիէռ որ Վիթանի հովանաւորութեամբ։

Պ. Արարատ, քու դերէ է արիութիւն եւ կորով ներշնչել հայ նոր սերունդին, այս չէ՞ նաև կուակը քու անմոռանալի հօրեղօրդ, որպէսզի իր, նոյնպէս իր նմանատիպ շատերու գերեզմանին ժաղիկներ ըլլան նորափթիթ քաղցը սանիկներ։

ՀԱՅՈՒ ՄԸ ՔԸ.ԶՈՒԹԻՒՆԸ.— Նախորդ տարւոյ Սեպտեմբերին ատամնարոյդ Պ. Յովսէի Դան Ամիան-Թոյի (Ախարս) մէկ պանդոկին մէջ բռնկած հրդեհ մը մարելով, մահուան, ազատած է գերման արուեստագէտ մը հետօեւալ պայմաններով։ Յ. Արեանի սենեակին կը քնանար գերմանը, որ պառկելու ատեն մոռցեր է մարել ծեռքի գլանիկը, առտուան մօտ բոցը ծաւալելով կ'այրէ անոր բարձր ու գիշերանոցները, ամբողջ սենեակը

ծովսի մէջ ժածկելով։ Գերմանը առտուան ժամը Յին անկողնէն գտնուին կ'ընայ ուշաթափ։ Պ. Արեան յանկարթ արթնցած՝ հուղիւններ կը լսէ, կը խուժէ քովի սենեակը կան դժուարաւ գուբու հանելով գերմանը, կուտայ նախնական դարմաններ եւ կը փրկէ անոր կեանքը։

Պ. Արեան անդամ է Արքներու խումբի մը, վկայուած իրը առաջնորդ, կը պաշտօնավարէ Նիկոսիոյ կրթասիրացին մէջ իր ատամնարոյդ

Ս. Գ.

ԸՆԾԻՐ ՄՏԱԾՈՒՄՆԵՐ

— Նուիրական է հայրենիքի սեղանը կրօնը սեղանին յետոյ, մանաւանդ թէ իրարմէ անբաժան են երկու խորաններ։

Հ. Ղ. ԱԼԻՀԱՆ

— Աւազաններ են գրքեր բարձր մտածումի առւշներ ընդունոյ իրենց մէջ։

Կետնքի դասեր, Կ. Յ. Գարակիւլեան

— Աշխարհի մէջ որ եւ է նիւթական ձգտում իր հատուցումն ունի։

ԷՄՐԱԾՄ

— Երբ ազգը ըմբռնէ իրար պաճելու ամենամեծ ու կենսական սկզբունքը, այս ասեն ո՞չ մէկ Թշնամի կարող է տապալել մեր ցեղային հիմերը։

Խ. ԱՐՈՎԵԱՆ

— Փառքը, նման հարստութեան, հաւասարապէս մեր ձենակի չէ ամենուն, ան ոչ միայն կը պահանջէ բնատուք փայլուն հանգամանքներ որոնք հասարակաց չեն, այլ եւ կախում ունի պարագաներէ, որոնք միշտ ալ նպաստաւոր չեն։

Ռ. Յ. ՊԵՐԱՔԵՐԵԱՆ

Վաշը...

Եկ խօսակցինք: Վաղը այլեւս հոս չենք:
 Հոս ուրիշներ իրենց կեանքք պիտի լան:
 Մեր ճամբան թո՛ղ կոխեն այլեւս ուրիշներ:
 Մեր տեղը թո՛ղ փոխան գըրչի ու թուղթի,
 Անոնք անցնին, զէնքով զրահով վառ ի վառ:

Մեր սահմանին պիտի հասնին անոնք ալ,
 Մեր երազին ու յոյսերուն քեւան տակ,
 Յաջորութեան տարիներով լրասահեր:
 Ո՛վ գէշ բախտին ծուղակն ինկած մեր երա՛զ,
 Զոր կորզելու չափ երջանիկ ալ չեղանք:

Կ'ուզես կենալ, այլ կը վարէ քեզ հոսանք.
 Կ'ուզես քաղել սա՛ վարդերն ալ, բայց ի զուր:
 Մոռնանք բոյր, թոյր, կեանքին զըսարթն ու տրիտոր.
 Մահն է մեր քովէ Աղէտք, հանոյք ոչ եւս են:
 Վեշտը մեզի, երազը նոր Մերունդին:

Երկուք ահա, տակաւ խորը ծերոյթին,
 Նըսեմացած յուշքով, լըսով. մեր աշքեր
 Աղօտաշահ, կը ցոլան լոկ թախիծով
 Մեր հայրենի, յուսակըտուր իղձերուն:
 Ի՞նչ փոյթ, թէ դեռ մեր մատները կը պըրկեն

Վրիպած Յոյսին նոյն գենդիկներն արծաթէ:
 Քանի՛ քանի ձայներ այսօր լուռ հեծնն,
 Եւ քանինե՛ր գացին կըսկիծը սըրտին:

Ու երը վաղը մեր նայուածքին մարի կայծ,
 Եւ այս օտար հողին ծոցը միշտ պանդուխտ
 Պիտի մըտնենք, աշքերնիս բաց, գիտնանք գէթ,
 Թէ յաջորդներ Հայ երազին եւ Յոյսին
 Պիտի փարի՛ն շատ աւելի եւանդով:

Լիոն, 1938 Յուլիս 16

ԵՏԱՆ

ՅՈՒՇԱՐՁԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽԵԿԱՆԻ

Նիս քաղաքի Գոգատի գերեզմանատունը կանգ.
 Նուած է այս յուշարձան, պարզ եւ տպաւորիչ եր-
 կու սալաքարերէ, որոնց վերինը կը ներկայացնէ-
 արուեստագէտին պրոնցէ դիմակը ճշգրտանման.
 Իսկ վարինին վրայ քանդակուած են արուեստի
 քննադատ Գամիլ Մոգլէոփի խօսքերը.— «Մաքուր,
 լայն, ուժգին արուեստ, որու մէջ ուրախութեամբ
 պէտք է ողջունել վարպետներու միշտ կենսունակ
 աւանդութիւննը — այժմէական՝ յաւիտենական ըլ-
 լալու համար»:

Ամէն բան կախուած է միայն ժողովուրդի
 Կրթութիւնից. նրա մտաւոր մակերեւոյթի բարձրա-
 ցնելուց, մասցեալը ինքն իրան կը կատարուի:

Ա. Աշարունեան

Բառ մըն է այս, զարիութելի ողբերգութեան յուշարար, ամէն բանէ կողոպտուած, հայրենազուրկ դժբախտին մասնաւոր անուն, չարչարուած անգութ գեպքերով, ուր ուրեմն թափառիկ անժամօն աշխարհներ, շոգիացած են բախտին շնորհներն անոր. կեանքի արեւը կը զլանայ համբոյյներ անոր այտերուն. ի՞նչ է ան, տառապանքի ստրուկ մը կամ խեակ մը մըրկայոյզ ալիքներէ ցամաք նևոտուած գրեթէ ոգեսպառ, ջախշախուելու ամեհի ժայռերու դիմաց իբր գիւրաբեկ լասու մը. իբ երազներ վաղուց խոյս տուած են, վշտի արտօսրը աչքին կոպերուն վրայ կը պլալայ իբր վկայութիւն ներքին ալեկութութեան:

Թշուա՛ռ հայորդի, նանցար տագնապ, սարսպիք, խելագարում, վերջապէս գահալիք անկում. ահա բու նակատդիրդ, միշտ ողբերգութեան տռամի հանդիսաւես, յուզումի փոթորիկ յարուցանոլ. շուրջդ ոչ մէկ հրապոյք, հրճուանք, այլ համատարած աւայութեան տեսիլ:

Բայց ալէտներ կ'ըմբռուտացնեն իր եղը, ինքիրմէ միշտ հալածական, մոլորաքայլ իր թափառութերուն մէջ յանկարծ կը կառչի բալաբակրթութեան հսկայ արձանին և մոլեգին առիւծ դարձած կը գոչէ անոր. զո՞ւր կը յոխորսաս, ո՞ւր է քու հրաշքդ, ինչո՞ւ հրամայական վերջնագիր չարձակեցիր, քեզմով պարծող ազգերու, պետութիւններու, որպէսզի արգիլին աշխարհի առաջին օրին վքազ պաշտոն. Ասիոյ մէջ քրիստոնեայ ազգի մը ոլջակիզումը.

Առող հիմնայատակ ըլլան մեծ ազգերու կանքնած համալսարաններ, այբուին իմաստութեան հատորներ, երբ ամէն սըրբութիւններ առաթուք կ'ըլլան և ամէն ոք մահամինիններու լուս հանդիսաւես կ'ըլլայ: Սակայն մեծ պատերազմի միլիոններու նախնիքը հարստահարուածներու պատագքութիւն չէ՞ր միթէ. անապատը նահատակներու ոսկերուակիրով բորբեր բարձրացուց:

Թշուառ գաղթականին այս զայրոյթը իւրացուց Անգղիոյ կամողիկոսական ներկայացուցիչ Մանչէսթըրի հոգեւոր հովիւ, արքանընտիք Արքապիսկոպոս Մատթէոս ինձնեան, երբ այս վարդապատի տօնին որուաց ժան-կուժօնի մնը եկեղեցւոյ թեմին փամ արտայայտութիւն մը «քրիստոնէութիւն չկայ»), ուժգին ակնարկութիւն գործուած խուժուուժ անիրաւութեանց:

Ո՞վ սիրելի Սըրբազն հայր իմ, ի պաշտօնէ շահած իրաւագետի վկայականդ բուն խակ տեղին օգտագործեցիր, որոն ինեւու աշխարհի ամէնին աւելի հոչչականուն տիպար իրաւագետ խօսք չպիտի գտնէր քեզ պատասխանելու, այս մտածումը գգուհց միտոս ուրիշ ախորդ յիշատակներու հետ, յիշեցի վայրկենապէս սիրուն մանկութիւնը Արմենակիդ, գեղեցիկ դպրոցական Գում-Գարուի Մայք վարժարանին: Հոգեւոյս բարի հայրիկդ ատենապետ նոյն թաղին թաղական խորհրդոյ, ծեսնադրութիւնդ Սիկուտարու նոր թաղի Ս. Կարապետ եկեղեցին մէջ կըմթըլեան Սըրբազնէ, որ արդէն կամողիկոս ընտրուած՝ պատրաստուած էր մեկնի նոյն օրերուն Ս. Էջմիածին: Հայրիկդ հանդիսաւես եկած էր, որ ըստ խորհրդաբանին մէջ. «Կ'ուզի Արմենակս

ամուսնացնել, բայց Աստուած այսպէս կարեցաւ»: իզմիք-
լեան չափազանց նախանձախնդիր հայ եկեղեցւոյ փառքե-
րուն այսպէս պատասխանեց. «Զաւկիդ ծեռնադրութիւնն ալ
հարսանիի մըն է, Արմենակդ այժմ Մատթէոս արեղայ ե-
ղաւ եկեղեցւոյ»:

Սբրազան, ի՞նչ, քրիստոնէութիւն չկա՞յ, բայց չէ՞
որ ամերիկացի միսիոնարը քրիստոնէութեան աւետարանը
կը բաշխէ ամենուն, նոր լոյս սփռելու. ես տեսած եմ ի Պո-
լիս անոնցմէ ամէնէն անուանին, շատ ծանօթ հայ շրջանակ-
ներու, անունը կը լուեմ՝ վերջին պատերազմին կովկասի
աղջտին ի թագու, ուր հայութիւնը մարդկօրէն կարելին
ըրաւ դիմադրութեան, իր բախտին ճգուած մեծէն մինչեւ
փոքր մանուկը, բայց ի վերջոյ աննեցուկ մնալով ընկնուե-
ցաւ, վերջին պահուն եկող անգղիացի զօրավար Տիւնսթիր-
վիլ առանց որ եւ է օգնութեան մենանցաւ գնաց, նպաստե-
լով քաղաքին պարտութեան, ինչպէս մանրամասն կը պատ-
մէ քաշարի գնդապետ Պետրոս Արքօռնի, որու հետ
թագրատունի եւ Խոստով Զօրեան զօրավարներ բաւական
զբաղեցնել յետոյ Թշնամին, ուր ուրեմն ծեռնշտափ եղան
ստիպուած: Հրշեկը կը նարակէր թագուի մէջ, այրած տու-
ներու աւերներաւ առշեւ մնացած էին կիներ եւ մանուկ-
ներ, այրեն արդէն հայ սպաննուած ըլլալով:

Վերեւ ախնարկուած երեւելին նոյն օրերուն նամբայ
ելաւ, հետոն տանկելով ահագին մթերք մը Մատթէոսան ըն-
տիր կազմերով Աստուածաշունչերու: Նուեր այդ դժբախտ-
ներու իրը խայժ կրօնական որսորդութեան: Ո՞վ դու, տար
քու ընուել Ափրիկէի վայրենիներուն, հայը ատոնց պէտք

չունի, ան քրիստոնէութեան ծագումին իսկ քրիստոնեայ է-
անով կը պարձի: Անիմաստ է քու կատարած փրկարար
դերդ:

Մեր չարաքաստիկ եղրայրներու եւ քոյրերու պատկերը
անմիշապէս կը պայծառանայ երբ ազգափրութեան արեւը
նառագայթէ մեր հոգիներուն մէջ, նա կը գործէ հրաշը,
երբ իրենց զաւակներ վաս յոյզերով ոգեւորուած ազգասէր
մկրտուին, սորվեցնն անոնց հայ լեզու, ինչպէս հայ Թեր-
թեր այդ ուրախ երեսովներու կը հաղորդէն մեղ. այն ատեն
իրենց աշշերուն ամէն ինչ կը փոխուի, չեն կապուիր օտա-
րութեան, զոր օր. սա գետակը, որ կը սահի իրենց նայ-
ուածքին առջև, կը յիշեցնէ հայրենի առուակը, որու քայցը
կարկաչը երգ մըն է մելանոյշ, իսկ փրփուրները սիրոյ
ատրուշանի բոցեր. ահա լեռը, որ կը ցցուի մեր դէմ, չիթա-
փրեր վերելքի դէպի Աստուծոյ ոտքը ինչպէս մեր Արարա-
տը, սրբազն լեռ եւ զարմանք, որ մեր նախնիք պաշ-
տօն չեն սահմանած անոր. մեր Արարատը մեր լնզուին եւ
կրօնին հետ երրորդութիւն, որ պահպանած են մեր ազգին
գոյութիւնը:

Այսպէս միշտ յուսալից, ուրախ ապրումներով, ան-
հրաժեշտ պատրաստութեամբ սպասներ վաղուին, մեր փըր-
կութեան հրեշտակ հայ ոգիէն անբաժան, ոգեւորենք մոլոր-
եալն, անտարելին, ազգուրացն: Միշտ անոր ձայնն է, որ
կը դզրդէ մեր հոգիներն եւ կը գոռայ. Հրայր, մի՞ն
փհատիր, կորովի եղիր, որչափ որ Մոռուայի Թանձր ստուե-
րը կը վարագուը իրական պատկերացումներ, ամէն գալտ-
նեք իրեն սեփականելով եւ մեր հայրենիք անոնց մէջ տըլս-

բագին կը դի ո՛, երջ անկ այիշա ո ս՛լ կաթողիկոսին դիմա-
ստուեցը, գիտնալով թէ կեանքը փափուս դեպքերով լի Թա-
տերախաղ մըն է և մենք անխռով ամէն բանէ զօրանանք,
յուսանք թէ աստուածային արդարութիւնը մնաց պիտի աւե-
տէ նոր կեանք՝ նոր օր, յօյսը երքեք շուտով չմնանքր: Օ՞ն
ուրեմն, արիացիր, Հայկակ, այսոր Հայմանթլու, վաղը ա-
մինքս միասիրոտ լճորդուած ազատութեան հերոս:

Ս. Գ.

ՀԱՅՄԱԹԼՈՍ

Գերմաներին Թերթ մը կը գրէ: —

Ժնևուի ծովափի տաւներին մէկուն Բ. յարկին մէջ, մի-
նակ քամի մը բայլ հետո Ալլամողովի իին շինքին, կը գրո-
նուին Նանսինեան հասուատութեան գրասենեակները: Ան
կեդրոնն է տասներեսթ Նանսինեան հիւպատոսական ներ-
կայացչութիւններաւ աշխարհի կարեւոր մայժարադար-
ներուն մէջ: Այս տասը կամ տասներկու սենեակով բնա-
կարանք այսպէս կոչուած կառավարական շինքն է ազգի
մը, Հայմանթլուներու ալիքն: 800.000 ռուս տարագիր-
ներ, 240.000 հայ տարագիրներ, 3000 ասորի տարա-
գիրներ, 3000 Սարի տարագիրներ ենթակայ են պաշտօ-
նաւուն ու կրնան հոն դիմել, խորհուրդ հարցնելու իրենց
նիւթական եւ իրաւական դժուարին կացութեան համար:

Այս ցըւուած միլիոնաւոր ազգութեան նախագահին է
1934էն ի ասդին ֆոթրիով Նանսինի հայրենակից, վաթ-
առուն երկու տարեկան նորվեկիացին: Միքայէլ Հանսոն:
Ան իր կեանքը խաղաղութեան նույրեց նման անծանօթ

արիեստաւորիւ մը, որ յոդնեցուցիչ բանակցութիւններով
ծանր վէճներ հարթելու կ'օգնէ: Իրեւ դատաւոր ուումինե-
հունգարական հաշտարար դատարանին, Պ. Հանսոն մի-
շամուց: Անդամ որ հաշտարար մասնախումբին իսթոնիոյ
եւ Գերմանիոյ միջեւ, Շուէտի և Մ. Նահանգաց միջեւ,
Շուէտի միջեւ: Անդամ էր Գերմանեւուցիցիա-
կան հաշտարար ատեանին որ կազմուեցա Եարոպի առե-
ւանգումի ինդէբըր պարզելու համար ու նաև հոս սպառ-
նալից գեւանագիտական խօսմի մը առաջը առաւ: Ա-
մին բանէ առաջ սակայն Հանսոնի անունը կապուած պիտի
մնայ այն տիտղոսին որ իր պաշտպանեալները կուտան
երեն, «Հայմանթլուներու հայրը»:

Նանսինեան գրասենեակը օգնեց շատ մը Հայման-
թլուներու նիւթական բարեկաւութեան: Նանսինեան նամա-
կադրուշներ անհրաժեշտ գումարը հայթայնեցին հայ, սու-
բիսկան եւ Սարի փախստականեր ատեղաւորելու Հար.
Ամերիկա:

«Հայ Մամուլ» (Պուբլէ)

խմբ. Հ. Մ. ՊՕՏՈՒՐԵԱՆ

ԲՆՑԻՐ ՄՏԱԾՈՒՄ: — Արագաշարժ է նշանարիս
յայսը, կը թուչի ծեծուան Թեսերով, Թագաւորներ կը
դարձնէ աստուածներ, ստորին մարդիկը Թագա-
ւորներ:

ՇԷՔՍՎԻՐ

S_HCOPH

ՅԱԿՈԲ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ.— (1864—1937 Դեկտ.
31) Պոլսոյ արքէջաւարը ուսուցիչ 17 տարեկանին
ուսուցիչ, վարած է տեսչական պաշտմներ, Ա. Փըր-
կշեան Հիմանդրանոցի Ծ. Յակոբայ Ուրբանոցի, թե-
րայի միացեալ 5 վարժարաններու, յետոյ հիմնադիր
աղջկանց վարժարանի, արքինանարը շրջաններով
նուիրած է ազգին՝ ընտիր սերունդ գործակցութեամբ
իր ուսուցչութիւն Տիկնոց. Վերջին տարիներուն Նի-
եօք հաստատուած, ուր իրատարակած է «Փեթակ»
ընթերցարաններ:

Այժմ անոր հոգին իր անուանակից նախապետին պէս անշուշտ քախտ կ'ունենայ փոխան իր սամուն հիներու եւ հոգեհատորներու, Տիկինէն մինչեւ Թոռ Նիկը Եղուարդ-Հայկ, տեսնել խորիրդանոր սանուուղէ մը ելեւէջ հրեշտակներու զինք առաջնորդող նրկնային դրախտ: Օրինութիւնն իր լիբատակին:

ՍԻՄՈՆ ԳԱՅԼԻԴԵԼԱՆ. — Վաղեմի բարեկամ,
գեղեցիկ հոգուով և, մարմնով, ջերմ ազգասէր, որ
կեանքէն մենակը. մօտ (իր 69 տարեկանին) զինք
ընկնոլ տկարութենէն աւելի խորինցաւ իր ազգը.
Կիւլիկիոյ կաթողիկոսարանի շէնքեր լընթիփաս յա-
րակից գետիններով 4000 անգլ. սուկոյ նուիրա-
տուութեամբ իր և, իր ծինոց սեփականացուց ազ-
գին: Ի՞նչ փոյժ թէ ըստ իր մականունին չկրցա-
նորդել իր կեանքի նաւակը, բայց իշշատակը պի-
տի անմահացնէ զինք անմռաց:


չ Միմարեան մը, լու իրացոցած
սուան՝ Խզքած՝ բանասիրական նուի-
անդութեան, որու երկրպագու է Պօտոք-
յանդքութեան մղուած որովիթեան-
ար է այսրան ընդարձակ գործ ստանձ-
ոյց չէ՝ որ ամին արժեքաւոր գործեր այս
ին. հանրութեան պարտին է գնահատել
ար բաշխալեռով։

Զ կամ Կիլիկեան իշխանութեան վերջին
մ պատմական, իսա ազգային կեանքէ,
հինգ պատկեր (վերջինը կենդանապատկեր).
ՀԱՆԻՍ Ա.Ի.Դ. Ք.Ը.Հ.Ա.Յ. ԱՄԵՐԻՆՅԱ,
և, 1937 տա. Առնելի իս:

NIANS IN INDIA, from the Parliest Times
sent, By Mesroob J. Seht, 1937 Calcutta.

մի պատուակաւոր Պ. Մեսրոպ Սէմի այս անգուտանը աշխատասիրութեան շքել կոմոյ մըն է և ապօբին պատկերացնելու Հնդկաստանի մէջ յերա, անցեալը շահեկան մանրամանութիւննե-

COUCOU, Արեւելեան երեք պարեր, դաշնակի
հեղինակութիւն Օրիորդիկ Ամսէկ Նիգամեանի:
Դ պիսակ մը, որու սկիզբը հեղինակաւոր դէմքեր
տած են կանխահաս տաղանդը որ գեռ ծաղիկի կո-
ներկայանայ երածշտառեներու, իբաւամբ անոնց
երին ակնկալու որու արդինքը պատեհութիւն պիտ
է փոքրիկ օրիորդ՝ նի իր տաղանդը կատարե
լու:



ՅԱԿՈԲ ՏԵՐ ՅԱԿՈԲԵԱՆ

ՏՊԱՐԱՆԱՊԵՏ

17, Rue Damesme, Paris (13.)

Ամէն գործ իր տաղտուկն ունի,
գրութիւնն իակառակ իր հանրօգուտ ո
զերծ չէ ատկէ: Սակայն այս տաղտուկ
վերածուի իրապոյթ, երբ որ եւ է մէկը է
կ'ունենայ գիտակից գործարանատէր մը գ
նել, ինչպէս է Պ. Յակոբ Տէր Յակոբե
Յիշեալը ի ընէ արուեստի մարդ չէ, այլ մու
սորական մը, ինչ որ առաւելութիւն է գիւ
տին հայ կիւթէրպէրկի, որ է եւդոկիացին
Արքար դպիր, եռանդով հետեւելու գործին:
Այս հանճարեղ եւդոկիացիին պատգամն է
յաղթել ամէն դժուարութեանց: Փարիզեան
միջաւայրը ունի շատ ու շատ դժուարակըն-
ճիւն պա մասներ, եւ Պ. Յակոբ յաղթող կը
հանդիսանայ անոնց, սէր եւ վստահութիւնն
ներշնչելով հանրութեան:

Կաբեւոր իասցէ՝

Simon CAPAMADJIAN

44, Rue du Commerce

Colombes (Seine)

059

9 - 13

«Ազգային գրադարան



NL0148406

13480